

21 204

1-11 ЭКЗ

00 AUG 20 1938



ՀԱՆՐԷՍ ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

ԻԴ <sup>№ 4</sup>

ՀՈԿՏԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ

Փ Ա Ր Ի Զ  
1938

“V E M,”

REVUE BIMESTRIELLE ARMÉNIENNE

Directeur : S. VRATZIAN

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. ԿԵՍԱՐ. — Հայկական հարցը 19-րդ դարուն	1
Ա. ԱԲԵՂԵԱՆ. — Միջագգ. դաշնագիրներ Հայաստանի մասին	27
ԳՆԴ. Տ. ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ. — Վանի երկրորդ կոնուները եւ վերջին իշխանութիւնը	38
ՏՈՔԹ. Վ. Յ. ԹՈՐԳՈՍԵԱՆ. — Յուշատետրէս	51
Ռ. ԲԵՐԲԵՐԵԱՆ. — Պատրանկների շրջանից	69
ՅՈՎՀ. ԹՈՒՄԱՆԵԱՆԸ պատերազմի հանդէպ	79
Ա. Ա. — Լեման Հաուպտ	83
ՀԻՆ ԹՈՒՂԹԵՐ. — Մի համաձայնութեան առթիւ, Մ. Վարանդ- եան: — Արմէն Գարոյի նամակը Յ. Դաւթեանին: — Ռոստոմի նամակը Հ. Յ. Դ. Ամեր. Կ. Կ.-ին	86
ԿԵԱՆՔ ԵՒ ՄՇԱԿՈՅԹ. — Հ. Յ. Դ. Տուներ, Ս. Վ.: — Յորելեան- ների առթիւ	94
ԳԻՐՔ ԵՒ ՄԱՄՈՒԼ. — Հայաստանի Մատենադարանը: — Հա- մագգայինի Օրացոյցը: — «Ասպարէզ»-ի երեսնամեա- կը: — Օրագրութիւն Ե. Զ. Քէոմիւրեանի	101
ԳՐԱՆՈՍԱԿԱՆ. — Հր. Փաստրմանեան՝ Կամագեանցի՝ «Փի- լարոսս Հայը», Շ. Նարդունի: — Հր. Փաստրմանեան՝ «Լեռնային պատերազմ», Ս.: — Ա. Թէրզիպաշեան՝ «Արծիւր իր բոյնին մէջ», Ս. Վր.: . . . . .	103
ԽԱՐԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻՅ. — . . . . .	109
ՅԱԻԵԼԻԱԾ. — Գ. Միսիբարեան՝ Պրագիլահայ գաղութը	41

ՆՈՐ ՏԱՐԻԱՅ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Ֆրանսա եւ Սիւրիա տարեկան՝ 60 ֆրանք  
Ամերիկա, Բրիտ. Կայսրութիւն, Եգիպտոս՝ տարեկան 4 դոլար  
Մնացեալ բոլոր երկիրները տարեկան՝ 3 դոլար  
Հասցէ՝ նամակների, դրամի, յօդուածների եւ ուրիշ ամէն  
տեսակ առաքումների համար .—

Հասցէ. — S. TER - TOVMASSIAN,

79bis, Rue des Chesneaux — Montmorency (S. et O.)


Gérant: V. Hampartzoumian

Impr. ARTISTIQUE 42 Rue de la Jonquiére PARIS 17e.

03.05.2013

00 AUG 2010

1-й ЭК



ԵՐԿԱՄՍԵԱՅ ՀԱՆԴԵՍ  
ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ  
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

Խմբագիր՝ Ս. ՎՐԱՅԵԱՆ

Զ. ՏԱՐԻ, ԹԻԻ 4

1938

ՀՈԿՏԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ

Ա. ԿԵՍԱՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ 19-ՐԴ ԴԱՐՈՒՆ  
(ՅԵՏԱԴԱՐՁ ԱԿՆԱՐԿ)

Ունինք միջազգայնօրէն ճանչցած, հանդիսաւոր դաշնադիրնե-  
րով ներազործած Դատ մը, որ ցարդ մնացած է չլուծւած: Այս դա-  
տը ծանօթ է Հայկական Խնդիր անունով, որ Արեւելեան բարդ խնդրի  
մէջ կարեւոր տարրը հանդիսացած է անցեալին մէջ, եւ այսօր կեն-  
դանի է ոչ միայն մեզ՝ Հայերուս, այլ նաեւ շահագրգիռ պետու-  
թեանց եւ Մերձաւոր Արեւելքի մէջ դեր կատարող եւրոպական դի-  
ւանագիտութեան համար:

Անհրաժեշտ է լաւ ծանօթանալ այս դատին — Հայկական Հար-  
ցին — ծագումին ու զարգացումին, որպէսզի հնարաւոր ըլլայ լիովին  
ըմբռնել անոր էութիւնն ու բովանդակութիւնը, եւ այն վերջնական  
հանդրեանը, որուն հասած է այժմ, — Հայոց Անկախութեան Դատ:

Այս նիւթը կարենալ խոսացնելու, դէպքերուն եւ իրադարձու-  
թեանց թափանցելու համար պէտք է կանգ առնել իրենց դիւաւոր  
գիծերուն մէջ՝

ա) 19-րդ դարուն տիրող կացութեան՝ Օսմ. կայսրութեան մէջ  
ընդհանրապէս.

բ) Հայ ժողովուրդի կացութեան՝ նոյն ժամանակաշրջանին.

գ) Արտաքին դիւանագիտութեան դերին, եւ

դ) Հայ ժողովուրդի ձգտումներուն ու գործադրած ճիգերուն

վրա:

710



517-2001

\*\*

19-րդ դարը, ինչպէս բովանդակ աշխարհի, մեր պատմութեան համար եւս չափազանց հետաքրքրական ու բախտորոշ ժամանակաշրջան է: Թէեւ մենք ունինք այս ժամանակաշրջանը յուզող ու բնորոշող խնդիրներու մասին ընդարձակ գրականութիւն, բայց դարը մեր պատմութեան համար տակաւին լրիւ ուսումնասիրւած չէ, մանաւանդ մեզ հետ կապւած քաղաքական իրադարձութիւնները ատենին լոյս աշխարհ բերւած չեն, դերակատարները յիշատակարաններ գրի առած ժառանգութիւն ձգած չեն, կարեւոր եղելութիւններ կամ թուղթեր գաղտնի պահւած կամ փճացւած են: Կեդրոնական իշխանութիւն ունեցած չենք, որ դիւաններ պահէր եւ անոնց մէջ համախմբէին կարեւոր փաստաթուղթերը: Այսուհանդերձ՝ բաւական գրականութիւն կայ հայ եւ օտար լեզուներով, եւրոպական պետութիւններու հրատարակած կապոյտ եւ այլ գիրքերու մէջ, համաշխարհային մամուլին մէջ, եւ այլն:

19-րդ դարուն է, որ մեր կեանքը եւ մեր շրջապատը բախտորոշ փոփոխութիւններ կրեցին, ճակատագրական դէպքեր թաւալեցան եւ այս դարու երկրորդ կէսէն ետքն էր, որ ծնաւ ու զարգացաւ Հայկական Հարցը:

19-րդ դարը ամբողջ մարդկութեան համար նշանակալից դարաշրջան մըն է: Այս դարուն է որ եւրոպական քաղաքակրթութիւնը մեծ ու հիմնական ուսումներ կատարեց, ձեւաւորեցան կեդրոնացեալ մեծ պետութիւն - կայսրութիւնները՝ իրենց մրցակցութիւններով, ազգերը խլրտեցան, ազգային դպացումները՝ Ֆրանսական Մեծ Յեղափոխութեան տիրական ու վարակիչ ազդեցութեան տակ հրդեհեցին մարդոց հոգիները. գիր, մամուլ, դպրոց, արեւստ ժողովըրհեցին արագաբայլ գնացքը իր անդրադարձումները կունենար բուրդայի արագաբայլ գնացքը իր անդրադարձումները կունենար բուրդայի ժողովուրդներու վրա: Կեանքը կը յեղաշրջէր, ապրելակերպը կը փոխէր եւ աշխարհիկ դադափարները անդիմադրելի յորձանքով կը հասնէին ամենէն մութ անկիւնները:

19-րդ դարը ազատութեան դարն էր եւրոպայի համար. սպարտաբանութեան դարն էր փոքր ազգերու համար: Զարթոնքի, հոգեկան տագրութեան դարն էր փոքր ազգերու համար:

Այս անդրադարձումէն զերծ չէր կրնար մնալ եւ Հայ ժողովուրդը, որ Կիլիկիոյ մէջ իր վերջին քաղաքական անկախութիւնը կորսընցնելէ ետք՝ դարաւոր թանձր քունի մը մէջ էր ինկած: Հայ ժողովուրդը չէր կրնար չխլրտիլ, որովհետեւ՝ իբր ազգ ու անցեալ՝ ունէր բարոյական ամէն ուժ, կարողական ամէն զօրութիւն, քաղաքակրթական ամէն ընդունակութիւն, հոգեկան ամէն թոխչք՝ մաս կազմելու այդ ընդհանուր դարթօնքին:

19-րդ դարու տիրական ազդեցութեան տակ՝ Հայութիւնը չէր կրնար հոգեպէս չվերածնիլ ու չորոնել իր վիճակին արմատական բարեօրոշման ճամբաներ: Հաղարաւոր տարիներու պատմական անցեալ ունեցող, հին ու միջին դարերու խաւարներուն ու փոթորիկներուն դիմացող, մշակոյթի տէր, սեփական գիր, երգ, խօսք, լեզու ու դիրք, վանք ու եկեղեցի կերտող ազգ մը չէր կրնար չլսել դարուն ձայնը, չէր կրնար չզարթնուլ իր թմբիւրէն:

Եւ պէտք է յարել անմիջապէս այստեղ, որ դարթօնքը եկաւ. Հայութիւնը վերածնաւ: Ոչ միայն լուսաւորութեան եւ մշակոյթի վերածննունդէ մը անցաւ ան, այլ, դուրս դալով գրչի ու արեւստի, մշակոյթի նեղ հորիզոններէն՝ ընդգրկեց քաղաքական սահմաններ, մտաւ պետութեանց իրերամարտ շահերու մարզին մէջ: Հոգեկան - մշակութային դարթօնքի սահմաններէն դուրս գալով՝ յանգեցաւ քաղաքական դարթօնքի, որ պիտի հանդիպէր տիրող տարրին՝ Թուրքին անհանդուրժող ընդդիմութեան, ինչպէս որ եղաւ:

1.- ԿԱՅՈՒԹԻՒՆԸ ՕՍՄԱՆԵԱՆ ԿԱՅՍՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ

19-րդ դարուն չկար միատարր եւ ազգայնական Թուրքիա, ինչպէս այսօր: Կար ընդարձակ Օսմ. կայսրութիւնը, որուն ղեկավար ու տիրապետող տարրը Թուրքն էր: Կայսրութեան մէջ կապրէին այլապէս ու այլալեզու բազմաթիւ ժողովուրդներ՝ Յոյն, Պուլկար, Ալպանացի, Սերպ, Ռումէն, Հայ, Արաբ, Գիւրա, Եգիպտացի, Ասորի, Սիւրիացի, եւ այլն: Այս ժողովուրդները, ընդհանուր առմամբ, մէկ հիմնական գծով իրարմէ կը բաժնուէին եւ յաճախ իրարու կը հակադրէին — քրիստոնեայ ու իսլամ:

Տիրող Թուրքը, ըլլալով իսլամ, կը կեղեքէր, կը ճնշէր, կը հարստահարէր: Ոչ միայն ինքը կը հարստահարէր, այլ յաճախ միւս իսլամ տարրերու միջոցով կը ճնշէր ու կը կեղեքէր քրիստոնեայ տարրերը:

Կար նաեւ ուրիշ վիրաւոր մէկ կողմը կացութեան: Ինքը՝ տէրը,

մշակութային տեսակէտէ խիստ ցած մակարդակի վրա էր, մինչ տիրապետեալները, կեղեքեալները ունէին պատկառելի սեփական մըշակոյթ ու քաղաքակրթութիւն: Առեւտուրի, արհեստներու, տնտեսութեան, արւեստի, գրականութեան, կրթութեան, գիտութեան եւ առհասարակ մշակոյթի բոլոր մարդերուն մէջ րաշայները անհամեմատօրէն գերադաս էին տիրող տարրէն: Իսլամները ընդհանրապէս կեանքի բոլոր ասպարէզներուն մէջ շատ աւելի ցած մակարդակի վրա էին, քան քրիստոնեաները:

Ինքը՝ Օսմ. կայսրութիւնը բուսածը, աստուածպետական պետութիւն էր: Սուլթանը, միաժամանակ ըլլալով խալիֆա - կրօնական պետ, իր անձին մէջ կեղրոնացուցած էր բովանդակ իշխանութիւնը՝ քաղաքական ու կրօնական: Ընդարձակ կայսրութեան բոլոր մասերուն մէջ անխտիր կը տիրէր աւատապետական անհանդուրժելի վարչակարգ: Թուրքը, անընդունակ եւ անվարժ քաղաքակրթութեան կամ մշակութային շինարարութեան, ո եւ է յառաջդիմական քայլ չէր առած ու կը դժկամակէր առնել: Կապրէր ու կը կառավարէր այնպէս, ինչպէս իր նախնիքը՝ դարեր առաջ: Կը մնար բարբրոյլ այնպէս, ինչպէս եկած նաճած էր Ասիոյ խորերէն:

Ան մէկ գլխաւոր ցեղային առանձնայատուկ գիծ բերած էր եւ կը պահէր զայն անաղարտ: Զինուոր էր բնազդով ու արհեստով: Իր հիմնած պետութիւնն ալ դարձուցած էր բացարձակ զինուորապետութիւն մը: Կը պատերազմէր ոչ թէ հայրենիքի կամ կայսրութեան շահերու գիտակցութեամբ, այլ իսլամի մղումով, ճիշատի ուժով:

Անլուր եւ անպատմելի են թրքական տիրապետութեան տակ գործադրուած դարաւոր շարիքները բոլորի, բայց առանձնապէս քրիստոնեայ ազգաբնակչութեանց վրա: Այս մասին կայ ընդարձակ գրականութիւն: «Թուրքին կոխած տեղը խոտ չի բուսնիր» ասացածքը կատարեալ ճշմարտութիւն էր:

Թւենք գլխաւորները այն յոռի ու անուղղելի կարգերուն, որոնք կը տիրէին Օսմ. կայսրութեան մէջ ամենուրեք:

ա) Անհաւասարութիւն քրիստոնեայի եւ իսլամի միջեւ: Մահմետականը, թուրքի գլխաւորութեամբ, տիրողն էր, իշխանաւոր, զինուորական: Քրիստոնեան՝ րաշա, սարուկ, գերի: Բանակը ամբողջապէս իսլամական էր՝ թրքական բարձր ղեկավարութեան տակ: Մասնաւոր հոգ կը տարէր, որ պետական պաշտօնէութեան մէջ մտնեն միայն իսլամները: Կեալուրը զրկուած էր մարդկային ամենէն տարրական իրաւունքներէն:

բ) Կար կրօնի անհաւասարութիւն: Իշխողը իսլամական կրօնն էր: Քրիստոնեան ազատօրէն իր Աստուծը պաշտելու հնարաւորութենէն իսկ զրկուած էր: «Իլիան Հայոց Պատմութեան» հատորներուն մէջ բազմաթիւ անվիճելի փաստեր կան, որոնք ցոյց կուտան թէ ինչ անլուր սեղմումներու եւ դժուարութեանց հետ էր կապուած եկեղեցի կամ դպրոց ունենալու հարցը քրիստոնեայ համայնքներու համար: Կայսրութեան բաղկացուցիչ տարրերը ո՛չ թէ ազգային հաւաքակառուցութիւններ էին, այլ կրօնական համայնքներ, որոնք կրօնի ու պաշտամունքի մէջ անդամ ազատութիւն ու հանգստութիւն չէին վայելել: Եղած են դէպքեր, երբ եկեղեցիին կոչնակը հնչեցնելու պատճառով աղեխարշ հալածանքներ ու նոյնիսկ ջարդի վտանգներ են ծագած:

գ) Դատաստանական անարդարութիւն ու անհաւասարութիւն: Նախ՝ քրիստոնեայի վկայութիւնը անընդունելի էր դատարանի մէջ. երկրորդ՝ դատարանները կը ղեկավարէին շէրիաթի - իսլամական կրօնի օրինադիրքով, որոնք ո եւ է կերպ չէին պատշաճեր քրիստոնեաներու կենցաղին ու բարքերուն: Երրորդ՝ դատաւորները բոլորն ալ սոգէտ, ղեղծարար, կաշառակեր մարդիկ էին, որոնք, միացած գործադիր իշխանութեան շարագործ պաշտօնէութեան հետ, անդուլ կը կեղեքէին: Բողոքելը, դատարան դիմելը վտանգաւոր էր, բողոքարկուն միշտ աւելի վնասով դուրս կուգար. ոչ միայն կը կորսնցնէր դատարանի մէջ, այլ բողոքել համարձակելուն համար շարագործին կողմէ կը պատժւէր, յաճախ կեանքին գինովը:

դ) Տուրքերու անարդար բաշխում: Պետական դանձի ծանրութեան մեծագոյն մասը կիյնար րաշա տարրին վրա, որ կը տքնէր, կը շարշարէր կտոր մը հաց ձեռք ձգելու համար, այն ալ պետութիւնը կը խլէր ձեռքէն հրէշային ձեւերով: Պետութիւնը ինք չէր որ կը հաւաքէր տուրքերը ուղղակի, այլ կապալով կը ծախէր միւլթեգիմներու, որոնք մէկ կողմէ պետութիւնը կը կողոպտէին, միւս կողմէ՝ թշուա ժողովուրդը: Մանաւանդ կայսրութեան զիւղացի զանգառները անտանելի, անհանդուրժելի վիճակի էին մատնուած միւլթեգիմին, վաշխառուին եւ պետական պաշտօնեային շարաշահութեանց ու կեղեքումներուն պատճառով:

ե) Ընդհանուր անապահովութիւն: Երկրին մէկ ծայրէն միւսը կասպատակէին աւաղակները՝ միւլթեգիմներ, աշիրէթական պետեր, պետական շարագործ պաշտօնեաներ, զինուորականներ, եւայլն, մեծ ու փոքր բռնաւորներ բոլորն ալ: Իսլամները զինուած էին, իսկ րաշաներուն արգիլուած էր զէնք կրել: Անպաշտպան ու անզօր՝ անոնք կը

ոււայտէին երկրի մը մէջ, ուր օրէնքը դատարկ տառ էր եւ իշխողը՝ մեծ եւ փոքր բռնաւորներու քմահաճոյքը:

Հայկական նահանգներու մէջ առանձնապէս անտանելի կացութիւն ստեղծած էին քիւրտ աշխրէթները, որոնք վաչկատուն եւ թափառաշրջիկ, մինչեւ ատամները զինեալ, կիյնային հայ զիւղացիութեան վրա, կը կողոպտէին բառին ամենէն լայն առումով, տւարի կուտային, կանախաւէին, կառեւանդէին գեղեցիկ հարս ու աղջիկ, կը սրբապղծէին վանք, եկեղեցի ու սրբավայր, կը քչէին կը տանէին անպատիժ տաւար ու ոչխար, եւ, փոքրիկ ընդզիմութեան կամ բողոքի պարագային, կը դառնային վրէժխնդիր, անողոք, կը ծեծեցէին, կը տանջէին, կը չարչարէին, նոյնիսկ կը սպաննէին անպատիժ:

զ) Գանդատն ու բողոքը միշտ աւելի վատթար հետեւանքներ կառաջացնէին: Համեմատաբար աւելի հանդիստ կենցաղ ունէին ծովեղերեայ քաղաքներու եւ մայրաքաղաքի քրիստոնեաները: Երկրին խորերուն մէջ, հայկական հոծ գաւառներուն մէջ մանաւանդ, քրտական խժոժութիւնները անպատում ու աննախընթաց չափերու հասած էին:

է) Հողային հարցը անանցանելի անշրպեալ էր բացած տիրող տարրին ու հայութեան միջեւ: Քիւրտ ու թուրք աշխրէթապետներ ու միջնադարեան Փէոդալներ բռնագրաւած էին հայկական գիւղեր ու հողեր, որոնք վրա Հայը կը տքնէր, քրտինք կը թափէր, իսկ արդիւնքը կը վայելէր բռնագրաւողը: Պետութիւնը անզօր էր կամ չկամ՝ կարգադրելու այս վերաւոր հարցը: Հայուն հողերը բռնի խլած էին, յափշտակած: Հայուն աշխատանքն ու քրտինքը կը խլէին, կը յափշտակէին անպատիժ: Դատ ու դատաստան ո եւ է գարման չէին բերեր այս կացութեան: Հողային հարցը հայկական գաւառներու մէջ վերստեղծած էր միջնադարեան կենցաղ՝ հայ զիւղացիին եւ տիրող չարագործ տարրին միջեւ — հողագործի բայա եւ հողատէր ձրիակեր:

ը) Պետութիւնը, 1854-էն սկսեալ, յատուկ քաղաքական նպատակներով Չքրքէյներ ու մուհաֆիրներ կը բերէր կը տեղաւորէր հայկական շրջաններու մէջ, որպէսզի թւական մեծամասնութիւն գոյացնէր տիրող տարրին օգտին: Այս եկուր տարրերը՝ վաչկատուն ու աւագակարարոյ, անլուր գուլումներ կը գործադրէին երկրին բնիկ աւագակարարոյ, անլուր գուլումներ կը գործադրէին երկրին բնիկ տիրող զիւրտին, կը նստէին անոր հողերուն վրա ու կիւրացնէին գանոնք, կը կեղեքէին, կը բռնագրաւէին, գտնելով ամէն տեսակ պաշտպանութիւն պետութեան կողմէ:

թ) Կարճ՝ կայսրութեան բոլոր մասերուն մէջ կը տիրէր կեանքի, ինչքի ու պատիւի անապահովութիւն, կրօնական անողոք ու դա-

ժան խտրութիւն, անհասարակութիւն օրէնքի առջեւ: Վատ վարչակարգ, վատ կառավարութիւն, թշնամական փոխարարներութիւն տիրող իսլամ տարրի ու հպատակ քրիստոնեայ բայայի միջեւ:

ժ) Այս կացութիւնը պատճառ էր դարձած եւ պատրակ էր ծառայած, որ եւրոպական աշխարհակալ պետութիւնները, մասնաւորաբար Ռուսաստան, յաճախ միջամտեն Օսմ. պետութեան ներքին գործերուն եւ երկիրը մաս առ մաս անդամատեն: Քրիստոնեաներու պաշտպանութեան պատրակին տակ Ռուսաստան բազմիցս պատերազմներ է մղած Օսմ. կայսրութեան հետ, եւ ամէն անգամ ալ այս կայսրութիւնը իր հողամասերէն շերտ առ շերտ կորսնցուցած է:

Քաղաքականապէս, 19-րդ դարուն Օսմանեան կայսրութիւնը արդէն անկումի ուղիին մէջ էր: Վայրէջք էր ամէն սահմաններու վրա: Յարձակողական Եւրոպան բազէի նման կը հսկէր «հիւանդ մարդուն» կիսամեռ դիակին շուրջ:

2.- ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄԻ ԹՐԻԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ

19-րդ դարու առաջին քառորդին եւ այնուհետեւ բազմաթիւ անգամներ Օսմանեան պետութեան բարձր պետական խաւը, մասնաւորապէս քանի մը Սուլթաններ, փորձեր ըրին բարեկարգելու երկիրը, վերացնելու չարիքի պատճառները, որդեգրելու եւրոպական օրէնքներ եւ ստեղծելու տանելի կեանք բոլորին համար: Այս փորձերը նշանակալից են, որովհետեւ գտնւած են իսկապէս ժամանակաշրջանի առաջընթացական ոգիով խանդավառած պետական գործիչներ, ինչպէս սատրագամներ Բէշիտ, Միտհաթ եւ սուլթաններ Մահմուտ Բ. եւ Մէճիտ, որոնք կայսրութիւնը բարեկարգելու յամառ ճիգեր գործ դրին, թէեւ ի վերջոյ ձախողեցան:

Մէկ իրողութիւն անվիճելի է, սակայն: Բարեկարգութեան բոլոր փորձերը կը բխէին գլխաւորաբար Օսմ. կայսրութեան ամբողջականութիւնը պահպանելու եւ աստիճանական անդամատումի ու վերջնական անկումի առաջըր առնելու մտահոգութենէն, ոչ թէ արդիական, յառաջագեմ, բոլոր բաղկացուցիչ տարրերուն համար ընդունելի պետութիւն ու կարգ առաջացնելու հոգէն: Թուրք ժողովուրդին հոգիին խորթ էր ամէն արմատական յեղաշրջում եւ խորթ մընաց մինչեւ վերջ: Թրքական բնազդին անհարգատ էր քրիստոնեայի հետ հաւասարութեան գետնի վրա կենցաղ ստեղծել, ու չստեղծեց: Եթէ մեր օրերուն Քէմալ Թուրքիոյ պատկերը հիմէն յեղաշրջեց իր արդիականացման քայլերով, ան չափով մը յաջողեցաւ միմիայն,

որովհետեւ այլեւս արդի թուրքիոյ սահմաններուն մէջ այլատարր ազգաբնակիչութիւններ չկան, որոնք իրենց ուրոյն կեանքն ու պահանջները կարողանան առաջադրել: Այժմեան թուրքիան, իր ազգային սահմաններուն մէջ, տիրականօրէն թրքական է, միւս հողամասերը անջատուած են, իսկ բնիկ քրիստոնեաները քլւած, ցիրուցան երգած՝ չեն կաղմեր ազգային ամբողջութիւններ երկրին մէջ:

19-րդ դարու բարեկարգութեանց թրքական փորձերու շարժառիթը զերազանցապէս դրսէն եկած ճնշումն էր: Եւրոպան կը ճնշէր, թուրք կայսրութեան մասերը կանջատէին, չէնքը փլուզումի վտանգին տակ էր: Այս փլուզումէն խուսափելու, Եւրոպայի աչքին փոշի փչելու, պետութիւնը անդամատուէ փրկելու ստիպողականութիւնն էր, որ տուն կուտար Սթամպուլի վարիչներուն՝ զիջիլ բարենորոգութեանց: Թուրք ղեկավարութիւնը անկեղծ չէր, այլ կուղէր խարել, ժամանակ շահիլ, արտաքին պետութեանց շատերու հակադրութիւններէն օգտուիլ՝ բարենորոգումներու պատրուակին ապաւինած:

Այս պատճառով ալ բարենորոգումներու ծրագիրները մնացին ծրագիր ու խօսք: Երբեք դործի չվերածուեցան, դեռ 19-րդ դարու առաջին քառորդէն սկսեալ մինչեւ 1914-ի մեծ պատերազմը, երբ Իթթիհատը նոր դիւալին ձեւ դտաւ քրիստոնեայ ազգութեանց հարցը արմատապէս լուծելու:

Բարենորոգումներու առաջին փորձը կատարողը եղաւ, 19-րդ դարու սկիզբները, Սուլթան Մահմուտ Բ., որ ջարդեց Ենիշէրի կոչուած պատուհասը եւ հրատարակեց կարգ մը արքայական հրովարտակներ, որոնց պարկեշտ գործադրութիւնը պիտի վերացնէր դոյութիւն ունեցող չարիքներու մեծ մասը:

Այս ժամանակները արդէն Օսմ. կայսրութեան եւրոպական հողամասերու ազգութիւնները խիստ անհանգիստ էին ու անհամբեր: Յունաստան ապստամբած ու իր ազատութեան տիրացած էր, արեան բաղնիքներու մէջ խեղդուելէ ետք: Շարժումներ՝ Մուլտալիոյ եւ Վալաքիոյ մէջ, որոնք հետագային տիրացան իրենց անկախութեան եւ կազմեցին Ռումանիան. Սերպիոյ մէջ, որ յաջողեցաւ աւելի շուտ նետել թրքական լուծը. Պուլկարիոյ մէջ, որ յեղափոխութեանց ու արիւններու մէջ խեղդուելէ ետք միայն կրցաւ ազատագրուիլ: Եւրոպական թուրքիոյ ազգութիւնները մէկիկ - մէկիկ, դարաշրջանի ազդեցութեան մղումով կանջատէին, կազատագրւէին եւ կը ստեղծէին իրենց ազգային կեանքը՝ ազգային սահմաններու մէջ: Այս ազատագրող ժողովուրդները կամ Օսմ. պետութենէն անջատուող հողամա-

սերը իրենց արիւնահեղ ու դժւարին պայքարներուն մէջ օժանդակութիւն կը ստանային ուստական ղէնքէն, որ 19-րդ դարուն առնագին երեք անգամ պատերազմի մտաւ սուլթանական թուրքիոյ հետ եւ երեք անգամին ալ յաղթանակեց:

Եւրոպական թուրքիոյ քրիստոնեայ ազգութեանց մէկ առ մէկ ազատագրումը խոր, ցնցող ազդեցութիւն կը դործէր Օսմ. կայսրութեան միւս քրիստոնեայ ազգաբնակիչութեանց, առանձնապէս Հայկերուն վրա, որոնք լաւատես յոյսերով կը տոգորւէին: Ազատարար ուստական քրիստոնեայ ղէնքին հանդէպ կը ստեղծւէր անսահման հաւատք եւ փրկութեան յոյսեր կը կապւէին անոր հետ, թէեւ պէտք է չեւտել, որ Օսմ. պետութեան հպատակ Հայութիւնը երբեք անջատական տրամադրութիւններ չունոյց, իր վիճակին բարելաւումը միշտ որոնեց Օսմ. պետութեան ամբողջականութեան ծիրին մէջ, հաւատարմօրէն կատարեց իր քաղաքացիական բոլոր պարտաւորութիւնները, թուրքիան համարեց իր հայրենիքը եւ իր ճակատագիրը կապեց տիրող տարրին ճակատագրին հետ քաղաքականապէս, մինչեւ 1914-ի մեծ պատերազմը, որ եկաւ անանցանելի անջրպետ բանալու թրքութեան եւ Հայութեան միջեւ:

Ամենէն լայն ու հիմնական բարեկարգութեան փորձը կատարեց Սուլթան Մէճիտ, որ, համեմատաբար, լուսամիտ ինքնակալ մըն էր: Այս սուլթանն էր, որ հրատարակեց 1839-ի Թանգիմարքը, կրկնեց դայն աւելի լայն չափերով 1856-ին, նոր ԽՊՔՔՐ շէրիֆով - արքայական հրովարտակով:

Այս օրէնսդրութեամբ պիտի վերնար իսլամի ու քրիստոնեայի միջեւ տիրող անհաւասարութիւնը, պիտի ներմուծւէին բարեփոխեալ կարգեր, անարդարութիւնն ու անապահովութիւնը վերջ պիտի դնէին, պիտի դապւէին քրիստ, չէրքէզ եւ այլ տարրերու շահատակութիւնները, Եւրիպին յարակից պիտի որդեգրւէին եւրոպական քաղաքացիական դատաստանագիրքը, եւայլն:

Հետագային, ծանրակշիռ դէպքերու ճնշման տակ, Օսմ. պետութիւնը այսպիսի բարենորոգչական ծրագիրներ մէկէ մէկ աւելի անգամներ որդեգրեց յետագէմ Սուլթան Ազիզի, անուժ Մուրատի, անգամ արիւնարբու Համիտի, եւ նոյնիսկ Իթթիհատի տիրակալութեանց շրջաններուն: Համիտի օրերուն երկու անգամ փորձ կատարուեցաւ երկիրը օժտելու Սահմանադրութեամբ, պետութիւնը վերածելու սահմանադրական միապետութեան, եւ երկու անգամին ալ այս փորձերը ձախողեցան:

Բարենորոգումներու անունով խաղցած զաւեշտ - եղեռնախաղի

ամբողջ ողբերգութիւնը այն հանգամանքին մէջ էր, որ շարժումը վերէն կուգար, վերէն կը հրահանգէր, թրջութիւնը երբեք չէր համակրէր այդ փորձերուն՝ միշտ ընդդիմանալով ու խանդարելով: Դեռ 1845-ին, Սուլթան Մէճիտ հրովարտակով մը կը խոստովանէր, թէ իր բոլոր ծրագիրները եւ ջանքերը զուր անցած են: Այս հիմնական արատը մնաց մինչեւ վերջ, եւ ասոր հետեւանքով ալ Օսմ. կայսրութիւնը քայքայեցաւ ու այսօրեան վիճակին հասաւ, այսինքն՝ Օսմ. կայսրութիւնը անհետացաւ, անոր աւերակներէն ծնան բազմաթիւ պետութիւններ, ընդ որս նաեւ արդի Թուրքիան, իբր զուտ թրջական պետութիւն:

3.- ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԿԱՅՈՒԹԻՒՆԸ

19-րդ դարուն, հայ ժողովուրդը իր կենցաղով աղէտալի, ողբերգական հակադրութիւն մը կապրէր Օսմ. կայսրութեան մէջ: Եուրջը՝ բոլորը իսլամներ, ինքը ոչ մէկ վայրի մէջ բացարձակ մեծամասնութիւն չէր: Տիրող յոռի կարգերու ամբողջ ծանրութիւնը կիջնար իր ուսերուն: Հալածական, քայքայ քրիստոնեայ էր, կեպալուր:

Այս ստրկական վիճակին առնթեր՝ ոգեպէս ան դուրսն էր իր շրջապատէն ու միջավայրէն: Դարուն լուսաւոր դադափարները աստիճանաբար կը թափանցէին իր հոգիին մէջ, քաղաքակրթական ճառագայթներ, ազատութեան տենչեր կը բողբոջէին իր սրտին մէջ: Ըլլալով հանդերձ ստրուկ, կորսնցուցած դարերով իր աղնական դասն ու բարձր ղեկավար շրջանակը՝ ան նախանձով կառչած կը մնար իր ազգային աւանդական կեանքին ու արժէքներուն: Տէրն էր իր եկեղեցիին, իր անհատական շինարար ընդունակութիւններուն ու բարքերուն: Իսլամութիւնը չէր յաջողած ո եւ է ներթափանցում կատարել անոր նկարագրին մէջ: Ան կը մնար հայ քրիստոնեայ՝ իր կեանքի բոլոր արտայայտութիւններուն մէջ: Կը տքնէր օրն ի բուն, կը քրտնէր, կը շինէր, կը ծաղկեցնէր ամբողջ երկիրը իբր արհեստաւոր, մտաւորական, արւեստագէտ, առեւտրական, եւայլն:

Եւ ահա, 19-րդ դարու կէսերուն այս շինարար, դիմամիջ, կարողական ուժերով հարուստ ժողովուրդին վրայէն անցաւ վերածընունդի հզօր հոսանքը: Գիր ու դպրոց, լեզու եւ գրականութիւն, պատմութիւն եւ ազգային գիտակցութիւն, յառաջդիմական ու քաղաքակրթական բուռն ճիգ, մշակութային տենդոտ քրտինք: Ազգը բունէն կը յառնէր, յարութիւն կառնէր:

Պոլսոյ հայ ղեկավար դասը եւ իրենց զաւակները, որոնք ու-

սում եւ դաստիարակութիւն կը ստանային օտար մայրաքաղաքներու կամ կրթական կեդրոններու մէջ, իրենց հետ կը բերէին եւրոպական կեանքի նորագոյն հասկացողութիւնները: Արդէն 1830-ին Պոլսոյ մէջ հիմնւած էր Սկիւտարի ձեմարանը, որ թէեւ կարճ կեանք ունեցաւ, բայց հետք ձգեց: Ղալաթիոյ պետական լիսէն դուրս կու գային հայ շրջանաւարտներ, որոնք կուգած էին կարեւոր դեր կատարելու Օսմ. Պետութեան մէջ՝ իբր պաշտօնատարներ: 1860-ական թւականներուն Պոլսոյ մէջ, որ կեդրոնն էր մեր կեանքի ղեկավարութեան, արդէն կար սքանչելի մտաւորականութիւն մը, որ հզօր ճիգեր կը կատարէր Հայութիւնը առաջնորդելու նոր ուղիներով: Յայտնի է մշակութային տեսակէտէ Վենետիկի ու Վիեննայի Մխիթարեաններու հսկայական դերը: 19-րդ դարու կէսէն ետք հայկական մամուլ կար ու անաղանդ կը հնչեցնէր Իդմիր, Պոլիս, Մոսկա եւ այլուր:

Հայութեան արեւելահայ հատուածը հաւասար թափով կլանեցաւ այս դարթօնքէն: Դորպաստ, Մոսկա, Թիֆլիս, Էջմիածին, յետոյ՝ Վենետիկ, Վիեննա, Փարիզ, Իդմիր դարձան լուսաւորութեան կեդրոններ: Աւելորդ է թելլ անունները այն կեդրոնական ղէմքերուն, որոնք մեր հոգեկան ու մտաւոր շարժումի ձեւակերպողը եղան: Ս. Նազարեան, Մ. Նալբանդեան, Խ. Արուսեան, Գ. Արծրունի, Բաֆֆի մէկ կողմէ, Ա. Բազրատունի, Ալիշան, Խրիմեան, Գ. Օսեան, Նարպէյ եւ ուրիշներ՝ միւս կողմէ:

1860-ի Ազգ. Սահմանադրութիւնը կեանքի կոչող ղեկավար դէմքերը՝ Սէրվիչէն, Կրճիկեան, Պալեան, Օտեան, Ռուսինեան, յետոյ Վարժապետեան եւ այլք կը ձգտէին ոչ միայն տալու Հայութեան մշակութային ներքին ինքնավարութիւն մը, այլ Օսմ. կայսրութեան հունին մէջ ստեղծելու հայկական տանելի կեանքի հնարաւորութիւններ:

Այս վերածնունդը, դժբախտաբար, ամբողջովին եկաւ դուրսէն եւ ոչ Հայութեան բնաշխարհէն: Ան խոր ահօսներ բացաւ դուրսի, Հայաստանէն հեռու սպրող, օտար գործօններու ազդեցութեանց տակ շնչող Հայերու մէջ: Տաճկահայերու Ազգ. Սահմանադրութիւնը եւ անոր հետեւող մշակութային ամբողջ շարժումը Հայաստան երկրէն դուրսն էր, որ կընձիւղէր ու արմատ կը նետէր: Մոսկաէն, Վենետիկէն, Փարիզէն, Պոլսէն արձակւած լոյսի հեղեղը չէր թափանցեր արեւելեան նահանգներուն մէջ: Ի դուր չէր, որ մեր հայրային կեանքի ամենէն մեծ ղէմքերէն Խրիմեան Հայրիկ, իր պատրիարքութեան շրջանին, կաղաղակէր Պատրիարքարանի բեմէն, թէ՛

«Մուսէս մը պէտք է, որ Սահմանադրութեան տախտակները Սինա լեռնէն վար իջեցնէ», աշխնքն՝ երկիր տանի:

Նոյնն էր եւ «Հիւսիսափայլ»-ի շուրջ համախմբւած ղեկավարներու արծարծած շարժումը արեւելահայ կեանքին մէջ: Իրաւ է, 1870-ական թւականներուն եւ այնուհետեւ փորձեր եղան շարժում ստեղծելու, դարձնել փոխադրելու երկիր, ինչպէս Մ. Փորթուգալեան, Մ. Սարեան, Միացեալ Ընկերութիւնը Հայոց, եւ ասկէ առաջ ալ Խրիմեան ինք փորձ բրաւ Վարազի մէջ տպարան հիմնելով ու «Արժւի Վասպուրականը» հրատարակելով, բայց ասոնք մնացին միայն տկար փորձեր: Բնաշխարհի հայութիւնը մնաց, գրեթէ մինչեւ վերջն ալ, իր նախկին կերպարանքին՝ մէջ եւ վիճակը օրէ օր աւելի վատթարացաւ: Հայկական վերածնունդը երբեք չընդգրկեց համայն հայութիւնը, մանաւանդ հայկական դաւառներու՝ Հայաստանի մէջ, որուն համար էր որ պիտի ձեւաւորէր հայկական հարցը քաղաքական իմաստով, ոչ թէ Պոլսոյ կամ Մոսկուայի մէջ ապրող Հայերու համար:

Առանց նսեմացնելու 19-րդ դարու հայկական վերածնութեան արժէքը, որ, իմ համեատ կարծիքով, Ե. դարու վերածնունդէն յետոյ երկրորդ մեծ, փառահեղ ու լուսաւոր երեւոյթն է մեր պատմութեան մէջ, պէտք է ըսել, թէ այդ վերածնական շարժումը մէկ ճակատագրական թերութիւն ունեցաւ. ան անհաղորդ մնաց երկրի հայութեան: Երկիրը կեղրոն չդարձաւ անոր: Ան դուրսէն ներսուժել փորձեց, ոչ թէ ներսը՝ ընդերքէն ծնաւ:

Եւ մինչ այս շարժումը կը համակէր հեղեղային թափով սամրող Արտահայաստանի հայութիւնը՝ Փարիզէն Պոլիս - Իզմիր ու Դորպատէն Թիֆլիս, անդին Երեւան ու Վան, Մուշ ու Կարին կը քննադատէին տակաւին: Մինչ այդ շարժումը ղեկավարողները մայրաքաղաքներու մէջ, ազնիւ ու հայրենասիրական անբասիր ու դազաւարական առաջադրութիւններով, առաջ կանցնէին, հարցեր կառաջադրէին, պահանջներ կը դնէին Օսմ. կայսրութեան ղեկավարներուն, անդին հոծ հայկական զանգւածները ի վիճակի չէին այդ պահանջներուն տէր կանգնելու՝ ուժով կամ կազմակերպչական ցանցով: Բաֆֆիններու քարոզած ու բողոքատու ազատագրական շարժումը ղեռ միս ու արիւն դարձած չէր հայ զանգւածներուն՝ երկրի մէջ:

Ի դուր անցած էր Պատրիարք Խրիմեանի 1872-ին Բ. Դուռ մատուցած հարստահարութեանց առաջին բողոքագիրը, որ յոյժ հետաքրքրական պատմական փաստաթուղթ մըն է: Չորս տարի ետք Պատրիարքարանը կրկնեց այս տեղեկագիրը՝ աւելի խնամւած ու փաս-

տալից, բայց մնաց անլսելի: Ոչ միայն կացութիւնը չբարւոյնեցաւ, այլ աւելի ծանրացաւ: 1862-ի Զէյթունի ապստամբութիւնը, անկէ առաջ Լիբանանի ինքնավարութիւնը Փրանսական պաշտպանութեան ու ճնշումին տակ, ոչ մէկ կերպով տիրող թուրքին դաս եղած չէին: Միտհաթեան հռչակաւոր Սահմանադրութիւնը վիժեցաւ: Եւ 1876-ի սուսեթրքական պատերազմին առիթով, քրտական ու թրքական շահատակութիւնները աւելի սաստկացան (Վանի հրդեհը, Զէյթլիզղլի-նի անլուր շահատակութիւնները, մասնակի ջարդեր, հողային բռնադրաւումներ պարբերական երեւոյթի ձեւ առին):

Այս պայմաններուն մէջ էր, որ կը հասուննար, կը դրէր Հայկական Հարցը՝ 1878-ին, եւ կը ձեւաւորէր Այասթէֆանօի ծանօթ դաշնագիրը, որ հայկական խնդրի առաջին պաշտօնական ու միջադրային հիմքը կազմեց: Եւ մինչ Հայոց ղեկավարութիւնը, մայրաքաղաքներու մամուլով Պոլսէն մինչեւ Թիֆլիս, Պատրիարք ու Ազգ. Ժողով, երրօրական զիւանադիտութեան դուռները ափ կառնէր, Խրիմեանի նման ազգային կեղրոնական դէմք մը մայրաքաղաքները կը պտտցնէր ու Պերլինի Վեհաժողովին կը վազցնէր, անդին հայութիւնը՝ բռնւած քիւրտի, թուրքի ու չէրքէյի զուլումներուն ու կրակին մէջ, արիւն կը փսխէր, ոտքի կօխան կը դառնար պատերազմիկ ուժերու՝ սուսեթուրքի, միջեւ, ի վիճակի չէր առաջադրւած պահանջները ուժով հետապնդելու, կազմակերպւած չէր դրական շարժում ստեղծելու, ողբ ու աղաղակին զուգընթաց հարւած տալու կարողութիւնը չունէր:

Հետագային ալ մեր կեանքի այս ողբերգական ու ճակատագրական երեւոյթը կրկնեցաւ: Երբ սկսաւ կազմելի հայ ազատագրական շարժումը, երբ մարմին առին յեղափոխական կուսակցութիւնները՝ իրերու երկաթէ հարկագրանքին տակ, կեանքի առարկայական պայմաններէն թելադրւած, այս շարժումը ինքզինք պառնեց մեծապէս դազափարական տարածման աշխատանքով, քարոզչական, հիմնաւորելու, ձեւաւորելու, արժատ բռնելու ճիգերով, եւ դործնականօրէն իբր ուժ կազմաւորելու, արտայայտելու քիչ հնարաւորութիւն ու ժամանակ ունեցաւ: Աւելի պարզ խօսելով՝ Հայոց յեղափոխութիւնը սպառնեց ինքզինք աւելի շատ իբր քարոզչական - դազափարական շարժում, քան իբր դրական, շօշափելի, ազատագրական ու յեղափոխական գործ:

4.- ԵՒՐՈՊԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԴԵՐԸ

Երկու գլխաւոր մեծ պետութիւններ ճակատագրական դեր կա-

տարեցին Օսմ. Կայսրութեան եւ անոր բազմապիսի ժողովուրդներու բախտորոշումին մէջ՝ Ռուսաստան եւ Անգլիա: Միւսները՝ Աւրստրիա, Ֆրանսա՝ աւելի ուշ Իտալիա ու Գերմանիա՝ առաջին երկու մեծերու հակադիր քաղաքականութեանց ծիրին մէջ թաւախցան, ըստ ժամանակի եւ պարագաներու յարմարութեանց: Աւելի որոշ՝ Ռուսաստան եւ Անգլիա մղեցին գլխաւոր պայքարը Օսմ. Կայսրութեան մարմնին շուրջ, եւ միւս պետութիւնները այս պայքարին շուրջ դարձան:

Ռուսաստան հետապնդեց Օսմ. Կայսրութեան անդամատուժ հետեւողականորէն, *autonomie ou anatomie* (ինքնավարութիւն կամ անդամատուժ) — ահա՛ իշխան Կորչակովի հոշակաւոր բանաձեւը, որ ճշգրտորէն կը խտացնէ Ռուսիոյ վերաբերմունքը Օսմ. Կայսրութեան հանդէպ:

Ասոր ճիշտ հակադիր քաղաքականութիւն վարեց Լորտ Պիքոնսֆիլաններու Անգլիան, որ մէկէ աւելի անդամներ զինու միջամտութեամբ փրկեց սուլթաններու կայսրութիւնը նեղ կացութիւններէ, ինչպէս Սրիմի պատերազմին, 1876-ի ուս - տաճկական պատերազմին, եւայլն: Անգլիա կը ձգտէր, ռուսական աշխարհակալութեան դէմ իր կայսերական շահերը պաշտպանելու մտօք, պահպանել Օսմ. պետութեան ամբողջականութիւնը: Պարզ էր, որ ռուսական քաղաքականութիւնը աւելի նպաստաւոր էր Օսմ. պետութեան քրիստոնեայ տարրերուն, քանի որ այդ քաղաքականութեան շնորհիւ ու աջակցութեամբ, իրենք կազատագրւէին եւ ազգային ինքնավար կամ անկախ պետութիւններու կը վերածւէին:

Այսուհանդերձ, պէտք է շեշտել, որ Անգլիա ամէն հնարաւոր ճիգ բրաւ, ամէն ազդեցութիւն ի գործ դրաւ, ամէն խորհուրդ ու աջակցութիւն տաւ, որպէսզի իրապէս Օսմ. պետութիւնը բարեկարգուի: Անգլիական պետական ղեկավարութիւնը այն տեսակէտէն էր, թէ Օսմ. Կայսրութեան քայքայման ու բաժանման դէմ մէկ իրական դարման կայ, — պետութեան բարեկարգումը: Այս բարեկարգումի իրականացման պարագային միայն ռուսական միջամտութեան առիթը կը վերնար մէջտեղէն, պետութիւնը ինքը ներքնապէս կը դառնար զօրաւոր, խլամ ու քրիստոնեայ կը ստեղծէին մարդավայել կենցաղ, եւ ռուսական աշխարհակալութիւնն ալ, արեւելքի ճամբաներուն վրա, — ուր այնքա՛ն կենսական շահեր ունէր Մեծն - Բրիտանիա — կը զբարւէր:

Այս տարրական ճշմարտութիւնը երբեք չըմբռնեց ինքը՝ թրքու-

թիւնը: Ներքնապէս տկար, հիւանդ ու հիւժեալ՝ դարձաւ կրկէս եւրոպական մրցակցութեանց: Եւ որքան շատ նեղեցաւ այս մրցակցութենէն, ա՛յնքան վայրագորէն ինկաւ անպաշտպան քրիստոնեայ հպատակներուն վրա, խարեց բարեկարգութիւններու հարցին մէջ, եւ ի վերջոյ կործանեցաւ:

Ամբողջ 19-րդ դարու ընթացքին եւ այնուհետեւ մինչեւ այժմ եւրոպական մեծ պետութիւններու վերաբերմունքը ուրիշ բան չէր, եթէ ոչ խորտակող Օսմ. կայսրութեան աւարէն բաժին ձեռք ձրղել: Եւ այս պետութեանց մրցակցութեան արիւնոտ դաշտին մէջ դրհնեցան նաեւ Հայութիւնը ու անոր արդար դատը:

Եւրոպական պետութիւններու հանդէպ հայութեան ղեկավարութեան մտածողութիւնը կարենալ ըմբռնելու համար պէտք է ընդգրծել քանի մը հանգամանքներ:

Առաջին՝ Պոլսոյ Պատրիարքարանը, որ կը ղեկավարէր հայկական հարցը, ամբողջ պոլսական մտաւորականութեան ու ղեկավարութեան հետ համախորհուրդ, սկիզբէն իսկ երկու հիմնական դիժ հետապնդեց. ա) Օսմ. կայսրութենէն անջատելու, առանձին ազգային ամբողջութիւն կազմելու ու եւ է ուղղակի կամ անուղղակի ոչ ձգտումը ունեցաւ, ոչ ալ այս ուղղութեամբ ու եւ է քայլ առաւ: բ) Ռուսական աշխարհակալութեան հանդէպ ունեցաւ վերապահ վերաբերում եւ երբեք հայկական դաւառներու Ռուսիոյ կողմէ գրաւման պահանջը չբրաւ, ոչ ալ բաղձանքը հետապնդեց:

Այս տեսակէտներէն՝ խիստ յատկանշական է յիշել պատմական այն փաստերը, որ թէ 1856-ի եւ 1876-ի պատերազմներուն Օսմ. պետութեան հպատակ հայութիւնը կատարեց իր պարտաւորութիւնները լիութի, ու եւ է շարժում չփորձեց պետութեան դէմ, Պատրիարքարան եւ ազգային իշխանութիւններ կոնդակներով ու քարոզներով իրենց հաւատարմութիւնը ու հպատակութեան զգացումները չթերացան զնելու յոտս կայսերական վեհափառութեան: Եւ այս՝ այնպիսի ատեն մը, երբ հայկական գաւառները ոտքի կոխան կը դառնային քիւրտ աշիրէթներու, այնպիսի ատեն մը, երբ հայկական հարստահարութիւններու յիշատակագիրներ տրւած էին քանիցս Բ. Դուռ եւ ապարդիւն անցած, ջարդեր ու հարստահարութիւններ սաստկացած էին: Սուլթան Համիտի գումարած առաջին Օսմ. Սորհրդարանի հայ անդամները՝ ապշեցուցիչ փաստեր տաւ են հայութեան հաւատարմութեան ու կառավարութեան հետապնդած նենդ, խարեբայական քաղաքականութեան մասին: Նոյնիսկ Պերլինի վեհաժողովի ընթացքին, հայկական պատերազմութիւնը, իր մատուցած

յիշատակագիրներուն մէջ ուրիշ բան չէր պահանջէր, եթէ ոչ հայկական դաւաճներու բարեկարգումը՝ Օսմ. «բարեխնամ» կառավարութեան տակ, ինչպէս Այասթէֆանօի մէջ: Եւ թրքական գլխաւոր պատերազմի Գարաթտօրի փաշայի, ըսել է Բ. Դրան, խորհուրդով էր, որ հայութիւնը պատերազմ կը զրկէր ու կը դիմէր եւրոպական պետութեանց Խորհրդատուներին: Ի հարկէ, Բ. Դուռը իր ճարտիկ խաղերէն մին էր որ կը խաղար: Ան Փոքր Ասիոյ քրիստոնեաները առաջ կը քշէր, որպէսզի Եւրոպ. Թուրքիոյ քրիստոնեաներուն անջատելուն առաջըր առնէր՝ փաստարկելով եւրոպ. խորհրդատուներին առջեւ, թէ Եւրոպական Թուրքիոյ քրիստոնեաներուն համար բացառիկ վիճակ ստեղծելը աննպատակաբարձար է, քանի որ այդ վիճակին ենթարկւած ուրիշ քրիստոնեաներ ալ պահանջներ կը դնեն, ուստի հարցը ընդհանուր բարենորոգումի խնդիր է: Եւ Թուրքերը այս խաղին մէջ երբ չյաջողեցան, պալատէն (Համիտ) ճնշում բանեցեցաւ Պատրիարք Վարժապետեանի վրա, որ հայկական Պատերազմութիւնը ետ կանչէ Պերլինէն, եւ Պատրիարքը մերժեց:

Արեւմտահայ ղեկավարութիւնը միշտ պաղ մնաց ու բաղձանք չունեցաւ կցելու Ռուսիոյ, ուր իր եղբայրները համեմատաբար շատ աւելի տանելի պայմաններու մէջ կայրէին: Ծանօթ է Գէորգ Կաթողիկոսի ուստատեցութիւնը, այնքան յամառ, որ ո եւ է կերպով չաջակցեցաւ Վարժապետեանի ջանքերուն հայկական հարցին մէջ, մերժեց միջամտելու ուստական դահին մօտ, Փեթերսպուրկի զրկւած Նարպէյին չօգնեց: Ծանօթ է նոյնինքն պոլսական ղեկավարութեան մտածողութիւնը: Ազգային ժողովի բեմէն Պատրիարք Վարժապետեան հանդիսաւորապէս յայտարարեց, թէ Օսմ. պետութեան մէջ Հայերը միայն Փիղիբապէս կը տուժեն ու կը հարստահարւին, մինչ Ռուսիոյ մէջ՝ նաեւ հոգեպէս, որ աւելի վտանգաւոր է: Ռուսաստանին կցելու մասին հոս - հոն արտայայտւած ձայները, որոնց ամենէն ուժեղը կուգար Թիֆլիսի «Մշակ»-էն, Արժրունիի բերնով, երբեք ընդհանրական շղարձան ու հայ քաղաքական մտածողութեան գիծը չկազմեցին:

19-րդ դարու հայկական քաղաքական մտածողութեան այս երկու հիմնական ուղղութիւնը պարզելէ ետք՝ անհրաժեշտ է կանդ առնել այն իրողութեան վրա, որ հայ ժողովուրդը չափազանց բարձր յոյսեր էր կապած միշտ ու կը կապէր եւրոպական պետութեանց միջամտութեան վրա: Բրիտանեայ ազգ էր հայութիւնը, Եւրոպան եւս քրիստոնեայ էր: Պէտք էր որ փրկէր զինք: Այս միամիտ եւ տեսլապաշտ ըմբռնումը մինչեւ վերջն ալ մնաց հայ քաղաքական մտածողութեան գիծերէն մին:

Հայ ժողովուրդի հաւաքական միտքը տարօրինակ երանդներ ունի: Մինչ հայ անհատը իր անձնական կեանքին մէջ շատ իրապաշտ է, վերացականը ու ցանկալին կը դանադանէ գործնականէն ու հնարաւորէն, հայ հաւաքական միտքը միշտ ալ եղած է խոնարհ, արդարութեան, աղատութեան եւ այլ վերացական նշանաբաններու անվերապահ հաւատացող ու իր փրկութեան համար դուրսէն շատ բան ակնկալող: Երբեք ինքզինքին հաշիւ տուած չէ, թէ ինչո՞ւ Անդլիա կամ Ռուսիա պիտի ազատագրէին զինք, պարզապէս իր քրիստոնեայ կամ մշակութային ազգ մը ըլլալուն համար: Հայութեան քաղաքական միտքը երբեք իրիւ չըմբռնեց թէ քաղաքական կեանքի մէջ միայն չահն է ամէն ինչ վճռողը, եւ ուժն է միայն հաշիւ առնողը: Եւ իրաւապահանջի դերով անընդհատ դժգոհած է, թէ Եւրոպան կը դաւէ, խոստմնադրուժ է, եւ այլն, առանց ինքն իրեն հաշիւ տալու, թէ պահանջ առաջադրող ազգ մընքը իր կողմէ ի՞նչ ուժ կառաջադրէ, ի՞նչ շահեր կը խոստանայ, ի՞նչ թւական ու շօշափելի նիւթական ուժ կը ներկայացնէ: Այս տեսակէտէն խիստ բնորոշ է յիշել, որ Այասթէֆանօի բանակցութեանց առեւ, երբ Վարժապետեան գաղտնի կը խօսէր Պոլսոյ անգլիական դեսպանին հետ, այս վերջինը դիտել կուտայ, թէ Հայերը շատ բան պէտք չէ ակնկալեն ստանալ, քանի որ ո եւ է յեղափոխական եւ ըմբոստական շարժում կատարած չեն, եւ կազմակերպական ո եւ է ուժ չեն ներկայացներ: Այս դիտողութեան ի պատասխան՝ Պատրիարքը կրտէ թէ՛ կթէ այսպիսի շարժում մը օգտակար կը նկատուի, կրնանք ձեռքի տակէ սանկ բան մը սարքել... Ի՞նչ միամտութիւն: Պոլիսը, որ լոյս ու ազատութիւն կաղաղակէր, չէր ըմբռնած, որ ազատութիւնը երկարատեւ պարքարով, արիւնով, քրտինքով ձեռք կը բերուի, եւ պէտք է այդ արիւնը ու պայքարը արդիւնաւորող ուժը կերտել նախ եւ առաջ:

Ի հարկէ, հայկական ղեկավարութիւնը հետագային քիչ - քիչ սկսաւ ըմբռնել Եւրոպայի հոգին, երբ իրարու ետեւէ յուսախարութիւններ կրեց: Անոր ինչըր սկսաւ քիչ - քիչ գլուխը դալ, երբ Պիղմարքի բերնէն լսեց, թէ ամբողջ հայկական խնդիրը բոմբերանցի մեռած զինուորի մը սահրոտիքը շարժեք Գերմանիոյ համար, երբ Խրիմեանի բերնէն լսեց, Պերլինէն վերադարձին, հերիսայի եւ երկաթէ շերտի նշանաւոր պատմութիւնը, երբ Տիլլըրայէլի բերնէն լսեց, թէ «անգլիական մարտանաւերը Արարատ չեն կրնար բարձրանալ», եւ երբ իմացաւ, թէ ոուս Լորանովներուն համար Հայաստանը պէտք էր միայն առանց Հայու...:

Եւրոպական պետութիւնները Պերլինի 61-րդ յօդուածով ոչ թէ

517, 200

710



Հայերու վիճակը կը ձգտէին բարւոքել, այլ թրքական գործերուն միջամտելու պատրուակ կը ծառայեցնէին դայն: Ամէն անգամ որ հայկական նահանգները արիւն կը փսխէր կամ ջարդեր տեղի կունենային, ամէն անգամ որ Թուրքիոյ դերքը այս կամ այն ձևով կը տկարանար, քրիստոնեաներու պաշտպանութեան դաշինքը իրենց գրպանը՝ Եւրոպական պետութիւնները Թուրքիայէն մենաշնորհներ կորզելու կը ձգնէին եւ իրենց շահերը կը հետապնդէին: Եւրոպայի ուշադրութիւնը հրաւիրելու հայկական ամէն փորձ, 19-րդ դարու վերջերը տեղի ունեցած յեղափոխական ամէն ցոյց եւ գործունէութիւն, Պապը Ալիի, Պանք Օթոմանի, Սասունի Ապստամբութիւն, եւ այլն, պատրուակ կը դառնային, որ Թուրքիա քափիթիւլայսիոններու օղակին մէջ սեղմուէր հետզհետէ, առանց Հայերուն ո եւ է բարւոքում ընծայելու:

5.- ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՉԳՏՈՒՄՆԵՐԸ ԵՒ ԳՈՐԾԱԳՐԱԾ ՃԻԳԵՐԸ

Ինչպէս ըսինք, հայ ժողովուրդը ամենայն սաստկութեամբ իր վրա կը կրէր Օսմ. պետութեան յուր կարգերու բոլոր ծանր հետեւանքները եւ դժբան լուծը: Անիկա ուրիշ ձգտում չունեցաւ ամբողջ 19-րդ դարուն, եթէ ոչ իր վիճակին բարւոքումը՝ բարենորոգումներու միջոցով, որ պիտի նշանակէր նաեւ Օսմ. կայսրութեան ուժեղացումը ու ներքին հզօրացումը: Երբեք անջատական չեղաւ, անջատական քաղաքականութիւն չվարեց, չդաւեց երկրին, կատարեց իր բոլոր պարտքը լիուրի: Եւ երբ տեսաւ, որ բոլորը կեղծ են ու ապարդիւն, աղաղակն ու լացը անգոր են, սկսաւ քիչ - քիչ կազմակերպել, ու առաջացնել յեղափոխական նորակազմ կուսակցութիւններու միջոցաւ յեղափոխական պայքար: Անոր յեղափոխական պայքարն ալ լոյսը էր ու Օսմ. կայսրութեան ազատագրման կը ծառայէր: Հայ յեղափոխութեան գործ դրած բոլոր ճիգերը այս հունէն դուրս չեկան: Ան կունակէն չդարկաւ Թուրքիոյ ո եւ է առթիւ, նոյն իսկ 1914-ի մեծ պատերազմին ճիգ չըրաւ ներսէն պայթեցնելու պետութիւնը, որ կրնար եւ պէտք էր որ ընէր: Հայկական շարժումը հանգիստացաւ բողոքի ցոյց, Եւրոպայի ուշադրութիւնը հրաւիրելու ճիգ, հարստահարող պաշտօնեաներն ու չարագործ աւատապետները պատժելու նեմեսիս: Ասկէ աւելին չէ՞ր կրնար ընել իր տկար ուժերով: Դժուար է ըսել. բայց եթէ պայքարին ահաւորութիւնը պատկերացնէր, թերեւս ընէր: Փաստը այն է, սակայն, որ յեղափոխական շարժումը մնաց աւելի շատ դադարաւորական շարժում եւ համայն

կրկիրը ընդգրկող, պետութեան դէմ ուժ ներկայացնող պատկանելի չափերու չհասաւ:

Հայ յեղափոխութիւնը կուր չմղեց թուրք ժողովուրդին դէմ, ոչ ալ պետութեան դէմ, այլ միայն բարեկարգում ու ազատ կարգեր որոնեց: Ան թշնամի չնկատեց տիրող տարրը, այլ վարչական վատ կարգը ուղեց փոխել: Օսմանցի ուղեց ըլլալ ու մնալ իր քաղաքական հասկացողութեամբ: Եւ այս հիմնական գծէն ալ բխեցաւ, իմ խոնարհ կարծիքով, Հայոց բովանդակ ողբերգութիւնը: Ոչ մէկ ժողովուրդ օտարին լուծէն ազատած չէ հաւատարիմ մնալով նոյն օտար պետութեան ու ջանալով բարեկարգել դայն: Պէտք է, անհրաժեշտ է, որ պահանջողը թշնամանայ մերժող, ճնշող ազգին հետ, արիւնի պայքար մղէ, խզէ իր ճակատագիրը անորինէն, որպէսզի տեղ հասնի: Այս դիժը պակսեցաւ հայկական շարժման, դժբախտաբար:

1914-ի ահաւոր եղեոնէն ետքն է միայն, որ Հայոց անկախութեան ու պետականութեան հարցն ու ըմբռնումը ծնած ու զարգացած են: Անկէ առաջ աղաղակի հաշի առնելիք երեւոյթ գոյութիւն չէ ունեցած մեր կեանքին մէջ: Այս ըմբռնումը, այս հասունութիւնը, դժբախտաբար, շատ ուշ քաղաքական տեսակէտ դարձաւ: Եթէ այս միտքը 1878-ին խմորէր ու մշակէր, այսօր հայ ժողովուրդի բախտը տարբեր տնօրինած պիտի ըլլար, հաւանաբար, հայ պայքարը տարբեր հունով պիտի ընթանար, հայ յեղափոխական շարժումը տարբեր ծաւալ ստացած ու տարբեր տարողութիւն ի յայտ բերած պիտի ըլլար:

Հայութիւնը լաւ չըմբռնեց, որ Եւրոպական Թուրքիոյ քրիստոնեայ ազգերը մէկիկ մէկիկ կազատագրէին թրքական դժբան լուծէն, այո՛, բայց կազատագրէին անջատելով Օսմ. կայսրութենէն յեղափոխական - ապստամբական քանապարհով, ոչ թէ միայն բողոքի ու լացի բանաձևերով կամ Եւրոպայի համակրանքը հրաւիրող ցոյցերով: Յունաստան արեան հեղեղներու մէջ խեղդեցաւ, հերոսական ճակատամարտներ մղեց, մինչեւ որ տիրացաւ իր ազատութեան: Նոյնը՝ Պուլկարներու համար: Նմանապէս՝ Սերպեր եւ այլ քրիստոնեայ ազգեր: Եւ եթէ Եւրոպան օգնեց անոնց կամ լսեց անոնց դատը, նաեւ այն պատճառով էր, որ գէնքի դիմած էին անոնք, այս գետնի վրա վարանում չէին ճանչցած, իջած էին պատերազմի անհաւասար դաշտը եւ իրաւունքը արիւնով կը ջանային խլել: Եւրոպական Թուրքիոյ հողերէն արչաւող ոռոսական բանակները Օսմ. կայսրութեան հպատակ քրիստոնեայ ազգերու զինու աջակցութեամբ է որ առաջ կը մղէին դէպի Թուրքիա, եւ այս պատճառով էր, որ

դուրսի աջակցութիւնը արժէքի կը վերածւէր ու արդիւնք կառաջացնէր :

Այսօր Գեղարքունիքի եւ Պերլինի դաշնադիրներու առթած յուսախաբութիւններէն ետք՝ հայ առաջաւոր մտաւորականութիւնը, թէ արեւելահայ եւ թէ արեւմտահայ հատուածներու մէջ, ըմբռնեց կացութիւնը եւ, ճիշտ գնահատելով Հայոց աշխարհին պարտադրած պայքարին էութիւնը, սկսաւ կազմակերպել որպէս յեղափոխական գործօն ուժ : 1880-ական թւականներէն ետք ծրան ու դարդացան հայկական կուսակցութիւնները՝ Արմենական, Հնչակեան, եւ այլն : Եւ որպէսզի շարժումը համահայկական բնոյթ ստանար, արգասաւարէք՝ կազմեցաւ, 1890-ին, Հ. Յ. Դաշնակցութիւնը, որ ուրիշ բան չէր, այլ հայ յեղափոխականներու դաշնակցութիւն, այսինքն՝ յեղափոխական ուժերու համադրութիւն, կեդրոնացում ու ընդհանրացում :

Բոլոր կուսակցութիւններն ալ, բայց յատկապէս Հ. Յ. Դաշնակցութիւնը, հերքելեան աշխատանք կատարեցին Հայոց ազատագրական շարժումը յեղափոխական ճանապարհով նւաճելու տեսակէտը ընդհանրացնելու : Այս էր միակ բաց ճամբան :

Հրաշապատում էջեր ունի մեր ազատագրական կէս դարու շարժումը իր արամազդեան տիպերով, իր անհամար անթիւ նահատակներով ու զիւցաղներով :

Ո՛չ մէկ ժողովուրդի հերոսապատումը աւելի հրաշալի ու վիպական չէ, որքան Հայոց արիւնամարտը : Ո՛չ մէկ ժողովուրդի մարտիկները աւելի մեծ չեն, աւելի հերոսական չեն, որքան Հայոց մարտիկները : Հայութիւնը, որ վեց դարէ ի վեր քնացեր էր, իր անմահ զիւցաղնական տիպարներով ապացոյցը տաւ անգամ մը եւս, թէ ինքը նոյնքան ռազմունակ ազգ է, որքան մշակութային, որ հին օրերու Վահագներու եւ Տիգրաններու ցեղը կապրի իր մէջ, որ Մուշեղ Մամիկոնեաններու արիւնը կը հոսի տակաւին իր երակներուն մէջ : Հայ Ֆէտային, հայ ոմբաձիգը, հայ յեղափոխականը, հայ անարեկիչը, հետագային հայ կամաւորն ու զինուորը անմեռ եւ անժխտելի փաստեր տւին, թէ հայութիւնը մարտական առաքինութեամբ ազգ է եւ իբրեւ այդպիսին վստահելի ուժ է :

Յեղափոխական կուսակցութիւններու, առանձնապէս Դաշնակցութեան այս մարդի մէջ գործադրած ազնեցուցիչ, պատմական ընդարձակ ճիգերը չզօրեցին սակայն, որ այս տեսակէտը ընդհանրական դառնայ ու հայ ազատագրական պայքարը վերածէ միահամուռ հայ յեղափոխական պայքարի : Հայաստանէն դուրս ապրող ու շըն-

չող բարձր դեկալորութիւնը, Վարժապետեաններու ու Խրիմեաններու յաջողող առաջաւոր դասը չըմբռնեց, որ Օսմ. կայսրութեան եւ հայութեան իրական փրկութիւնը միմիայն յեղափոխութեան փրկարար միջոցով կուզայ եւ պէտք է ամէն ջանք, ամէն մտասեւեոում այդ գծով լարել : Ո՛չ թէ յեղափոխութեան, այլ յեղափոխութեան ընդհանրական շարժումն է մէջ է հայութեան աղէտի բանալին : 19-րդ դարուն ծագող ու դարգացող հայկական հարցի ելքը իրերու միակ արամարանական եզրակացութեան — յեղափոխութեան մէջ էր : Ուրիշ ճամբայ չկար : Ամէն ճանապարհ փակ էր : Փորձուած ու ձախողուած էր : Կացութիւնը ուրիշ ո եւ է ելքի դուռ չունէր : Առարկայական պայմաններու միակ առարկայական հետեւանքը յեղափոխութիւնն էր :

6.- ԵԶՐԱԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ

Յարգ ըստ ծանրէն յտակ կը դառնան, որ 1) Օսմ. կայսրութեան յոսի կարգերը ընդհանուր էին, ոչ թէ միայն Հայերու համար : Եւ այս յոսի կարգերուն չհանգուրժելով է, որ քրիստոնեայ ազգաբնակիչներէն իրարու ետեւէ կանջատէին, երբ որ հնարաւորութիւնը կը ներկայանար՝ ապստամբելով կեդրոնին դէմ եւ աջակցութիւն գտնելով դրսի ուժերէն, առանձնապէս Ռուսաստանէն : Առանձին հակահայկական քաղաքականութիւն գոյութիւն չունէր Օսմ. կայսրութեան մէջ, այսինքն գուռ Հայերու դէմ ուղղուած թշնամական քաղաքականութիւն մը չէր մղուէր : Հայերը կը տառապէին ամբողջ երկրին մէջ իշխող վատ ու խտրական կարգերուն պատճառով : Առաջին անգամ ըլլալով Սուլթան Համիտ Բ. էր, որ շեշտակի հակահայ քաղաքականութիւն վարեց : Ան էր, որ սխտեմ դարձուց ջարդերն ու զանգւածային կոտորածները. ա՛ն էր, որ հալածանքները որոշակի ազգային թշնամանքի հունին մէջ դրաւ, բանտերն ու աքսորավայրերը լեցուց երկրին լաւագոյն զաւակներովը, հիմնեց ու իբր շարիքի գործիք առաջ քրտական համիտի կողմէ գինուրական դասը :

Ան էր, որ հիմնաւորեց համալրու գաղափարականութեան ճակատելու կամ դիմադրաւելու մտքը, համիտլամութեան գաղափարը, այսպէս Օսմ. կայսրութեան տալով զուտ խալափական առաջնորդող պետութեան մը դերը, ուր քրիստոնեաները, եւ անոնցմէ ամենէն տկարը՝ Հայը, բնականաբար աւելի եւս պիտի մնային բայս ու ստրուկ :

Հետագային, ազատութեան եւ յառաջդիմութեան կեղծ անունին

տակ թաղնւած Իթթիհատի խմբակը, որ դահլնկէց ըրած էր «արևու- նոտ Սուլթանը» եւ իշխանութիւնը դրուած, անւանապէս ալ սահ- մանադրական Միապետութեան կարգը հաստատած, չվարանցաւ 1914-ի մեծ պատերազմին մէջ նետել Օսմ. կայսրութեան բախար, եւ, առիթէն օգտուելով, Համիտի հայահալած քաղաքականութիւնը իր լրումին հասցնել՝ Փիլիքապէս բնաջնջելով կայսրութեան սահ- մաններուն մէջ ապրող հայութիւնը: 1914ին՝ Անգլիոյ ու Ֆրանսա- մաններուն մէջ ապրող հայութիւնը ամէն կամուրջ այ- յի դէմ դէնք վերցնող թուրք ղեկավարութիւնը ամէն կամուրջ այ- րած էր եւ, մղւած Ռուսաստանի առհաւական երկիւղէն, պիտի չը խնայէր ներքնապէս մաքրել քրիստոնեաները, անոնց հետ միասին հրապարակէն սրբել ջանալով բարենորոգումի կամ հայկական ո եւ է հարց:

2) Տրամաբանական, իրերու հարկադրանքէն բխած մեր վերա- ծնունդը արամաբանօրէն ալ պիտի վերածւէր քաղաքական դարթօն- քի ու պիտի զգենուր յեղափոխական - ազատագրական շարժումի կերպարանքը: Ասկէ տարբեր հետեւանքի չէր կրնար հասնիլ Բաֆ- Ֆիներու եւ Վարժապետեաններու առաջ մղած շարժումը եւ պէտք չէր որ հասնէր: Անոնք էին, հայ առաջնորդները՝ Պատրիարքի դըլ- խաւորութեամբ եւ Կ. Պոլսոյ Ազգ. Ժողովի առաջնորդութեամբ, հայ մտաւորականութիւնն էր ամենուրեք, որ դրաւ հայկական հար- ցը եւ չէր կրնար չզննել: Անոնք էին, որ գիմեցին Եւրոպայի եւ չէին կրնար չզիմել: Անոնք բերին շարժումը եւ չէին կրնար չբերել:

3) Բայց երբ բերին շարժումը, պէտք էր որ շարունակէին դայն հասցնելու իր արամաբանական վախճանին — յեղափոխութեան մի- ջոցով ազատագրում:

Բայց, դժբախտաբար, Հայոց պատմութիւնը ուզեց, որ այսպէս չընթանայ մեր կեանքը: Յեղափոխութիւնը եկաւ աւելի ուշ եւ հա- մահայկական չդարձաւ, հակառակ յեղափոխականներու ճիգերուն:

Միտքերը պղտորեցան: Համիտի հիւսած հալածանքներուն տակ կամքերը սկսան թուլանալ: Մայրաքաղաքի մէջ նոտած ղեկավա- րութիւնը, որ Այասթէֆանոյի եւ Պերլինի մէջ հայկական հարցն էր անցուցած, երբ տեսաւ, որ գործը վտանգաւոր փուլերու մէջ կը մտ- նէ, երբ արիւնի հոտը առաւ, երբ կռահեց, որ ազգ ազատագրելը հարանիքի երթալ չէ, այլ արիւնի պայքար, կամացուկ մը ետ քաշ- ւեցաւ, ուզեց շարժումը կէս ճամբան թողուլ, լքել: Բայց շարժումը ւեցաւ, ուզեց շարժումը կէս ճամբան թողուլ, լքել: Բայց շարժումը սկսիլը մարդոց ճիգերէն ու կամքերէն կախում ունէր, իսկ դայն ո՛ւր կանգնեցնելը՝ ո՛չ օքի կամեցողութեան չէր հնազանդեր: Տարբերքը

կը շարժէին, իրերը իրենց բնական ընթացքէն չէին շեղեր: Եւ չէ- ղեցան:

Պերլինի ֆիասկոյին յաջորդող շրջանին, հայկական կեդրոնա- կան ղեկավարութեան ամբողջ քաղաքականութիւնը, որ կարելի է բնորոշել օրմանեանականութիւն անունով, ոչինչով արդարանալի չէ մի հոգեբանութիւնը, որ ծառայաւ յեղափոխական շարժման դէմ, Հայոց կեանքի ընթացքը իր բնական հունէն շեղեցնելու աղէտալի փորձ մըն էր, որուն հետեւանքները եղան աղէտալի: Խրիմեաններու եւ Վարժապետեաններու յաջորդ սերունդը՝ անարժան ղեկավարու- թիւն եւ վախկոտ ազգային վարչութիւններ Պոլսոյ մէջ, չբալեցին իրենց նախորդներու բացած արահետէն: Եւ իրենց իսկ ջատագոված, փառաբանած լուսաւորութիւնը, սահմանադրութիւնը, կրթութիւնը, որուն համար այնքան շունչ ու մեղան սպառած էին 19-րդ դարուն, ուրիշ բանի չյանդեցան, եթէ ոչ ահաւոր արիւնահեղութեան՝ վալ- բաղ թշնամիի մը ձեռքով, որ ոչ պատմութենէն կը խրտչէր, ոչ ալ կայսերական շահեր տեսնելու դիտակցութիւնը ունէր:

Հայ կղերը, որ կը վարէր Հայոց ճակատագիրը, եւ հայ ղեկա- վար դասը, որ դրսէն կը փորձէր փրկել հայութիւնը խոհեմութեան քարոզներով, չուզեց ըմբռնել, թէ ինք գործ ունէր թուրքին հետ, որ ղինւորական ժողովուրդ էր, ոչ թէ շինարար ու մշակութային ազգ, որ ջարդած էր դարերով ու նորէն նոյն զէնքին պիտի զիմէր՝ երկիրը խորտակելու իսկ գնով: Ան չըմբռնեց, թէ թուրքին լուծը նետող քրիստոնեայ միւս ժողովուրդները բան մը պիտէին, որ Օսմ. կայսրութեան հունէն դուրս կուղային ամէն գնով, ոչ թէ կամակո- րօրէն կը յամառէին մնալ ներսը ու կը ջանային բարեկարգել Թուր- քիան, եւ կամ ընդհ. բարեկարգութենէն սպասել իրենց կացութեան բարելաւումը: Ան չկուզեց, թէ Հայոց ու Մերձասոր Արեւելքի պատ- մութեան մէջ իսլամի ու քրիստոնեայի միջեւ երբեք իրաւահաւասար ու տանելի կենցաղ չէ արձանագրւած, այլ միշտ թուրքն է իշխած, եւ ասկէ տարբեր կենցաղ ակնկալելը անուազն իւրօնի է: Ան մեր- ժեց հասկնալ, թէ փրկութեան միակ ճամբան թուրքին հետ թշնա- մանալ գիտնալն է, ազգովին, որպէսզի հնարաւոր ըլլայ հայկական ազգային ամբողջական ուժերը, անոր կարողական բովանդակ գորու- թիւնը հրապարակ նետել յարմար բոլէին:

4) Հայութիւնը չգիտցաւ իր սեփական ուժին արժէքը եւ դայն երբեք համայնօրէն կազմակերպելու ճիգը չբրաւ: Յեղափոխական կուսակցութիւններու բոլոր փորձերը այս ուղղութեամբ լրիւ յաջո-



րէն: Պոլիսը չմտածեց, որ Խրիմեանի բերնով Մայր Եկեղեցիին մէջ «երկաթէ շերեփի» պատմութիւնը լսող Հայը, կամ Սուլթան Համիտին երեսն ի վեր «Պատրիարքարանէն կը նախընտրեմ կախիլ, քան Հայկական Պատերազմութիւնը Պերլինէն ետ կանչել» աղաղակող Վարժապետեանի խօսքը լսող Հայութիւնը յեղափոխութեան պիտի զիմէր, յեղափոխական կուսակցութիւններ պիտի կազմէր, որ փըրկուէր:

Ծաւարուն, ամբողջ հայութիւնը ընդգրկող յեղափոխութիւնն էր միակ փրկութիւնը, իրերու երկաթէ հարկադրանքէն ծնող միակ ուղիղ ճամբան: Յեղափոխութեան դէմ կեցողներն եղան, որ շեղել փորձեցին հայութեան պատմութեան դիժը, եւ ատով գլխաւոր պատասխանատուն են հետագայ ընդհանուր աղէտին:

Այսօր ալ նոյնն է պայքարը հայութեան քաղաքական մտածողութեան մէջ, ուր կայ երկուութիւն՝ թէ Թուրքիայէն եւ թէ Ռուսիայէն խզելու վերաբերմամբ: Պոլշեւիկ հայերու ու անոնց դիժը ջատագոյսող տարրերու եւ հայ ազգային անկախութեան պահանջը առաջադրող ուժերու միջեւ նոյն հիմնական ճեղքածքն է: Փրկութիւնը երկրորդ գծին մէջ է: Այսպէս կըսեն Հայկական Հարցի ծագումն ու զարգացումը ու մեր մօտաւոր պատմութեան տւած անսրխարկական դասը:

Փարիզ



ԱՐՏԱՇԷՍ ԱՌԵՂԵԱՆ

## ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳԻՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

ԹԻԻ 32 \*)

ԳԵՐՄԱՆԻԱ ԵՒ ԽՈՐՀ. ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուս - գերմանական լրացուցիչ դաշնագիր Բրեստ - Լիտուսկի հաշտութեան դաշնագրի: Բերլին, 27 Օգոստ. 1918 թ.:

( Լիազօրներ՝ Ռուս. Սոց. Դաշն. Խորհ. Հանրապետութեան՝ Եօֆէ, Գերմանիայի՝ Հիցցէ եւ Քրիգէ ) :

ԳԼՈՒԽ Բ., ՅՕԴ. 4.

Որ չափով որ... չէ որոշւած այլ կերպ, Գերմանիան բնաւ չի խառնել ռուս պետութեան ու նրա առանձին երկրամասերի յարաբերութեանց մէջ եւ, հետեւաբար, ի մասնաւորի, ո՛չ առաջ կը բերէ եւ ո՛չ էլ կօթանդակէ այդ երկրամասերում ինքնուրոյն պետական մարմիններ ստեղծելուն:

ԳԼ. Զ., ԿՈՎԿԱՍ.

ՅՕԴ. 13.- Ռուսաստանը յայտնում է իր համաձայնութիւնը, որ Գերմանիան քանակէ վՐԱՍՏԱՆԸ իրբեւ պետական ինքնուրոյն մարմին:

Յօդ. 14.- Գերմանիան ցոյց չի տայ աջակցութիւն որ եւ է երրորդ պետութեան, պատերազմական հնարաւոր գործողութիւնների միջոցին Կովկասում՝ վրաստանի եւ այն շրջանների սահմաններից դուրս, որ յիշւած են հաշտութեան դաշնագրի յօդ. 4, պարբ. 3-ում: Նա [Գերմանիան] գործ կը գնէ իր ազդեցութիւնը, որ Կովկասում երրորդ պետութեան [ակնարկութիւն՝ Տաճկաստանին] պատերազ-

\*) Նախորդը տե՛ս «Վէմ»-ի 1938 թիւ 1-ում:

մական ուժերը չանցնեն հետեւեալ գիծը. — Կուր — ... Շամախու դաւառի սահմանը ... ուղիղ գծով մինչեւ այն կէտը, ուր միանում են Բագուի, Շամախու եւ Ղուբայի գաւառների սահմանները, այդ՝ Բագուի գաւառի հիւսիսային գծով, մինչեւ ծով: (Ռուսաստանը պարտաւերում է Գերմանիային տրամադրել ԲԱԳՈՒ արտադրուող նաւթի եւ նաւթային արտադրութիւնների ֆանակութեան մէկ ֆառորդը: Գնման արժէքը հաշուակցուած է համաձայն յօդ. 12-ի, Ռուսաստանին տրամադրելի ֆարածուխի արժէքի հետ: Մնացորդը հաշուակցուած է 27 Օգոստ. Ֆինանսական համաձայնութեան [կայացւած նոյն 27 Օգոստ. 1918, Բերլին] յօդ. 3-ի ուժով Գերմանիային տալիք ապրանքների արժէքի հետ):

\*\*

Լրացուցիչ գաշնագրի (27 Օգոստ. 1918, Բերլին) Գլ. Ե., յօդ. 12 աւաճ է ի միջի այլոց.

Գոնեցի աւազանը գերման զօրքերի կողմից զրաււած մնալու ժամանակամիջոցում Ռուսաստանը այնտեղից ստանում է այն քանակութեամբ ֆարածուխ, որ երեք անգամ աւելի է յօդւած 14-ի զօրութեամբ Գերմանիային տրամադրուող Բագուի նաւթից եւ չորս անգամ աւելի քարածուխ, քան նրան [Գերմանիային] հայթայթուող քենգինը:

Նոյն թւին եւ նոյն տեղ [27 Օգոստ. 1918 թ., Բերլին] կայացւած Ֆինանսական համաձայնութեան Յօդ. 2-ով Ռուսաստանը Գերմանիային պիտի վճարէ, սուսների ձեռք առած [պատերազմական] միջոցների պատճառով տուժած գերմանացիներին հատուցում տալու համար, վեց միլիարդ մարք:

Յօդ. 3.— [Մանրամասնութիւններ՝ այդ վեց միլիարդը վճարելու կարգի մասին: Մէկ մասը վճարուած է ոսկով եւ արժեթղթերով, միւս մասը՝ ապրանքներով. այս վերջինները մէկ միլիարդ արժէքով:]

\*\*

ԹԻԻ 33

ՎԱՐՍ, ԱՐԳԱՀԱՆ, ԲԱԹՈՒՄ ... ԲԱԳՈՒ

Թիւրքիոյ կողմից փաստական բարձումն Բրեստ - Լիտովսկի դաշնագրով նախատեսուած ուսու - տաճկական յարաբերութեանց

պայմանները: Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործոց կոմիտար Չիչերինի յայտագրերը Տաճկաստանի արտաքին գործոց նախարարութեան, 20 Սեպտ. 1918 թ.:

1918 թ. Մարտ 3-ին Բրեստ - Լիտովսկում կնքուած հաշտութեան գաշնագրով որոշուած էին հողային - քաղաքական նոր յարաբերութիւններ Ռուսաստանի եւ Տաճկաստանի միջեւ:

Բրեստ - Լիտովսկի գաշնագրի 4-րդ յօդւածը վերադասուած է Լրուսուք նախապէս Ռուսաստանի Հանրապետութեան կազմի մէջ մտնող Կարսի, Արդախանի եւ Բաթումի ազգաբնակչութեան՝ «սահմանելու նոր կարգ, համաձայնութեամբ զրացի պետութեանց եւ մասնաւորապէս Տաճկաստանի»:

Վերոյիշեալ շրջանների ճակատագիրը, նրանց միջազգային Լրուսական գիրքը հարկ էր որ սահմանէր այդ շրջանների բնակչութեան կամարտայայտութեամբ: Եւ, սակայն, գաշնագրեր կնքելուց անմիջապէս յետոյ՝ տաճիկ զինուորական ուժերը զրաւեցին այդ շրջանները եւ այդտեղ կիրարկեցին պատերազմական զրաւման բէժիմ: Միեւնոյն ժամանակ տեղի ունեցան այնտեղ անթոյլատրելի կողոպուտներ եւ բռնութիւններ խաղաղ ազգաբնակչութեան վերաբերմամբ: Տաճկական վարչութիւն մտցնելու հետ միաժամանակ, կատարեցաւ 19 տարեկանից վեր արական ազգաբնակչութեան պարտազիր զօրահաւաք:

Ազգաբնակչութիւնը, որի աղատ կամարտայայտութեամբ պէտք է որ սահմանէր նոր կարգը [Կարսի, Արզասանի, Բաթումի շրջաններում], նախապէս անարեկման մատուցաւ եւ այնպիսի պայմաններում զրուեցաւ, որոնց մէջ՝ [յիշեալ] երեք շրջանների բնակչութեան վերադասուած իրաւունքը վերածւեցաւ բացարձակ ծաղրանքի: Քրէարկութեան նախօրէին աքսորեցան, ձերբակալեցան եւ շատ դէպքերում էլ մինչեւ իսկ զնդակահարեցան պատուաւոր քաղաքացիներ, որոնց ազդեցութիւնը կարող էր ոչ ի նպաստ Թիւրքիոյ լինել: Քրէարկութիւնը տեղի ունեցաւ որոշապէս թիւրք իշխանութեանց վերհսկողութեան տակ՝ զոհեր պահանջելով իրենց վրէժխնդրութեան եւ ծրագրած ճնշումների համար: Ու այդ պայմաններում տեղի ունեցած քրէարկութեան արդիւնքները չէին կարող չնախորոշւել:

Ռուսաստանից սրկւած շրջանների վերաբերմամբ կատարուած նման բռնութիւնը համարելով կական խախտումն գաշնագրի [Բրեստ-Լիտովսկի] 4-րդ յօդւածի՝ խորհրդային կառավարութիւնը յայտարարում է այսու, որ նա չէ կարող համաձայն լինել Կարսի, Արզասանի եւ Բաթումի ազգաբնակչութեան այսպէս անուանուած կամարտա-

յայտութեան արդիւնքներին եւ այդ արդարնակութեան իրաւունքը՝ սահմանելու նոր կարգ իր շրջանների համար՝ համարում է չօգտադործւած ու նոր կարգի խնդիրը յիշեալ շրջաններում՝ տակաւին բաց:

\*

Հաշտութեան դաշնագրով [Բրեստ - Լիտովսկի] վերջ գտան պատերազմական գործողութիւնները Ռուսաստանի եւ Տաճկաստանի միջեւ, եւ, սակայն, դաշնագիրը կնքելուց անմիջապէս յետոյ Թիւրքիոյ կողմից վերանորոգւեցան եւ շարունակուեցին մինչեւ այս վայրկեանս: Միացած աւազակային հրոսակաւորների հետ՝ տաճկական կանոնաւոր զօրքերը գրաւուեցին Խորհրդային Հանրապետութեան հողամասը, քաղաքներ եւ դիւղեր մասնելով աւերմունքի ու կողոպուտի, գնդակահարելով եւ կամ ամէն տեսակ բռնութեանց ենթարկելով քրիստոնէայ արդարնակութիւնը՝ չինայելով նաեւ կանանց ու երեխաներին:

Խորհրդային կառավարութիւնը քանիցս բողոքել է Թիւրքիոյ կողմից պատերազմական գործողութիւնները շարունակելու դէմ, եւ, սակայն, բոլոր այդ բողոքները մնացել են անհետեւանք: Վերջապէս, այս տարւան յուլիս ամսին տաճկական բանակը արշաւանքի ձեռնարկեց ԲԱԳԻԻ դէմ եւ, խորհրդային զօրքերի հերոսական դիմադրութիւնից յետոյ թշնամու գերազանց ուժերի դէմ, ճամբայ բաց արաւ իր առջեւ դէպի այդ քաղաքը, որ Ռուսաստանի Հանրապետութեան կարեւորագոյն քաղաքներից մէկն է: Խորհրդային կառավարութեան բոլոր բողոքներին օսմանեան կառավարութեան ներկայացուցիչները պատասխանում էին՝ պարզապէս հերքելով բուն իսկ փաստը տաճկական յարձակման եւ կամ կոչում էին անում՝ թէ Բագւի մօտ որպէս թէ տեղական բնակիչներից բաղկացած անկանոն հրոսակներ են միայն գործում. այն ինչ՝ Բագւի վրա յարձակումը կատարել է տաճկական կանոնաւոր բանակը եւ Շէվքէթ փաշան է, որ յուլիս 30-ին արդարնակութեանը կոչ է արել՝ պահանջելով քաղաքի յանձնումը:

Այժմ, երբ Բագու քաղաքը արդէն իսկ առնւած է ու տաճիկ զօրքերը բուն իսկ քաղաքի մէջ են գտնուում, երբ անպաշտպան բնակչութիւնը եւ ամբողջ քաղաքը մի քանի օր շարունակ ենթակայ են աւերի ու կողոպուտի սարսափներին տաճիկ զօրքերի կողմից, թաւերի ու կողոպուտի սարսափներին տաճիկ զօրքերի կողմից, թաւերի յետոյ յարձակման հետ միասին, տաճիկ ներկայացուցիչների այն կոչումը՝ որպէս թէ Բագւի դէմ եղած յարձակման մասնակցել են միմիայն տեղական աւազակներ, նշանակում է՝ ժխտել փաստերը ու ծածկել Տաճկաստանի բռնի գործողութիւնները: Այդ ձեւով է ահա,

որ սխտեմարար տեղի է ունեցել եւ տեղի ունի Բրեստ - Լիտովսկի դաշնագրի խախտումն եւ ուղղակի յափշտակումն ու կողոպուտ Ռուսաստանի Հանրապետութեան հողամասերի:

Օսմանեան կառավարութիւնը անցած կէս տարւան ընթացքում անընդհատ խախտել է Բրեստ - Լիտովսկի դաշնագիրը, հակառակ անընդհատ խախտելու բոլոր բողոքներին: Այժմ, ի վերջոյ եւ ի լրումն ամենայնի, նա յափշտակել ու ահռելի աւերմունքի է մատնել Ռուսաստանի Հանրապետութեան ամենանշանաւոր քաղաքէ մասնել Ռուսաստանի Հանրապետութեան ամենամեծ քաղաքը՝ Բրեստ - Լիտովսկի դաշնագիրը արդէն գոյութիւն չունի Ռուսաստանի եւ Տաճկաստանի միջեւ: Ռուսաստանի Դաշնակցային Խորհրդային Հանրապետութեան կառավարութիւնը հարկադրւած է ընդունել, որ օսմանեան կառավարութեան գործողութիւնները փաստօրէն վերացրել են այդ երկու պետութիւնների միջից Բրեստ - Լիտովսկի դաշնագրով Ռուսաստանի եւ Տաճկաստանի միջեւ հաստատուած խաղաղ յարաբերութիւնները:

\*\*

ԹԻԻ 34

Մ Ո Ւ Դ Ր Ո Ս Ի Զ Ի Ն Ա Դ Ա Դ Ա Ր

Զինադադար Դաշնակիցների եւ Տաճկաստանի միջեւ, կնքուած 1918 թ. Հոկտ. 30-ին բրիտանական «Ազամեմուն» նաւի վրա Մուդրոս նաւահանգիստում՝ Լեմնոս կղզիում:

(Լիազօրներ, Դաշնակիցների՝ կալուրայ, Տաճկաստանի՝ Բաուֆ, Հիֆմէթ եւ Սաադուլլա):

Յօդ. 1.- Դարդանէլի եւ Բոսֆորի բացումն եւ ազատ մուտք դէպի Սեւ Ծով:

Յօդ. 4.- Դաշնակից բոլոր պատերազմական դերիները, բոլոր հայ գերիները եւ բանտարկեալները պէտք է կ. Պոլիս հաւաքելն եւ Դաշնակիցներին յանձնելն առանց ո եւ է պայմանի:

Յօդ. 5.- Անյապաղ զօրացրումն տաճկական բանակի, բացառութեամբ այն զօրքերի, որ անհրաժեշտ են սահմանների պաշտպանութեան եւ ներքին կարգը պահպանելու համար...

Յօդ. 11.- ... Տաճկական զօրքերը արդէն ստացել են հրաման՝ պարպելու Անդրկովկասի մի մասը: Ըստ որում՝ [այնտեղ, Անդրկովկասում] մնացած զօրքերը պիտի հեռացնուին, եթէ տեղւոյն վրա զը-

բուժիչները ուսումնասիրելուց յետոյ Դաշնակիցները պահանջելու լինին այդ :

Յօդ. 15.- Դաշնակից սպաներ կը նշանակելին՝ հսկելու համար բոլոր երկաթուղագծերի վրա, մէջը հաշուելով եւ Անդրկովկասեան գրծերի այն մասերը, որ ներկայիս Տաճկաստանի վերհսկողութեան տակ են գտնուում : Դաշնակից պետութիւնները լիակատար տնօրէնութեան տակ պիտի զբաղին զբանք, հաշի կտանելին եւ ազգաբնակչութեան կարիքները : Այս սրտշումից հետեւում է, որ Դաշնակիցները իրաւունք ունին գրաւելու Բաքուի : Տաճկաստանը ու եւ է սուրբ կութիւն պիտի չանէ Բագուի Դաշնակիցները կողմից գրաւելուն դէմ :

Յօդ. 16.- Հեջաղի, Ասիրի եւ Եմէշնի, Սուրիոյ եւ Միջագետքի բոլոր պահակազորքերի անձնաւորութիւնը Դաշնակից հրամանատարութեան... Կիլիկիայից հեռանում են (տաճիկ զօրքերը) :

Յօդ. 24.- Եթէ հայկական վիլայէթներից մէկում անկարգութիւններ ծագեն, Դաշնակիցները վերապահում են իրենց իրաւունք՝ գրաւելու նրա մէկ մասը :

Յօդ. 25.- Թշնամական դործողութիւնները Դաշնակիցների եւ Տաճկաստանի մէջ դադարում են հինգշաբթի, 1918 թ. Հոկտ. 31-ի կէս օրին, տեղական ժամանակով :

\*\*\*

ԹԻԻ 35

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԵՂԵԱԼ Է ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԲՐԵՍՏ - ԼԻՏՈՎՍԿԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ

Համառուսական Կենտրոնական Գործադիր Կոմիտէի որոշումը՝ չեղեալ յայտարարելու Բրեստ - Լիտովսկի դաշնագիրը : Մոսկու, 13 Նոյեմ. 1918 թ. :

Ռուսաստանի բոլոր ժողովուրդներին, զբաւման ենթակայ բոլոր շրջանների եւ հողերի բնակչութեան :

Սորհուրդների Համառուսական Կենտր. Գործ. Կոմիտէն սրտնով յայտարարում է հանդիսաւորապէս, թէ 1918 թ. Մարտ 3-ին Բրեստում ստորագրուած հաշտութեան պայմանները այլեւ ի զօրու չեն ու զուրկ են նշանակութիւնից : Բրեստ - Լիտովսկի դաշնագիրը (այդպէս նաեւ՝ 27 Օգոստ. [1918 թ.] Բերլինում ստորագրուած ու 1918 թ. Սեպտ. 6-ին Համառուս. Կենտր. Գործ. Կոմիտէի կողմից

խաւերացեալ լրացուցիչ համաձայնութիւնը) յայտարարում են ջնջուած, ամբողջութեամբ եւ բոլոր կէտերով... :

\*\*

ԹԻԻ 36

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԵՂԵԱԼ Է ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Ռուսաստանի Սոց. Դաշն. Սորհ. Հանրապետութեան արտաքին գործոց ժող. կոմիտարիատի 1918 թ. Դեկտ. 24-ի որոշումը՝ չճանաչելու Վրաստանը որպէս ինքնուրոյն պետութիւն :

Նկատի ունենալով այն, որ Ռուս. Սոց. Դաշն. Սորհ. Հանրապետութեան կառավարութիւնը Վրաստանը այժմ չի ճանաչում ինքնուրոյն պետութիւն, բոլոր նրանք՝ որ իրենք իրենց համարում են Վրաստանի քաղաքացիներ, ճանաչում են Ռուսաստանի քաղաքացիներ եւ, որպէս այդպիսիք, ենթարկում են Ռուսաստանի Սոց. Սորհ. Հանրապետութեան խորհրդային իշխանութեան բոլոր հրամանագիրներին եւ որոշումներին :

\*

Նոյն թիւին եւ նոյն օրը Սորհ. Ռուս.-ի արտ. գործոց կոմիտարիատը որոշում է կայացնում վերացնելու Ուկրայնական պետութեան վերաբերեալ բոլոր որոշումները : Եւ, «նկատի ունենալով, որ Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը չեղեալ է յայտարարել Ռուս.-ի Հանրապետութեան խորհրդային կառավարութիւնը», վերջինս այլեւս «չի ճանաչում Ուկրայնան որպէս ինքնուրոյն պետութիւն » :

\*\*

ԹԻԻ 37

ԱՆԳԼԻԱ ԵՒ ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

Անգլիւպարսկական համաձայնութիւն, որ սահմանում է «բրիտանական օգնութիւն՝ օժանդակելու համար Պարսկաստանի յառաջդիմութեան եւ բարօրութեան» : Կնքուած 1919 թ. Օգոստ. 9-ին, Թէրաւում :

(Լիազօրներ, Մեծն Բրիտանիայի՝ Գոֆս, Պարսկաստանի՝ Վասուգ - Էդ - Գովիլէ) :

Յօդ. 2.- Բրիտանական կառավարութիւնը ի հաշիւ պարսիկ կառավարութեան կը տրամադրէ պատրաստակամ ծառայութիւնը այնպիսի փորձադէտ - խորհրդականներէ, որ երկու կառավարութեանց միջեւ կայանալիք խորհրդակցութիւնից յետոյ հարկաւոր կը համարւին պարսիկական վարչութեան զանազան ձեւերի համար:

Յօդ. 3.- Բրիտանական կառավարութիւնը ի հաշիւ պարսիկ կառավարութեան կը տրամադրէ սպաներ եւ արդիական տիպի կազմածներ ու հայթայթումներ...

Յօդ. 4.- ... Բրիտանական կառավարութիւնը առաջարկում է տրամադրել պարսիկ կառավարութեանը մի կարեւոր փոխառութիւն... \*)

Յօդ. 5.- Բրիտանական կառավարութիւնը... պատրաստ է դործակցել պարսիկ կառավարութեան... կառուցանելու թէ՛ երկաթուղիներ եւ թէ՛ փոխադրութեան այլ միջոցներ:

Յօդ. 6.- [Համաձայնութիւն՝ վերանայելու պարսիկական մաքսային սահազինը]:

ԾԱՆՈԹ.— Միաժամանակ, Քոֆսը երկու յայտագիր ուղղեց Վասուգ - Էդ - Դովլէիին: Առաջինում ասուած է՝ եթէ պարսիկ կառավարութեան ծրագրած բարենորոգումների նախագիծը ստորագրել, այդ դէպքում բրիտանական կառավարութիւնը պատրաստ կը լինի պարսիկ կառավարութեանը օգնելու իր հետեւեալ նպատակներէ մէջ.

ա) վերանայումն երկու կողմերի մէջ դոյութիւն ունեցող դաշնագիրներէ:

բ) Գոհացումն Պարսկաստանի պահանջների՝ ստանալ հատուցումն իր նիւթական այն վնասների համար, որ պատճառել են նրան պատերազմող միւս կողմերը:

գ) Պարսկաստանի սահմանների ուղղումն այն կէտերում, ուր արդար կը համարուի այդ:

[Երկրորդ յայտագրով կողմերը փոխադարձաբար ազատ են կացուցուած վերը՝ Բ. կէտի տակ յիշատակուած նիւթական հատուցումներէց]:

\*\*

\*) Երկու միլ. ֆ. ս.-ի փոխառութեան կամաձայնութիւն — 7%-ով ու 20 տարով — ստորագրուեցաւ նոյն Օգոստ. 9-ին:

ԹԻԻ 38

ՉԻՉԵՐԻՆԻ ԿՈՉԸ  
ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ԲԱՆԻՈՐՆԵՐԻՆ ԵՒ ԳԻԻՂԱՅԻՆԵՐԻՆ

Սորհրդային Ռուսաստանի արտաքին գործոց կոմիսար Չիչերինի կողմից 1919 թ. 30 Օգոստ. (Մոսկւա) Պարսկաստանի բանւորներին եւ զիւզացիներին ուղղուած կոչի մէջ ասուած է, ի միջի այլոց.

Վերջին ամբողջ դարու ընթացքին ուսու եւ անգլիական կառավարութիւնները ձեզ հետ վարեւել են այնպէս, ինչպէս ստրկացած ժողովրդի հետ...

Ընկ. Տրոցկիին 1918 թ. յունւար 14-ի իր յայտագրով \*) հանդիսանալու պէտք տեղեկացրել է պարսիկ ժողովուրդին, թէ Ռուսաստանի ու Անգլիայի եւ միւս պետութեանց միջեւ կնքուած գաղտնի դաշնագիրները, որ վերաբերում են Պարսկաստանին եւ խախտուած նրա՝ անկախ պետութեան իրաւունքները, լուծուած են Ռուսաստանի կողմից եւ ուսու ժողովուրդը Պարսկաստանին է վերադարձնում ամէն ինչ, որ խել են նրանից, որ յափշտակել են պարսիկ ժողովրդից ցարական դորավարները:

Պարսիկ կառավարութիւնը եւս իր կողմից ջնջուած է յայտարարել նման բոլոր դաշնագիրները: Թւում էր, թէ պարսիկ ժողովրդի համար պիտի սկսէր մի նոր, ազատ կեանք ու նրա վերածնունդը՝ արտասահմանեան դիշատիչների դարաւոր լուծից յետոյ:

Եւ, սակայն, այդպէս չեղաւ: 1918 թ. դարնանը անգլիական զորքերը աստիճանաբար զբաւեցին Պարսկաստանի ողջ հողամասը... Անգլիացիները իրենց ստրուկը դարձրին պարսիկ ժողովուրդը:

... Անգլիացի դիշատիչը փորձում է պարսիկ ժողովուրդի վրին զցել վերջնական ստրկացման պարանը:

Ռուսաստանի Հանրապետութեան խորհրդային բանւորա - զիւզացիական կառավարութիւնը յայտարարում է հանգիստաւորապէս, որ ինքը չի ճանաչում այդ ստրկացումը իրականացնող անգլիապարսկական դաշնագիրը... [Տե՛ս վերը, թիւ 37]:

Ի տես սրիկայական եւ աւաղակային այն դործի, որ գլուխ են բերել անգլիացիք պարսիկ կառավարութեան հետ միասին, մենք մեր պարտքն ենք համարում մի անգամ եւս հաստատել այն, ինչ որ արել է ուսու ժողովուրդը պարսիկ ժողովուրդի համար եւ որ ասուած

\*) [Առաջ չէ բերուած կլիւզնիկովի եւ Սարանինի ժողովածուի մէջ]:

է պարսիկ կառավարութեանը 1919 թ. յունիս 26-ին յղած մեր յայտագրի մէջ. \*) հարկաւ, պարսիկ կառավարութիւնը այդ բանը ծածուկ է պահել պարսիկ ժողովուրդից: [Այն է']

Ձեզեալ են յայտարարուած ցարական պարտադրութեանց հիման վրա Պարսկաստանի [ստանձնած] բոլոր վճարումները:

Ռուսաստանը միանգամ ընդ միշտ դադարեցնում է ամէն կարգի միջամտութիւն Պարսկաստանի եկամուտների վերաբերմամբ:

Կասպից Ծովը, երբ մաքրուած կը լինի անդլիական աշխարհակալութեան աւաղակային նաւերից, ազատ կը հռչակուի պարսիկ դէրօջը կրող նաւերի համար:

Խորհրդային Ռուսաստանի եւ Պարսկաստանի ՍԱՀՄԱՆՆԵՐԸ կորուզին՝ համաձայն ազատ կամարտայայտութեան սահմանափակումներով համապի վրա ապրող բնակիչներին:

Ռուսկան արքունի եւ մասնաւոր բոլոր նախկին կոնցեսիաները դադարում են գոյութիւն ունենալուց:

Վերացում է հիւպատոսական իրաւորութիւնը:

Պարսկաստանի Ձեզի եւ Փոխաւութեան Դրամատունը [ռուսական հիմնարկութիւն], ռուսների ձեռքում դանդաղ բոլոր երկաթուղագծերը, խճուղիները, նաւահանգստային կաղմածները, թղթատարական հիմնարկութիւնները, հեռախօսային, հեռագրական դժերը Պարսկաստանում՝ յանձնուած են ազատ, անկախ պարսիկ ժողովուրդին ի սեփականութիւն եւ օգտագործում: Ձեռքում կամ վերացում են բոլոր միւս հիմնարկութիւնները կամ կարգադրութիւնները, որ պարսիկ ժողովուրդը դնում են ստորագրած միջամտութիւն մէջ եւ կամ պատճառում միջամտութիւն՝ նրա ներքին կեանքի մէջ:

Մօ'տ է ձեր ազատագրման ժամանակը: Շուտով կը հնչէ նաեւ անդլիական դրամատիրութեան հատուցման ժամը... Մեր Կարմիր Բանակը արդէն շուտով կանցնի Կարմիր Թուրքեստանի վրայով դէպի տակաւին ստրկացեալ Պարսկաստանի սահմանը...:

\*\*

ԹԻԻ 39

ՉԻՉԵՐԻՆԻ ԿՈՁԸ

ՏԱՃԿԱՍՏԱՆԻ ԲԱՆԻՈՐՆԵՐԻՆ ԵՒ ԳԻԻՂԱՅԻՆԵՐԻՆ

Խորհրդային Ռուսաստանի արտաքին դործոց կոմիտար Զիչերինի

\*) Չկայ Կիւնզնիկովի եւ Սաբանինի ժողովածուի մէջ:

կողմից 1919 Սեպտ. 13-ին (Մոսկւա) Տաճկաստանի բանւորներին եւ զիւզացիներին ուղղած կոչի մէջ՝ աւուած է, ի միջի այլոց.

Ընկերներ, բանւորներ եւ զիւզացիներ Տաճկաստանի...

... Ձեզ յայտնի է, որ Ռուսաստանը հոկտեմբերեան յեղափոխութիւնից յետոյ հրաժարել է ո եւ է ակնկալութիւնից Կ. Պոլսոյ վերաբերմամբ եւ առ հասարակ ամէն մի նւաճողական մտադրութիւնից:

Խորհ. Ռուսաստանի բանւորա - զիւզացիական կառավարութիւնը պատուով է բոլոր զաղտնի դաշնագիրները՝ [կնքուած] մի կողմից միապետական Ռուսաստանի եւ միւս կողմից Անդլիայի եւ Ֆրանսայի միջեւ ու յայտարարել է. «Ռուսաստանի բանւորա - զիւզացիական կառավարութիւնը չի ձանաչում առ հասարակ եւ ոչ մի դադարի դաշնագիր եւ ի մասնաւորի՝ Պարսկաստանի եւ Տաճկաստանի վերաբերմամբ»:

... Անգլիան այժմ ազատօրէն շարժուած է Պարսկաստանում, Աֆղանիստանում, Կովկասում եւ ձեր հայրենիքում: Այն օրից սկսած, երբ ձեր կառավարութիւնը Անգլիոյ տրամադրութեան տակ դրաւ նեղուցները, չկա՛յ այլեւս ինքնուրոյն Տաճկաստան, չկայ այլեւս պատմական թիւրք քաղաք Ստամբուլը եւրոպական ցամաքամասի վրա, չկայ օսմանեան անկախ ժողովուրդը:

... Դուք ձեր ողջ կեանքի ընթացքում արիւն թափեցիք ինքնուրոյնութեան համար... բայց այդ ամենը չօգնեց, ու դուք այժմ հեծում էք Անգլիոյ լուծի տակ:

... Ո՞ւր է փրկութիւնը:

Երկրի ու ձեր իրաւունքների փրկութիւնը ներքին եւ արտաքին զիւլատիչներից՝ ձե՛ր ձեռքին է... Քանի դեռ ձեր երկիրը կառավարում են վաճառուող փաշաներ եւ անսկզբունք կուսակցութիւններ, փրկութիւն չկայ ձեզ համար:

... Հետեւապէս, երկրի ճակատագիրը հարկ է որ ձեր ձեռքում լինի: Դուք պէտք է լինէք ձեր երկրի տէրը...

... Անհրաժեշտ է, որ բովանդակ աշխարհի աշխատաւորները միանան ընդդէմ համաշխարհային ստրկացնողների:

Այդ պատճառով եւ՝ Խորհրդային Ռուսաստանի բանւորա - զիւզացիական կառավարութիւնը յոյս ունի որ դուք, բանւորներ եւ զիւզացիներ Տաճկաստանի... եղբայրական ձեռք կը մեկնէք, միացեալ ուժերով դուրս քշելու եւրոպական զիւլատիչներին եւ ոչնչացնելու, ուժաթափ անելու երկրի ներսը բոլոր նրանց, որ սովորել են ձեր դժբախտութեան վրա հիմնել իրենց երջանկութիւնը:

ԳՆԴ. ՏԻԳՐԱՆ ԲԱՂՂԱՍԱՐԵԱՆ

# ՎԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿՌԻՒՆԵՐԸ ԵՒ ՎԵՐՋԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ

( ԶԻՆԻՈՐԱԿԱՆԻ ՄԸ ՅՈՒՇԵՐԸ )

## II

Նոր ուժերու ժամանում.— Սերաստացի Մուրատ.— Վերաշինու-  
թիւն եւ տեղաւորում.— Մեր նոր գիծը՝ Կէորէնդաշտ եւ Փեսան-  
դաշտ.— Հետազօտութիւն դէպի Շատախ եւ Մոկս.— Մեր նախկին  
դիրքերը.— Դաշնակց. Շրջանային ժողով.— Մոկսի հետազօտութիւ-  
նը եւ Ծափանցի կռիւր:

Ապրիլ 11 (1916).— Երեւանէն մեղ մօտ եկան Սամէլ, Հմայեակ  
եւ մէկ քանի թաղեցիներ: Հեղձեակէ կը հաւաքին:

Ապրիլ 17.— Վան եկաւ նոյնպէս Սերաստացի Մուրատը 7 ըն-  
կերներով: Պիտի մեկնի Բիթլիզի ճակատը՝ Անդրանիկի մօտ: Առան-  
ձին խորհրդակցութիւն մը ունեցանք: Տեղեկութիւններ աւաւ Կով-  
կասի եւ դանազան ծրագիրներու շուրջ: Առհասարակ, վշտացած է  
Կովկասի գործիչներէն: Ցաւ յայտնեց, որ Կովկասի մէջ մեր ընկեր-  
ները պէտք եղած ջերմութեամբ չեն մտահոգւիր երկրի ժողովուրդի  
Փրկիչական եւ տնտեսական վիճակով: Յայտնեց նոյնպէս, որ շու-  
տով կամաւորական գունդերը վերածելու են «հրացանաձիգ գու-  
մարտակներու»: Պէտք է միջոց գտնենք օգտուելու անոնց գոյքերէն,  
մեր տեղական խումբերը կազմակերպելու եւ սարքաւորելու համար:

Կիմանանք թէ վերջին օրերս Բիթլիզի ճակատի վրա ուժեղ կը-  
ռիւններ տեղի ունեցած են: Համադասար ունեցած է 8 վերաւոր, 20  
սպանւած եւ 25 անյայտացած:

Ապրիլ 19.— Նահանգապետ Տէրմէնի կարգադրութեամբ, խառն  
ժողով մը գումարուեցաւ իր պաշտօնատան մէջ: Խնդիրը կը վերաբերի

Վանի ընդհանուր կացութեան մասին տեղեկագիր մը ուղարկել Չեր-  
նազուրովին: Մեր կողմէն ներկայ եղան Լեւոն եւ Դանիէլ վարդա-  
պետը: Ընդհանրապէս, իշխանութիւնը գէշ աչքով կը նայի մեր վը-  
րա: Երկրորդ անգամն է, որ քաղաքապետարանի կողմէն ոստիկա-  
նական պաշտօնեայ մը Պուլզարացի Գրիգորի տունը կուգայ հար-  
ցաքննութիւն եւ խուզարկութիւն կատարելու համար: Միւս կողմէն,  
ստահակի մը ծեծելու առիթով՝ Լեւոնին եւ ինձ հակողութեան տակ  
առին, մինչեւ որ Կոստիան միջնորդեց ու բաց թողին: Բոլոր այս  
մութ խաղերը ուրկէ՞ կուզան... Վնաս չունի, քիչ մը եւս ուժեղա-  
նանք:

Ապրիլ 21.— Հեղձեակ Երեւանէն կը հասնին ընկերները: Երէկ  
քաղաք հասան Չորոյեան Սահակը, Կապուտիկեան Բարունակը եւ  
Պարզեւը: Կուզան նոյնպէս դանազան օժանդակ հիմնարկութիւններ:

Կէս օրեայ կողմը, խորհրդակցական ժողով մը ունեցանք: Ներ-  
կայ են Մաքսապետեան Արմենակը, Վարդապետը, Սամէլը, Բարու-  
նակը, Պուլզարացին եւ Լեւոնը: Երկու նիստ ունեցանք: Կարծիքնե-  
րու փոխանակութենէն յետոյ, տրւեցան դանազան որոշումներ, ո-  
րոցմէ գլխաւորներն են.

1.- Գիւղացիութեան տրւելիք նպաստը ոչ թէ շրջաններու վրա  
բաժանել, այլ մէկ տեղ կեդրոնացնել եւ կարիքի համեմատութեամբ  
այս կամ այն վայրի վրա բաշխում կատարել:

2.- Գաւառի ժողովուրդը իրենց բնակավայրերը տանիլ ու տե-  
ղաւորել: Թէեւ մեր զինուորական ուժերը թոյլ չեն տար մեզ շատ հե-  
ռուները երթալ, սակայն Լեւոնի եւ իմ պնդումիս վրա, որոշուեցաւ  
Հայոց Չորէն յառաջանալ Կէորէնդաշտ - Փեսանդաշտ - Հարերդ  
նոր դժի վրա, տեղաւորելու համար Շատախի, Մոկսի եւ Գաւառի  
ժողովուրդը:

3.- Որոշ պայմաններու տակ օժանդակել տեղական իշխանու-  
թեան (ոամկաւարներուն):

4.- Շարունակել կապ պահել Նոչարի քիւրդերու հետ, ի հարկին  
պարէնով եւ ալիւրով օգնելով անոնց:

5.- Մանրամասն տեղակազիր մը ուղարկել Թամամշեանին,  
ինդրելով գաղթականներու տեղաւորումն եւ ապահովումը, ինչպէս  
նաեւ նպաստի կանոնաւոր բաշխումը, Կովկասի մէջ եղածին պէս:

Ապրիլ 26.— Կոստիային զիմելով կարողացանք 50 գլուխ սեւա-  
տաւար ստանալ շատախցիներու համար: Գիւղատնտես. Ընկերութիւ-  
նը համաձայնեց իր վրա վերցնել Շատախի շրջանը (Փեսանդաշտ):

Ընկերութեան կողմէն Տաճարը (Թէրլէմէզեան) իսկոյն ճամբայ պէտք է ելլէ դէպի Փեսանդաշտ: Ս. Տիգրանեանը պիտի հողայ սերմնացուն եւ գործիքները:

Մայիս 1.— Սեպուհի, Վալադեանի, Մարգար Սարգիսեանի հետ Շուշանց եւ Կարմրուր կանցնինք: Մայիս մէկն է... Աշխատանքի օրը: Անցեալ տարի արիւնի մէջ տօնեցինք: Իսկ այս տարի առաւել եւս անորոշութիւն եւ սպասողականութիւն... Սիրտս կը ճաթի քաղաք մնալէն: Կուզեմ դուրս դալ անպայման, կամ գործով եւ կամ դրօսանքի համար թէկուզ...

Ներկայացուցչական եւ անդամակցական խառն ժողով մը դուրս մարեցինք 50 ընկերներու մասնակցութեամբ: Ժամանակաւոր մարմին մը ընտրեցաւ, տեղական կազմակերպութեամբ դրադելլու համար:

Մայիս 7.— Տաճար մեկնած է Փեսանդաշտ, ինչպէս նաեւ շատախցիներ, որոնք արդէն սկսած են դիւղական աշխատանքներու: Անհրաժեշտութիւն նկատեցաւ մօտիկէն հսկելու եղած աշխատանքի վրա: Սամէլի հետ միասին ճամբայ ելանք դէպի այդ շրջանը:

Առաջին գիշերը մնացինք Սեւակրակ քիւրդ գիւղը: Այժմ հոս կապրին Շատախի Կաղախի գիւղացիներ եւ մաս մը էղնանցի հայեր: Մխիթարական չէ իրենց վիճակը: Այստեղ է եւ մեր վարի շրջանի յայտնի խմբապետ Ազօն: \*)

Երեկոյեան ամբողջ գիւղը կը հաւաքուի մեր շուրջը, ու կը սկսին մտերմիկ զրոյցներ, հին քաղցր յուշեր: Մէջ ընդ մէջ սրինք կը նւագէ Կաղախցի Մուրատը: Նախնական, հին երաժշտական գործիք, սակայն ինչքա՛ն քաղցր, ինչքա՛ն դիւթական կը հնչէ մեր ականջին: Անոր յատակ ու գուլալ շեշտերուն հետ սիրտս կը թրթռայ կարծես... Կը պատմեն թէ՛ Մուրատի սրինգը օձն իր բոյնէն դուրս հանած եւ մօտիկ ընել տւած է:

Մայիս 8.— Առաւօտեան անցանք Հիրճ: Հանդիպեցանք Հէշաթէն եկող 30-ի չափ ասորիներու: Կը յայտնեն, թէ բաւական թիւով հայեր եւ ասորիներ կան այդ կողմերը մնացած: Կը տեղակացնեն նոյնպէս, թէ թիւրքերը սկսած են Սդերդէն քաշել: Մեր Արմաւոցիներէն մէկ քանին մինչեւ Սոքանց (Շատախ) գացած ու վերադարձած են, պատահելով միայն 4 մոկացի քիւրդերու:

\*) Յիմեցի Ազօնի համառօտի արշաւանքին մասնակցած հին հայդուկ էր: Մասնակցած է Շատախի հերոսամարտին եւ այնուհետեւ մղւած բոլոր կռիւներուն: Վերջերս մեռաւ Հայաստանի մէջ: S. P.

Մայիս 9.— Գիւղերէն մեր զինուորները սկսան հաւաքել: Խանդավառ են բոլորը: Ընդհանուր տրամագրութիւն կայ Մոկս երթալու: Տրամագրութիւն ստեղծողը Ազատն է, անշուշտ: Թէեւ քաղաքի ընկերները հակառակ են այս ուղղութեամբ առնւած քայլերուն, սակայն, ինծի կը թւի թէ, վերջ ի վերջոյ, պիտի համաձայնուինք, զիրենք մինակ եւ անգլուխ չթողնելու համար: Կէս օրւայ մօտ Ազատի հետ միասին շարժեցանք: Գիշերեցինք Կէորէնդաշտ: Որո՞ր անպակաս, եւ կաքաւ ու աղանի մը մեր նախաձաշը կազմեցին: Օղը մաքուր է այստեղ եւ ջուրը սքանչելի: Տասն օրէ ի վեր մեր դիւղացիները արդէն աշխատանքի լծւած են: Արտերու մէջ սկսած է արդէն հնչել հայ դիւղացու անուշ երգը...

Մայիս 10.— Առաւօտուն կը շարունակենք մեր ճամբան: Կանցնինք Վերին - Խան, Գոմեր, Յատեղ ու կը մտնենք Կայնէմիրան գիւղը: Ճանապարհը սքանչելի է: Ամէն տեղ ընութիւնը աղւոր, հրապուրիչ կանաչ վերարկու մը հաղած բլրայ կարծես:

Գերազանցապէս լեռնային Շատախը երկու փոքրիկ դաշտեր ունի, մէկը՝ Խորդանք (Կէորէնդաշտ), միւրը՝ ահա Փեսանդաշտը: Ճիշտ մէջտեղը փոքրիկ լիճ մը կը գտնուի, որը ձմեռը կը լեցուի ու ամառը կը ցամքի, պարարտացնելով այս սքանչելի հողը, ուր կը բուսնի ընտիր, պատուական առատ ցորեն: Դաշտի մէջ կան դէժմ դիմաց 4 հայկական գիւղեր:

Պատմական է Փեսանդաշտը: Այստեղէն անցան առաջին յեղափոխականները: Վարդանը այս դժով մտաւ Շատախ: Եւ ի՛նչ զուգադիպութիւն... 20 տարի յետոյ մեր աննման Լեւոնը, իր կարիճներով, այս միւսնոյն գիւղերուն վրա Փեսանդաշտի հերոսական կռիւները զեկապարեց:

Մեր վերեւ ցցւած են Արդոսի բարձունքները: Գանի՛ քանի՛ անգամ հազարաւոր թիւրք եւ քիւրդ խուժանք փորձեց անցնիլ սա Բարատտիկի կիրճէն եւ ամէն անգամ տասնեակ զիւսկներ թողնելով՝ ետ շարտեցաւ: Շատախի հերոսամարտի ընթացքին Փեսանդաշտը լաւագոյն թիկունքը հանդիսացաւ մեզ համար եւ Լեւոնը լաւագոյն կապը՝ մինչեւ կամաւորներուն հասնիլը:

Գիշերը մնացինք Կայնէմիրան: Մեր գլխուն թափւած են մեր զինուորներն ու գիւղացիները, մոկացիները՝ մէկ կողմ, շատախցիները՝ միւս, անհամբեր կը սպասեն, թէ երբ հրաման կը տրուի առաջ շարժելու: Ազատի հետ որոշեցինք սպասել, մինչեւ որ հասնին ետ մնացած զինուորները, ու սպա յատաջանանք Մոկս ու Շատախ, հետագօտելու համար այդ շրջանը:

Մայիս 12.— Սամէլը եկաւ ու յայտնեց, որ Ագօն զինեաճ խումբով մը անցաւ դէպի Շատախ: 30 զինեաճ եւ քանի մը անդէն տղաներով Աղատի հետ մենք ալ շարժեցանք:

Երեկոյեան հասանք Ծուլ:

Նորէն կը վերլիչեմ մեր կոխները... Աչքիս առաջ են Գարունհանի, Չաթոյեանի եւ Աղատի դիրքերը:

Երեք օր մեր երեք խումբերը կատաղի կոխ մղեցին հարիւրաւոր քիւրդերու եւ թիւրքերու դէմ: Սեւտիկնայ գետի վրա կամուրջ մը ձգելով՝ նոր օգնական ուժեր կը հասնին թշնամիին, որու նպատակն էր գրաւել մեր խարխալը համարող Սողլանց դիւղը, մեր Լիէժը: Առաջին երկու օրերը ի՛նչ հրաշալի կուեցան մեր տղաները: Թշնամին յուսահատ կիջնէ դէպի ձմիկազան կամուրջը, գետը անցնելու համար: Սակայն, ի դո՛ւր. հոն է Սիւտիկեցի քաջ Արշակին խումբը: Դիակները կը գլորւին իրարու վրա, եւ քիւրդերը յուսահատ ետ կը դառնան ու ալիք - ալիք կը թափւին մերոնց վրա ու կրնկճւին շարաշար կերպով:

Շատեր ինկան այդ անհաւասար կռիւն մէջ... Խմբապետներէն ալ միայն Աղատը ողջ մնացած է, ու ահա իր հետ միասին այդ ուղի մարեմը կը շարենք...

Մայիս 12, այո՛, ճիշտ տարի մը առաջ այսօր, Շատախի եկեղեցւոյ երկու խոշոր դանդակները զողանջեցին ու Դրօի կամաւորական գունդը այս դարհուրելի ձորէն անցաւ...

Այդ օրը շատախցին հպարտօրէն իր վառայեղ յաղթանակը տօնեց...

Մայիս 13.— Յառաջացանք դէպի Ծղայ Խաճին: Մլա - Սերմօի ուղղութեամբ հատ ու կտոր հրացանի ձայներ լսեցինք: Իսկոյն երկու սուրհանգակ ուղարկեցինք Ագօն, որը մեր հաշուով գտնուելու էր Կազպու ձորը, թեւադրելով հետազոտութիւն մը կատարել Առնոսի ուղղութեամբ եւ վազը մեզ սպասել Մաղալահաչէն լեռը: Տասը հոգինոց խումբ մը ուղարկեցինք Կայնէկլի կողմէն Մոկսը հետազօտելու:

Լեռներու սքանչելի համայնապատկեր մը փուլած է հորիզոնին վրա: Աչքիս առաջ հպարտօրէն ցցւած են Շատախի ամբողջ կատարները, Մլասերմօ, Մալքլան, Գլօլական, Տրըջօկ, Ստեղին, Տաքայի լեռնազաշտը, մինչեւ Նորտուղի հեռաւոր գաղաթները:

Երեկոյեան կողմ աւելի յառաջացանք: Մոկսի սահմաններու մեր դիրքապահները կը հաղորդեն թէ Հառինջի ձորին մէջ (Մոկս) կեանքի

քի եւ մարդու նշոյլը չկայ: Գիշերը լեռը մնացինք. անտանելի ցուրտ է, զօրաւոր քամի մը կը փչէ զոր մարդը կը քշէ կը տանի: Փայտ չկայ, կրակ չենք կրնար վառել: Մեր խեղճ ձիերն ալ մեզի հետ կը դողան...

Մայիս 14.— Կազպի գացող մեր սուրհանգակները վերադարձան: Յայտնեցին, որ երեք պահակներ միայն տեսած են հոն, մնացած տղաները անցեր են դէպի Արմշատ: Ագօն կը գրէ, թէ մինչև հոն հասնելը արմատացիները ոչ մէկ թշնամու հանդիպած են: Տիգրիսի միւս ափը, ձորի մէջ միայն բնակչութիւն եւ անասուններ նկատեր են: Սոքանցի մէջ հանդիպեր են 4 քիւրդերու, իսկ էղնանցիները Արկանիսի մէջ գտած են 5 քիւրդ: Բոլորն ալ, ի հարկէ, իրենց արժանի պատիժը գտած են...

Գրեցինք Ագօն, որ իր հետ եղած զինուորներով մեզի միանայ: Ծիծանցի Մամբրէն ուղարկեցինք Մոկսի ուղղութեամբ հետազօտելու:

Ժամը 10-ին Մամբրէն մեզի կը հաղորդէ, թէ Առնոսի ձախ կողմէն հրացանաձգութեան ձայներ կը լսւին ու մարդիկ կը նշմարւին: Մենք մեր դիրքերը փոխելով՝ աւելի յառաջացանք:

Երեկոյեան կողմ մեր ցրւած խումբերն ու հետազօտիչները վերադարձան: Համախմբւած իջանք ձրնուկ դիւղը:

Գիւղերը բացարձակ աւերակոյտի վերածւած են: Ու մենք մեր փոքրաթիւ խումբով կը թափառինք այս աւերակներու եւ ամալութեան մէջէն...

Աստու՛ճ իմ, ի՛նչ գերբնական ուժ եւ անչէջ կրակ է, որ մեզ կը կապէ այս աւերակներու եւ լեռներու հետ, որոնցմէ ոչ մէկ կերպ կրնանք բաժնուիլ:

Մայիս 15.— Ագօն եւ արմատացիներ ալ եկան գտան մեզ, ու միացած խումբով իջանք Թաղը: Գացինք կառավարչատան պարտէզը, Տիգրիսի ափին հանդստանալու: Մեր նահանջի ժամանակ, խնայած էինք կառավարչատունը, հեռադրատունը եւ զօրանոցը: Երեք միակ շէնքերն են ու մեր ժամկոչի սենեակը, որոնք ազատ մնացած են կրակի բոցերէն:

Մեր վերեւ ցցւած է փոքրիկ հողաբլուրը, որտեղ թուրք հրետանիի տեղակալ ձէլալը դետեղած էր իր լեռնային թնդանոթը ու կը ոմբակոծէր մեր դիրքերը:

Մեր գիմացն է, գետի միւս ափը, Գլկանց երկյարկանի խոշոր

տունը, մեր ամենազլխաւոր դերքը, որ թէ՛ 1896-ին, թէ՛ 1915-ին անխորտակելի մնաց: Կը յիշեմ, երբ առաջին ուսմբը ինկաւ այն տեղը, վերցնելով ծայրի թիթեղը՝ վրան կարգացի «Ճեպէլ 7 - 5» — լեռնային 7.50-նոց հրետանի... Գլխանց դերքը ուսմբերուն պատասխանեց տեղական նւազով (գուռնա - նաղարա) եւ շուրջպարով: Իրապէ՞ս խելագարութիւն, թէ՛ սրբազան խենթութիւն...

Կը մտնեմ կառավարատունէն ներս: Կրակելու յատուկ ծակերու մօտ, պատերու կողքն ի վար սրսկեամ, դեռ կը մնայ չորացած աղտոտ արիւնը թուրք դերքապահներուն, որոնք դարնւած էին մեր աննաման նշանաոնողներու գնդակներէն: Ահագին փաստաթուղթեր բռնեցինք այս շէնքին մէջ, գալմագամի եւ ճէվտէթի յարարերութեանց շուրջ, ուրտեղ երեւան կուգար թուրքերու վախն ու սարսափը հայ վրէժխնդիր ֆէտայիէն...

Կը մտնեմ բանտը, ուրտեղ վերջին անգամ, կրակի որոտումէն առաջ, Յովսէփի Չուրյանը տեսայ, որ, աւա՛ղ, կուի յաղթանակը չտեսած, դաշունահար եղաւ Լազգիի կողմէն:

Մեր առջեւէն կանցնի Տիգրիսը սրբացած... Մանկութեան օրերուս ինչքա՛ն խաղցած եմ սա վէտվէտուն կոհակներուն հետ... Օ՛հ, եթէ լեղու ունենայիր, սիրելի Տիգրիս, ու պատմէիր մեզ այս վերջին մէկ տարւայ քու տեսած արհաւիրքը: Ըսէ՛, ո՛ւր տարիր բանտարկեալ մեր հէզ ընկերներու դիակները...

Մեր կուիներու ընթացքին, բանտ կը գտնուէր նոյնպէս Կոպօն, երկու ծունկերէն անդամահատ հայ զիւղացի մը, որ անվերջ կը թափուէր իր հլու հնազանդ աւանակին վրա: Կուիւր սկսելէն առաջ, գինքը մեր արեւելեան շրջանը ուղարկեցինք՝ հրահանգելով այնտեղի ժողովուրդը Խլքտան կամուրջով իսկոյն մեր կողմը անցրնել, մեր պաշտպանողական գիծը կարճցնելու նպատակաւ: Խեղճ Կոպօն տեղը չկրցաւ հասնիլ: Կառավարատան առաջ ձերբակալուեցաւ ու բանտը մնաց: Սակայն, նախախնամական օգտակարութիւն ունեցաւ թիւրքերու համար: Տէր - Մարգարեանի դերքի անմիջական կրակին տակ, թիւրքերը ցերեկ ատեն չէին կրնար դեռնել ջուր առնել, եւ այդ պարտականութիւնը կը կատարէր մեր խեղճ Կոպօն՝ վստահ ըլլալով, որ հայերը պիտի չկրակեն իր վրա: Սակայն, միւս կողմէն ալ, խելացի Կոպօն, դիմացի մեր դերքապահներուն՝ ձեռքի նշաններով կը հասկցնէր, թէ բանտարկեալները դեռ ողջ են: Ու օր մըն ալ, Կոպօն նշանները սկսան պակսիլ... Իրար ետեւէ մեր բանտարկեալները կը տարւէին խողխողելու:

Թիւրքերը խնայեցին մեր Կոպօն:

1915-ի մեծ նահանջին, Բերկրիի կիրճին մէջ տեղի ունեցած դժբախտ կոտորածի ատեն, ան հերոսաբար կուեցաւ ու ինկաւ իր վերջին գնդակով...

Թագը կը թողնենք: Կը շարժւինք եւ կը դիշերենք Սեւտիկին: Տղաները կերթան ձուկ որսալու գետին մէջ, ու ես ալ կընկերանամ իրենց գրօնելու համար: Զարծալի եւ միանգամայն հետաքրքիր եղանակ ձուկ որսալու: Մէկ հողի ստները հանած ու երկաթեայ խշտիկ մը ձեռքը՝ ջուրը կը մտնէ, իսկ երկրորդը՝ բարդի չոր կեղեններէն վառած խուրճ մը ձեռքին՝ գետի եղերքն ի վեր կը քայլ: Գետի բոլոր ձուկերը դէպի լոյսը կը վազեն անհամբեր ու կը սկսին իրենց պարը լոյսին շուրջ: Ճիշտ այդ ատեն, ջուրը մտած մարդը կը սկսի իր դործիքով արագ - արագ հարւածել հաւաքւած ձուկերը... Ու այսպէս կը շարունակուի որսը: Տեղացիները այս ձեւի ձրկնորսութիւնը կը կոչեն «խաքրա»:

Մայիս 16.— Մեզ մօտ միայն 10 զինուոր պահելով՝ մնացածները իրենց տեղերը (Հայոց Չոր - Փեսանդաշտ) ուղարկեցինք: Համաձայնեցի Ազատի հետ երկու օր Սեւտիկին մնալ, մեր ձիերուն հանդիստ տալու համար: Սակայն, մեր բոլոր տղաներուն մէկ - մէկ պարտականութիւն յանձնեցինք: Մէկը պէտք է ձուկ բերէ, միւսը՝ սունկ եւ խաւճիլ, մէկ ուրիշը՝ վայրի ոչխար, եւայլն: Ես ու Ազատն ալ Պըզայ ձորը դացինք կաքաւ դարնելու: Հաղիւ թէ տասը վայրկեան յառաջացած ենք ձորամիջով եւ ի՛նչ տեսնենք... հսկայ արջ մը: Առանց ժամանակ կորսնցնելու գետին կը չօքենք: Նշա՛ն: Կրակ: Ու մեր փառահեղ արջը, գլտորելով ձամբուն վրա կիյնայ անչունչ: Սակայն, ի՛նչպէս տանիլ: Երկուքովս անկարող ենք: Պէտք է կարգադրել, որ տղաները խմբովին դան ու տանին:

Կը շարունակենք բարձրանալ: Անհամար են կաքաւն ու աղանիւները: Կը հասնինք Վանուց Սարեր կոչուող եայլան: Հրաշալի է բրնտութիւնը: Անվերջ կանաչութիւն ու ստանորակ աղբիւրներ, կարկաչուն վտակներ: Լիաթոք կը շնչենք մեր լեռներու անապական օդը եւ բուրմունքը ծաղիկներուն: Սովիկ կոչուող աղբիւրի մօտ կը նստինք ու հացերնիս կուտենք: Սակայն, անօթի կը մնանք: Տեղի ժողովուրդը իրաւամբ «Սովիկ» անունը տւած է այս աղբիւրին...

Այս շրջանը հետաքրքիր է նաեւ ռազմական տեսակէտէն: Հողամասի մեծ առաւելութիւնները ահագին ուժ կը տնտեսեն պաշտպանող կողմի համար: Տարաբախտ Իշխանը, առաջին անգամ Շատախ

զալուն, ամենէն շատ այս լեռներուն վրա սիրահարւած է: Նիկոլն ալ (Սարգիսի եղբայրը) երկար ժամանակ ապաստան գտած է այս կանաչաւէտ լեռներուն մէջ:

Կէս օրւայ կողմը գիւղը ելանք: Տղաքը վերադարձած են եւ բոլորը լեցուն: Առատ կաքաւ, աղաւնի, սունկ, ձուկ եւ, ի վերայ ամենայնի՝ սասկած արջը...

Սիւտիկին դեռի ահունքի մօտ կը տեղաւորուինք: Տղաքը հսկայ կրակ մը կը վառեն ու ամէն ինչ կեփուի: Առաջին անգամ ըլլալով, արջի միտ ալ ճաշակեցի:

Ի՛նչ սքանչելի, դիւթական ու անմեղ կեանք է այս լեռնական կեանքը... Իրօք, Շատախը ապաստանն է բոլոր հայածւածներուն եւ փախստականներուն:

Մեր ձախ կողմը կը տարածւին ընդարձակ պարտէզներ: Կը յիշեմ 1908-ի Սահմանադրութիւնը: Մեզ մօտ ապաստանած յեղափոխական խումբերը լեռներէն վար իջած էին: Այդ ատենները մեր շրջանը կը դանւէր Կոմսը, որ Սիւտիկնի վրայով քաղաք կը վերադառնար: Ճիշտ սա բարտիներու տակ պատահեցին քաղաքէն եկող թիւրք զինուորներուն: Վը՛ղ, վը՛ղ... հրացանները կը դործեն: Խումբը հազիւ ժամանակ կունենայ վերելի բլուրը բարձրանալու, բարերախտաբար, առանց ոչ մէկ կորուստի:

Երեկոյեան կողմը քաղաքէն մեզ մօտ եկաւ Պօղոսը: Լեւոնը մեզի ուղարկած է թէյ, շաքար եւ ծխախոտ: Կը տեղեկանանք, թէ ուսական իշխանութիւնը յարաբերութեան մտած է Մոկսի Մուրթուլաբէյի \*) հետ, այդ շրջաններու քրդութեան անձնատուութիւնը յաջողցնելու համար:

Մայիս 17.— Առաւօտուն ճանապարհ ինկանք: Մեր ետեւ կը թողունք Սիւտիկնայ նեղ ու երկար ձորը: Կը հանդիպինք Կէորէնդաշտ, Խան, Հիրճ, եւ յաջորդ օրը կը վերադառնամ քաղաք:

Մայիս 29 - 30.— Երկու օրէ ի վեր կը գումարուի Գաշնակցական Բայոնական Ժողով: Պատգամաւորներու թիւը կը հասնի 70-ի: Ժողովի օրակարգն է՝ 1.— Զեկուցում զաւտներէն՝ իրենց անտեսական,

\*) Մուրթուլաբէյը Մոկսի գաւառապետն էր: Ազգով ֆիւրդ, լաւ յարաբերութիւն կը պահէր հայոց հետ: Լաւ կը կարգար եւ կը խօսէր հայերէն: Շատախի հերոսամարտին ժամանակ, կարողացաւ խաղաղ պահել Մոկսը. այդպիսով ապահոված էր մեր քիկուսէն: Հայերուն օգտակար եղած է եւ 1896 քաղաքի կոտորածներուն:

ոստիկան եւ վարչական կացութեան մասին: 2.— Ժողովուրդի տեղաւորման եւ ինքնապաշտպանութեան խնդիրը: 3.— Մեր դիրքը կառավարութեան հանդէպ: 4.— Քիւրդը եւ հայ յարաբերութիւնները:

Բոլոր այս խնդիրները լուրջ դրամուշքի առարկայ դարձան եւ լուծման լաւագոյն եղանակները նկատի առնւեցան:

Յունիս 7.— Զօրավարի (Սիլիկեան) կողմէն լրտեսութեան դացող 4 շատախցիներ վերադարձան: Հէշաթի մօտ քիւրդերը գետը անցած ու իրենց մօտ եկած են խօսելու համար: Քիւրդերը յայտնած են, թէ ամբողջ քրդութիւնը կը սպասէ Քէմալ բէյի դալուն, անձնատուր ըլլալու համար:

Խորհրդակցութիւն մը ունեցանք Կոստիայի հետ: Տեղեկութիւններ հաղորդեց մեզ Բիթլիկի ճակատի մասին: Յայտնեց նոյնպէս, որ Հազրոյի հարաւային լեռներուն մէջ բաւականաչափ հայեր կան պահած: Մուրատ (Սերաստացի) գումարներ է ստացած եւ անոնց ազատման գործով կը զբաղուի:

Յունիս 13.— Քաղաքի զօրահրամանատարի կարգադրութեամբ, ուսական ջոկատի մը հետ, Լեւոնի հետ 9 ձիաւոր եւ 20 հետեւակ տղաներով հետախուզութեան մեկնեցանք նորէն Շատախ: Գիշերեցինք Խան, ուսական կայանը: Կայանի պէտք փոխւած է, վրացի սպայ մըն է, լաւ մարդ չէ եւ շատ դէշ տրամադրւած մեզ հանդէպ: Մեզ կը յայտնէ, թէ Շատախի հարաւային շրջանին մէջ, քոզաքները քիւրդերու հետ կուի բռնւած են եւ տւած 4 զոհ:

Յաջորդ օրը ձամբայ ինկանք ուսներու հետ: Մենք մեր տղաներով կը կազմենք յառաջապահ, ի հարկէ: Ռուսները գիշերը մնացին Ներքին Խան, իսկ մենք յառաջացանք մինչեւ Սիւտիկին:

Յունիս 15.— Շարունակեցինք մեր ճանապարհը: Կէս օրւայ մօտերը հասանք Թաղ: Այստեղ հանդիպեցանք երկու հարիւրեակ քոզաքներու: Մեզ հետ եկող սպային հետ զինուորական խորհրդակցութիւն մը ունեցանք, եւ որոշուեցաւ Ծափանից (Մոկս) վրայով իջնել Բէկար: Մոկսի վրայով ալ 4-րդ վաշտը կուգայ այնտեղ մեզ միանալու:

Աչքի կը զարնէ ուս սպաներու անհոգութիւնն ու անկարողութիւնը: Ծանապարհ ընտրելու, յառաջապահ, վերջապահ որոշելու եւ զանազան զինուորական կարգադրութիւններ ընելու վճռականութիւնը կը պակտի իրենց մէջ:

Ամբողջ զօրամասով գիշերեցինք կառավարչատունը:

Յունիս 16.— Թեթեւ ցուրտ մը կընէ : Կրակը վառած եւ ամենքս ալ շուրջը հաւաքւած ենք : Առաւօտ կանուխ ճամբայ ինկանք : Հանդիպեցանք Տղասպար եւ Պիֆերանք զիւզերը, ամբողջապէս աւերակ : Յերեկին հասանք Ծիծանց, ուր եւ գիշերեցինք :

Կը յիշեմ Սահմանադրութեան նախօրեակին այս շրջանին մէջ կատարւած ընդհարումները, մեր յեղափոխական գունդերու եւ քիւրդերու միջեւ :

Յունիս 17.— Առաւօտեան ժամը 5-ին շարունակեցինք մեր ճանապարհը : Բարձրացանք մինչեւ Կայնէկը : Յետոյ Մաղլահաչէնով հասանք Առնոսի աջ թեւը : Ահա նա՝ մեր առջեւը, իր սրածայր դագաթով : Հինգ հոգիով կը կազմենք յառաջապահը մեր զորամասին : Ինձ հետ են Պողոսը, Մամբրէն, Աղասն ու Անդրօն : Չորսն ալ սքանչելի տղաներ են, յանդուզն ու զոհարերող եւ ամէն վտանգ արհամարհող :

Մեր աչքին առջեւ կը տարածւին Մոկսի զիւզերը, ձորերն ու խորխորատները անհամար : Մեր դիմացը կերելի Տենիսի ձորը, Ռդիմ ու աւելի հեռուն՝ Բէտար : Սարսափելի եւ վտանգաւոր ճանապարհներով կանցնինք : Կէս օրւայ մօտերը կը հասնինք Ծափանց հայկական զիւզի սարալանջերը, որոնց վրա դեռ կերելին Գիւրգերու անցեալ տարւայ շինած դիրքերը :

Մեր առջեւն է Տենիսի ձորը : Չորի երկու կողերուն վրա փռւած են քրդական զիւզերը : Դիտակով կը մաղենք ամբողջ տարածութիւնը եւ բնակչութիւն կը նկատենք : Վրացի վաշտապետը ցանկութիւն կը յայտնէ յարձակելու այս զիւզերուն վրա. սակայն, նկատելով, որ զինուորները չափէն աւելի յոգնած են՝ ետ կեցաւ այդ մտքէն :

Հետեւաբար, որոշեցաւ 50 հոգինոց խումբ մը (13-ը մերոնցմէ) գիշերով ճամբել Ողմի մօտ, քիւրդերու նահանջի գիծը կտրելու համար, իսկ մնացած ուժերով լուսարացին յառաջանալ ճակատէն :

Դիշերը մնացինք Ծափանից սարը : Յուրտ է ու սաստիկ քամին կը փչէ : Կոնակ կոնակի տւած՝ Լեւոնի հետ մեր եպիսկոպոսներու տակ ճիգ կընենք քնանալու :

Գիշերւայ որոշւած ժամուն խումբը շարժւեց : Հեռէն քիւրդերու կրակը կը նշմարւի եւ կը լսւի գայլերու ունոցը : Ռուսները ուղղակի կը սարսափին այս լեռներու ամայութենէն եւ մէկ քանի՛ անգամ արամադրութիւն ցոյց տւին քաշելու :

Յառաջապահ խումբին մեկնելէն քիչ յետոյ, դեռ լաւ մը չըլլացած, մնացած զորամասով սկսանք յառաջանալ :

Հեռէն կերելի քիւրդ պահակներուն կրակը : Հրամանատարը մէկ րոպէ շարեցաւ եւ վաշտը կանգնեցուց :

Լոյսը բացւելուն հրացանաձգութիւնը սկսաւ : Մեր հայ տղաներով սկսանք յառաջ շարժւել ու մեր ետեւէն քաշել սուսական վաշտը :

Յունիս 18.— Գնդակները կորոտան ու լեռ ու ձոր կարճադանդեն ահաւոր : Տաք կոխ է : Մեր տղոցմով շատ յառաջացած ենք եւ կը դռնէինք թշնամիէն 800 - 1000 քայլի վրա : Գիւրգերը բռնած են Ողմի կոնակը եղող Ծովասար լեռան դագաթը : Չորս կողմի վրա իշխող, հրաշալի անտօիկ դիրք : Մենք տեղաւորւած ենք լեռան ստորտօի փէշերուն վրա : Պողոսի հետ կը քշենք մինչեւ մեր առաջաւոր գիծը, ու կը սկսինք կրակել : Գնդակները կը սուլեն ու կը վզովան մեր բորբոսիքը : Կը խանդավառենք մեր տղաներն ու սալտաթները :

Ժամը 10-ը անցած է : Չորս ժամէն աւելի է որ ճիգ կընենք տեղահան ընելու քիւրդերը իրենց դիրքերէն ու չենք յաջողիր :

Վաշտապետը կը հրամայէ իր զինուորներուն ետ դառնալ : Մէկիկ մէկիկ կը քաշին : Լեւոնը կը դռնեմ ու դարձեալ դիրքերը կը մըտնենք : Չարմանքով կը տեսնենք, թէ ինչպէս ուսմները հասած են արդէն յարձակման մեկնակէտը, զիշերը մնացած բլուրին վրա : Հայ տղաներով մնացած ենք միս-մինակ, առանց պաշարի եւ փամփուշտի :

Կէս օրը անցած է : Ռուսները աւելի քան 5 ժամւայ ճանապարհ հեռացած էին մեզմէ, երբ ստիպւած եղանք մենք ալ մեր կարգին, դիրքէ դիրք փոխուելով, նահանջել ու հաղիւ վաշտը դռնել Կայնէկը ըր բարձունքներուն վրա :

Չարմացանք ուղղակի վաշտապետին անհողութեան վրա : Արդեօք թշնամութիւն ըրաւ, թէ իրապէս վախկոտ էր այս մարդը : Ամէն պարագային, վաշտը շատ անկանոն, ցրւած ու խուճապային կերպով քաշւեցաւ, եւ մեծ կորուստներու պիտի ենթարկուէր, եթէ մենք չազատէինք իրենց նահանջը :

Կամաց - կամաց քաշւելով՝ երեկոյեան հասանք Թաղ : Կանաչ «մէյտանի» մէջ խոշոր, լաւ կրակ մը վառեցինք, եւ բաց, աստղադարդ երկնքի տակ քաղցր ու անուշ քուն մը քնացանք :

Յունիս 19.— Թաղի պարտէզները կը պտըտինք՝ թուփ եւ կեռաս ուտելով : Բողաքները անխնայ կը ջարդեն ու կը կտրատեն ծառերը : Մէկ կեռասի համար, յաճախ, ծառի ամբողջ մէկ ճիւղը կը կտրեն իրենց սուրերով : Ի՛, անտէր Շատախ...


Կէս օրէն առջ ամբողջ զօրամասով ճանապարհւեցանք: Գիշերը մնացինք Կէորէնդաշտ: Եւ յաջորդ օրը մեկնեցանք դէպի քաղաք:

Յունիս 27.— «Բազմէթկայի նաչալնիկ»-ի եւ Լեւոնի հետ միասին գացինք Մոլլա - Գասրմ: Թրքական գիւղ մըն է, ուրտեղ այժմ կապրին 100-ի չափ անձնատուր եղած թիւրքեր: Կասկածներ կան, որ նոր թիւրքեր եւ գործակալներ եկած են հոն:

Սուղարկեցինք, լայն քննութիւններ կատարեցինք, բայց ապարդիւն: Ինչ որ շատ դէշ տպաւորութիւն թողուց վրաս, այդ այն էր, որ մեր գրսեցի կամաւորներէն շատերը իրենց մօտ թուրք կիներ առած էին եւ միասին կապրէին: Յաջորդ օրը վերադարձանք քաղաք:

Յունիս 28.— Ղեկավար ընկերներով խորհրդակցութիւն մը ունեցանք: Որոշեցաւ գաղտնի քէարկութեամբ զինուորական մարմին մը ընտրել, ինքնապաշտպանութեան եւ մարտական գործերը ղեկավարելու համար:

( Շարունակելի )



ՏՈՒԹ. ՎԱՀՐԱՄ Յ. ԹԻՐԳՈՄԵԱՆ

### Յ Ո Ւ Շ Ա Տ Ե Տ Ր Է Ս

Թ.

Նախորդ յօդւածիս մէջ \*) 1919 տարւան իրադարձութիւններուն զլիսաւորագոյնները թէեւ արագ ու թուուցիկ ակնարկով մը որոշեցի դիտել, բայց հարկ կը համարիմ յամենալ դեռ հոն, ներկայացնելու համար կարգ մը ուրիշ եղելութիւններ, որոնք սերտ առնչութիւն ունին արդէն պատմածներուս հետ եւ զուրկ չեն կարեւորութենէ ազդային հարցի տեսակէտով:

Այսպէս՝ « ՃԱԿԱՏԱՄԱՐՏ » թերթի \*\*) խմբագրութիւնը իմացած էր, թէ մեծանուն բարերար Աղեքսանդր Մանթաշեանի զուակներէն՝ Լեւոն Մանթաշեան եկած է Կ. Պոլիս եւ իջած՝ Բերա - Բալաս. ինդրուցաւ որ այցելութեան երթայինք:

Փութացի այցելել իրեն՝ ճիշտ Կաղանդի երեկոյին՝ 1 Յունւար 1919, հետս ունենալով « ՃԱԿԱՏԱՄԱՐՏ »-ի աշխատակիցներէն Ս. Սրենց՝ վառվռու եւ ազգասէր երիտասարդը: Պ. Լ. Մանթաշեան խիտ սիրալիր ընդունելութիւն մը ըրաւ մեզի: Լուրջ ու համակրելի երիտասարդ մը, ջերմ հայրենասէր, որուն հետ ունեցանք երկար խօսակցութիւն. եւ երբ Ս. Սրենց Հայաստանի ապագայի մասին հարցումներ ուղղեց, տեսանք՝ թէ նա կը տածէր լաւ յոյսեր, ունէր առողջ գաղափարներ, մանաւանդ օդտակար ծրագիրներ, որոնցմով կուզէր, որ Հայաստանի Հանրապետութեան մէջ աւելի ճարտարաբանութիւն զարգանար: Գոհ մեկնեցանք իր քովէն՝ փափաքելով ուրիշ անգամներ ալ ունենալ տեսակցութիւն:

Պ. Լ. Մանթաշեան հաճեցաւ փոխադարձել այցելութիւնս 4 Յունւար 1919-ին: Եկու տունս, եւ ի պատիւ իրեն հրաւիրածս բա-

\*) Տես «ՎԷՄ», 1938 թ., թիւ 1. (ԻԱ.):

\*\*) Այս բերքը, որ առօրեայ էր, սկսաւ հրատարակիլ Յ. Ճ. Սիրունիի ջանքերով զինադադարի վաղայաջորդ օրերուն: «Ազատամարտ»-ի տեղը հաստատուցաւ, այն նշանաւոր բերքին, որ Օսմ. Սահմանադրութեան հռչակման վաղորդայնին ծնաւ, խմբագրութեամբ ողբացեալ Ռուբէն Զարդարեանի, եւ որուն մէջ միշտ կերելային Ակնունի, Զաւարեան, Խաժակ, Յ. Շաիրիկեան, Վառմեան եւ ուրիշ անմահ գրիչներ՝ իրենց ազգօգուտ գրութիւններով: Տ. Վ. Յ. Թ.

րեկամ ու բարեկամութիւններու խումբին ներկայութեանը, մեր թէ-  
յասեղանին վրա մանրամասն խօսեցաւ նորածին Հայաստանի կացու-  
թեան վրա եւ յոյս յայտնեց, թէ մօտիկ ապագայի մէջ կունենայ այն  
զգալի, արագ բարելաւութիւն, զարգացում եւ յառաջդիմութիւն,  
եթէ նորանոր շարիքներ անոր խաղաղութիւնը չխանդարեն ու խո-  
չընդոտութիւններ չպատահին:

1919 Յունուար 22-ին առիթ կունենայի տեսնելու Վահան Փա-  
փաղեանի (Կոմս) հետ: Կովկաս ապաստանած թրքահայ դաղթական-  
ներու կողմէ պատերազմ նշանակած էր. պէտք էր երթար Փարիզ,  
տեղեկութիւններ տանելու եւ խորհրդակցելու Ազգային Պատերա-  
կութիւններուն հետ:

Վ. Փափաղեան Յունուար 23-ին պատիւ ըրաւ մեզի գալ, եւ եր-  
կար պատմեց Հայաստանի մէջ տեղի ունեցած քաջամարտիկ կռիւ-  
ները, յաղթութիւնները, ինչպէս նաեւ պարտութիւնները, մանաւանդ  
Վանի հերոսամարտութիւնները՝ որոնք երկիցս ու երեցս մեծ յաջո-  
ղութեամբ պսակած էին, բայց վերջ ի վերջոյ՝ դարձեալ թշնամի-  
ներու ուժին դիմադրելու դժբախտարար անդօր էին մնացած:

Նոյն օրերը Կ. Պոլիս եկած էր Չմիւռնիոյ Առաջնորդ Մատթէոս  
Եպ. Ինճէեան (այժմ հովիւ Մանչեսթըրի), որ մեր տեսակցութիւն-  
ներու միջոցին փափաք յայտնեց, որպէսզի ընկերանայի իրեն այցե-  
լութիւն մը տալու պատկան նւիրակ Մոնսէնէէօ Տոլչիի, եւ յե-  
տոյ երթալ տեսնելու Կոմիտաս վարդապետը, որ կը դարձանէր  
Շիշլիի Ֆրանսական հիւանդանոցը:

Սիրով ընդունեցի Սրբազանին առաջարկը, ու Փետրուարի 4-ին  
միտակ դացինք պատկան նւիրակին, որ մեծապէս զոհ մնաց այս  
յցելութենէն:

Ինճէեան Սրբազան յանուն ազգին իւր շնորհակալութիւնները  
յայտնեց բոլոր այն գնահատելի ծառայութիւններուն համար, զորս  
Մոնսէնէէօը մատուցած էր մեր տառապած, բազմաչարչար աղ-  
քին, եւ աւաւ տեղեկութիւններ Չմիւռնիոյ քաղաքին ու տեղւոյն  
հայ եւ յոյն բնակչութեան մասին: Կէս ժամու չափ տեսակցութենէ  
յետոյ, ուղեւորեցանք զէպի Շիշլի՝ Կոմիտաս վարդապետին, որ բա-  
ւական լաւ (բայց ո՛չ ազատ վերնականութենէ) ընդունելութիւն մը  
ըրաւ Ինճէեանին, ինճ հետ ունենալով միշտ գօտւած, ցասկոտ փե-  
րաբերում \*), հակառակ որ՝ շատ բարեկամ եղած էր ինճ եւ արտ-

\*) Կոմիտաս վարդապետ բժիշկներու հետ բարեկամ չէր այն օրէն ի վեր, երբ  
ստիպուեցանք զինքը հիւանդանոց փոխադրել: Տ. Վ. Յ. Թ.

րին մէջ մեծ դուրդուքանք ունեցած էր վրաս. հիւանդութիւնը փո-  
խած էր խեղճը բոլորովին:

— Այդ օրերուն էր, որ յաճախակի խորհրդակցութիւններ կու-  
նենայի Միջազգային Կարմիր Նաչի ներկայացուցիչ Կոմս տը Լարա-  
լիս կոչւած ամենացած արարածին հետ, 1) Ֆրանսօ - Արմէնիէն Կո-  
միտէին կազմութեանը համար (զոր յիշած եմ արդէն), 2) Կովկաս  
ապաստանած խեղճ ու կարօտ Հայերուն օգնութիւն փութացնելու,  
3) Հայ Կարմիր Նաչի գործունէութիւնը աւելի ընդլայնելու, եւ այն,  
եւ այն, եւ այդ պարոնք ի սկզբան շա՛տ բարեացակամ ու մեզի ծա-  
ռայելու մեծապէս տրամադիր կերեւար, իսկ ապա՞, կըլլար ինճ եւ  
ամբողջ Հայ Կարմիր Նաչին ոխերիմ թշնամի, օտարազգիներէ մղւած:

Փետրուար 15-ին, ես գաղափարն ունեցայ իմ վաղեմի ուսուցչիս՝  
ձերունի Սրապիոն Թղլեանի գրական գործունէութեան յիսնամեակը  
տօնելու եւ անոր հետ նաեւ՝ պատանկեութեանս զպրօցակից՝ Յա-  
րութիւն Մրմրեանի զըջին քառամնամեակը, եւ առ այս՝ կազմե-  
ցաւ իմ նախադահութեամբս յանձնաժողով, որ հազիւ թէ գործի  
ձեռնարկած էր, եւ ահա Թղլեան հիւանդ անկողին կիյնար եւ կը  
մեռնէր 17/30 Ապրիլ 1919-ին, 84 տարեկան հասակին եւ կը թաղ-  
ւէր Մայիս 1-ին, Գատրգիւղի գերեզմանատունը:

Երբ դեռ աշակերտ էի Սկիւտարի Ս. Սաչ վարժարանին մէջ,  
Սրապիոն Թղլեան դասատու եղաւ մեզի հայերէնի եւ Ֆրանսերէնի.  
դասաւանդութեան շատ լաւ եւ դիւրուսոյց եղանակ մը ունէր. իրեն  
կը պարտիմ ունեցած գրական կարողութեանս նախնին խայծերը,  
իրմէն շատ բան սորված եմ եւ չեմ մոռնար իւր յիշատակը:

Նա եղած է բանաստեղծ Պետրոս Գուրեանի գլխաւոր ուսուցի-  
չը. գրած ունի շատ թատրերգութիւններ. իրրեւ նախկին աշակերտ  
Մուրատ - Ռափայէլեան վարժարանի, կըթւած էր մեծանուն Ղ. Ալի-  
յանի ձեռքին տակ. անխոնջ գրող մըն էր ու աշխատող:

Հայաստանի Հանրապետութեան լուրը երբ տարածւեցաւ, մեծ  
խանդավառութեամբ եկաւ քովս, « անպատում է ուրախութիւնս,  
« Տոբքո՛ր, գիւնովցած եմ Հայաստանի ազատութեան այս քաղցր ա-  
« լետիսէն », կըսէր, եւ իմ ալպոմս առնելով, տարաւ հետը ու եր-  
կու օր յետոյ բերաւ զայն, մէջը գրելով հետեւեալ հայրենաշունչ  
սողերը.

« Առ Ամենասիրելի Աշակերտ իմ  
« Տոբք. Վ. Թորգոմեան  
« Նւէր սիրոյ

« Ելի՛ր գերեզմանէդ, անմահդ Ալիլան. տե՛ս արշալոյսը որ կը

« ծագի Արարատեան լեռանց ետեւէն, դու որ այնքան եռանդով եր-  
« գեցիր նախկին Հայոց փառքերը եւ այնքան արցունքով լացիր ա-  
« նոնց տառապանքը. դու որ 70 տարի առաջ Հայաստանի Ոգիին բե-  
« րանը կը գնէիր սա հարցումը թէ՛

« ՀԱՅՍՍՏՍՆ ՏՍԿԱԻՆ Ո՞ՂՋ է », եւ քու մարդարէական ո-  
« գիտիզ կը պտասխանէիր՝ « Ե՛ւ ԿՐԿՆԵՅԻՆ ԵՐԿԻՆՔ ԵՐԿԻՐ՝ Թէ՛  
« ՈՂՋ է » :

« Ելի՛ր գերեզմանէդ, իմ անմահ Ուսուցիչս, դու որ իմ հնգետա-  
« սանամեայ տարիքիս մէջ Անիի աւերակներուն վրա գրած մէկ քեր-  
« թւածիս վրա՛

« Ըզրագրատունեաց պերճ քաղաքդ Անի,  
« Թողեալ անջատեալ կամ՝ յօտար երկրի,  
« Այլ մըտացրս առ քեզ շրջին ճախարակք  
« Յաւերակացրդ յաւերակք » :

« Ելի՛ր գերեզմանէդ,  
« Դու՛ որ երգեցիր Պրպուն Աւարայրի. « Ո՞նց գաւ իմ լուսնակ  
« հեզիկ ու հանդարտ. համասփիւռ լուսովի ի ձոր, լեռ եւ արտ » .

« Եւ Հայաստանեայց Ոգին՝  
« Անդ ուր քառեակ գետի արծաթ գեղանիք  
« Արեգական, կենաց, սիրոյ հայրենիք » .

« Ելի՛ր գերեզմանէդ, ողջունէ՛ նոր Հայաստանի արշալոյսը,  
« ողջունէ հայկական նոր դրօշակը » :

« Ա՛խ, արգեօք ո՛րքան լացիր երբ քու սուերդ կը յածէր քու  
« սիրական հայրենիքիդ ամայացած գիւղերուն, քաղաքներուն,  
« դաշտերուն վրա, երբ քու լսողութեանդ կը հասնէին արիւնարբու  
« թուրք խուժանին հրացաններուն թնդիւնները ու եաթաղաններուն  
« շոռաշմունքը՝ ուղեալ քու հայրենակիցներուդ սրտին. ա՛խ, ինչ-  
« պէս հոգիդ կը տառապէր, երբ կը լսէիր հայ կանանց եւ անոնց  
« մանկուտոյն աղէխարշ ճիչերը, երբ կը տեսնէիր աղածրի աղջկանց  
« մօրերնուն գրկերէն յափշտակելիլ, եւ քաշկուտելով տարելիլ դա-  
« զանակերպ մարդոց պղծարանները, երբ բիւրաւո՞ր հայ սրբերու  
« գառնուկներու պէս սպանդանոց կամ մզկիթ տարելիլ, կորաքա-  
« մակ ծերունիներու մահր գերագոյն դասելը՝ քան իրենց հաւատ-  
« քը ուրանալը :

« Ելի՛ր գերեզմանէդ...  
« Լուսթի՛ւն... ահա՛ ինքն է. բայց չեն խնդար իր երեսները,

« բոցակէզ աչքեր-կարծակէ չորս դին, բառ մը կը մըմռան իր դող-  
« դոջուն շրթունքը... բացաւ բերանը, որոտաց...

« Վրէ՛ժ, վրէ՛ժ, վրէ՛ժ...

« Ո՛չ, դուք հրճեցէ՛ք, ես չպիտի հրճւիմ, չպիտի խնդամ, մ՛ին-  
« չեւ որ այս եղեռանց վրէժը լուծւած չտեսնեմ :

« Աստուած մե՛ծ, Աստուած ամենակարող, դո՛ւն ալ ելիր քու գե-  
« րեզմանէդ, տե՛ս, հայրենիքս հայրենակիցներուս արեամբը ողող-  
« ւած, դաշտերը անոնց կմախքներով ծածկւած, քաղաքները, գիւ-  
« ղերը ամայացած, բլուրներն ու հովիտները դատարկացած » :

« Ելի՛ր քու անտարբերութենէդ :

« Ա՛ն ձեռքդ կայծակներդ, արծակէ՛ եղեռնագործներուն վրա,  
« շանսատակ ըրէ՛ զանոնք, եւ այն ատեն ես հրճւիմ ու խնդամ » :

« Այսպէս դոչեց, ու հեռացաւ անհետացաւ :

« Իսկ ես գլուխս կախեցի գրչիս վրա ու թմրացած սասանած  
« մնացի :

« Արհաւրասփիւռ որոտումներ բախեցան ականջներուս, երկինք,  
« երկիր կը փայլատակէին ականխտիղ լոյսերով, վերէն հրեշտակներ  
« բոցեղէն սուրերով կը սլանային դէպի վար : Եւ կոտորածը սկսաւ :

« Եղեռնագործներէն ո՛չ մին խուսափեցաւ հրեշտակներուն բո-  
« ցեղէն սուրերէն : Այն ատեն քրքիչ, քրքիչ ահարկու, թնթաց ա-  
« կանջիս :

« Դո՛ւն էիր, անմահդ Ալիշան, դո՛ւն էիր որ կը խնդայիր ու  
« կորոտայիր :

« Ա՛լ հիմա կը հրճւիմ, հիմա կը խնդամ. վրէժս լուծւեցաւ » :

« Գատրդիւղ  
« 3/16 Փետրւար 1919.

Սրսպիւն Թղլեան

Սոյն գրւածը թէեւ հրատարակած եմ ժամանակին \*) , բայց կա-  
րեւոր կը համարիմ այստեղ ալ զայն ներկայացնել, ցոյց տալու հա-  
մար, թէ ո՞ր աստիճանի խանդ ու եռանդ արծարծեց բոլոր Հայերու  
սրտին մէջ Հայաստանի ազատութեան քաղցրալուր աւետիսը եւ թէ  
ծերունին Թղլեան ինչե՞ր գզաց վերջին պահուն :

— Մարտ 21-ին Ղալաթիոյ Խորհրդարանին մէջ տեղի ունեցաւ

\*) «ՇԱՆԹ», Կ. Պոլիս, 1919 Փետրւարի թիւը :

Ֆեժ ժողով մը ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, կաթողիկ եւ բողոքական ազգայիններու հետ, ժողով՝ ուր խօսեցան Ինճիւճեան (կաթողիկ), բողոքականներու ազգապետ Պէղճեան եւ ես՝ բոլորս ալ միութիւն, իրերասիրութիւն, եղբայրութիւն քարոզեցինք, եւ արդարեւ, այս ժողովը համերաշխ գործակցութեան սքանչելի դուռ մը բացաւ, բայց աւա՛ղ որ, երկար կեանք չունեցաւ:

— Ապրիլ 24-ը վրա հասաւ, եւ Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցիին մէջ մեծ սզահանդէս տեղի ունեցաւ, 1915 Ապրիլ 11/24-ին տարագրուած հայ մտաւորականներու նահատակութեան առթիւ: Քառասնամեակ սպասարազ՝ Կոմիտասեան երգչախումբին միջոցաւ, հոգեհանգիստ խիստ յուզիչ, սրու միջոցին Չաւէն Պատրիարք խօսեցաւ խնամուած դամբանական, բնարան առնելով՝ « Եթէ ո՛չ հառն ցորե՝ « Ընդ անկեալ յերկիր մեռանցի, ինքն միայն կեայ, ապա թէ մեռա՝ « ցեցի բազում արդիւնս առնէ », խօսքը, եւ ըսաւ թէ՛ բոլոր այն նահատակները ցորենի հատիկներ են, հողին մէջ ծածկուած, պիտի ծլին, բազում արդիւնք յառաջ պիտի բերեն: Այո՛, բայց՝ ե՞րբ... ե՞րբ... 1915-էն ի վեր գրեթէ քսուորդ դար մը սահեցաւ, եւ մենք կը մնանք դեռ ցիրուցան, անհայրենիք, ալեծածան, ամէն տարի ալ սղբալով Ապրիլ 24-ի ամենադառն յիշատակը...:

— Մայիս 2-ին, Երկրորդ անգամ ըլլալով «Թայմզ»-ի թղթակից հարիւրապետ Հալքին կուզար ինձ մօտ (եկած էր Ապրիլ 13-ին) եւ ուզեց դարձեալ տեղեկութիւններ մեր ազգային վիճակին ու կատարուած տեղահանութիւններուն ու ջարդերուն վրա, տեղեկութիւններ՝ զորս սուի իրեն կարելի եղածին չափ մանրամասն, թէ՛ բերանացի եւ թէ՛ գրաւոր, զ որս կը շարագրէր սղբացեալ գաւակս՝ Արամ:

1919 Մայիս 20-ին, Բերայի Հայկական Գլխաւոր մէջ (որ 1918-էն ի վեր հայութեան համար լաւ կեդրոն մը եղած էր) կը հիւրընկալէր Տոքթ. Տէսչան ծանօթ Ֆրանսացին, որ կուզար Հայաստանէն, ուր ապրած էր բաւական ժամանակ եւ սորված իսկ էր հայերէն:

Երկար խօսակցութիւններ տեղի ունեցան իր հետ՝ Հայաստանի նորածին Հանրապետութեան մասին. խրախուսիչ լե յուսադրական՝ ստուգապատում լուրեր տաւ, բայց խոր արտմութեամբ ալ լեցուց մեր սիրտերը, երբ տեսակ մը բողոքաձայն անկեղծութեամբ յարեց՝ թէ այնտեղ, զժրախտարար, կը տիրէին կուսակցական իրերատեսաց տխմար պայքարներ, որոնք կրնային վնասարեր ըլլալ...:

— Մայիս 23-ին, այցելութեան գացի Չաւէն Պատրիարքին, տեղեկութիւն առնելու իրաց վիճակի մասին: Քոմին էր Քաղաքական Ժողովի ատենապետ Տոքթ. Գաւիթեան: Հարցուցի թէ ի՞նչ լուր

կար Փարիզէն, Համագումարը ինչո՞վ կը զբաղէր, ի՞նչ կը գործէր: Պատրիարք եւ ատենապետ մի կերպ վարանումով իրարու երես նայեցան. « Դեռ լուր մը, բան մը չգիտեմք » ըսելէ յետոյ, կրցան ինձ ցոյց տալ Պողոս Նուպար Փաշայէն նոր հասած ՀԵՌԱԳԻՐ մը, որ կը տեղեկացնէր, թէ՛ « Ազգային Պատուիրակութիւնը ամէն քանի « կընէր, որպէսզի Հայաստան ամբողջովին գրաւէր Համաձայնա՝ « կանխուր (իմա՛՛ անգլիական - ֆրանսական - իտալական) խառն « բանակէն, միևնչե ու վերջնականապէս որոշէր ու հրատարակէր « անոր mendataire կառավարութիւնը » :

Երկուքն ալ թէեւ գոհ էին այս հեռագրէն, բայց Պատրիարքը կը կասկածէր, ինչպէս ես ալ կը կասկածէի, թէ արդեօք կատարուած այդ աշխատութիւնները յաջողութիւն կունենային: Այս կասկածը հետագային պարսպը չէլաւ « ըստ անեկան բաղդի »: Համաձայնականները մաղերնուն մէկ թէն իսկ չչարժեցին, վնասակար իսկ եղան բողոքաչար Հայաստանին, երբ գերմարդկային աշխատութիւններ, արտասովոր դիմումներ, առատահոս ծախքեր չէին իւր նայէր միզմիոյ կնի Փարիզի մէջ, վայլուն խոստումներու հոսանքէ մղւելով, ապացոյց՝ Ա. Ահարոնեանէ ինձ հասած այն նամակները, զորս ներկայացուցած եմ նախապէս, եւ պիտի կարդանք ուրիշներ ալ:

Այդ օրերուն էր, այո՛, 1919 Մայիս 24-ին, որ Երեւանէն կը վերադառնար Հայաստանի Պատուիրակութեան փոխ - նախագահ Պ. Միքայէլ Բարաջանեան (այժմ մեռած), որ պիտի երթար Փարիզ, Խաղաղութեան Ժողովին մէջ Ահարոնեանի գործակցելու:

Մայիս 27-ին, Հայկական Գլխաւոր բարեգալուստի յատուկ թէյյասեղան մը սարքեց իրեն համար. ազգայիններու կարեւոր խումբ մը փութացած էր հոն ողջունելու ղինքը: Բարաջանեան խօսեցաւ Հայաստանի մէջ տեղի ունեցած բոլոր անցուդարձերու մասին, եւ ըսաւ, թէ՛ այնտեղ թէպէտ ստեղծուած էին ծանրածանր դրութիւններ, սակայն պիտի չուշանային լաւագոյն օրերը, պիտի տիրէր խաղաղութեան բարեբաստիկ շրջանը...:

Կը հաւատայինք բոլոր ըսածներուն, հաճութեամբ կունկնդրէինք իր խօսքերուն, թէեւ խրախուսիչ ոչ մէկ կէտ կը նշմարէինք անոնց մէջ, որովհետեւ երկդիմի հանգամանք մը ունէին ըսածները, եւ կարտասանէին ծամձմւելով ու այն աստիճանի բռնադրօսիկ ձեւով, որ կարծէք ըսել տալ կուզէին, թէ ինչո՞ւ համար ղինքը նախարար կամ նախարարապետ ընտրած չէին, որպէսզի Հայաստանի փրկութիւնը չուշանար. ո՞վ սնամփառութիւն...:

— Յաջորդ օրը Հայաստանի Հանրապետութեան տարեդարձն էր, « ՄԱՅԻՍ 28 » . այս առթիւ կազմւած էր Յանձնախումբ, որ Բերայի Սիլլոդոսին մէջ մեծ հանդիսութեամբ տօնել տարու էր այդ բերկրառիթ տարեդարձը:

Յանձնախումբը զիս իրեն նախագահ էր որոշած, եւ ես ընդունած էի այդ պատիւը, ու ընկերներուս հետ անմիջապէս սկսած զբաղիլ հարկ եղած կարգադրութիւններով: Ծիշտ 27 Մայիսի գիշերն էր, երբ տանս մէջ գումարւած էինք, յա՛նկարծ, Հայկական Պատուիրակութեան քարտուղար Պ. Փ. Թախթաճեան եկաւ ու խնդրեց ինձմէ, որ վաղիւ կատարելի հանդէսին մէջ խօսեցնել տամ Պ. Բարաջանեանին, ու անձամբ երթամ հրաւիրել զինքը:

Առանց այլեւայլի, գիշերով գացի Թոքթախեան պանդոկը, ուր լիջած էր Բարաջանեան. եկաւ սրահը, ու իրեն հետ երկար խօսակցութիւններէս վերջ, խնդրեցի, որ բարի ըլլար յաջորդ օրւան հանդէսին ներկայ գտնուիլ, ու բանախօսէր, եթէ կարելի էր, Հայաստանի Հանրապետութեան տարեդարձին առթիւ:

Բարաջանեան, չգիտեմ ինչո՛ւ, յանկարծ ջղայնացաւ, մերժեց առաջարկս: Չսնդեցի, եւ առ ի քաղաքապարտութիւն հրաւիրեցի զինքը, գոնէ իբր լուս հանդիսական, մասնակցիլ մեր ուրախութեան:

Փոքր ինչ մտածելէ յետոյ, « Ատի կարելի կը լինի, կը գամ, բայց չխօսելու պայմանաւ » , ըսաւ: « Լա՛ւ, եկէ՛ք ու մի՛ խօսիք », եղաւ պատասխանս իրեն, որ այդ պահուն կատարեալ մեծամոլի մը տղաւորութիւնը թողուց վրաս, իր շարժումներովը ու հապիտ ժպիտներովը:

Հետեւեալ օրը « ՄԱՅԻՍ 28 », որոշած ժամանակին՝ Թախթաճեանը հետս առնելով, գացի Թոքթախեան պանդոկը ու առաջնորդեցի զինքը Սիլլոդոս, ուր ներս մտնել հաղիւ թէ կարելի եղաւ, այն ալ՝ հանդէսին հսկող Հայ Արիներու շնորհիւ, զի ընդարձակ սրահը, զոր Յոյները սիրայօժար տրամադրած էին մեր ազգային տօնին համար, լիցւած էր կանուխէն երկսեռ ամենահոծ բազմութեամբ. դժւարաւ կարող եղանք բարձրանալ բեմ, եւ ահա ուժգին ծափահարութիւններ բարեւեցին Բարաջանեանը, որ գլխի յաջ եւ ահեակ խոնարհութիւններով ու ձեռքերու վեր ի վայր, աջ ու ձախ շարժումներով փոխադարձեց ժողովուրդին բարեւը, ու նստաւ իրեն համար պատրաստուած աթոռին վրայ:

Երբ լուսութիւնը տիրեց, քանի մը խօսքով հանդէսին բացումը կատարեցի, եւ առաջարկեցի ոտքի կանգնիլ պահ մը՝ ողջունելու Հայաստանի Հանրապետութեան այս անդրանիկ տարեդարձը եւ ի

յարգանս յիշատակի ամէն անոնց, որոնք իրենց կեանքը զոհեցին այդ Հանրապետութիւնը ծնուցանելու: Ամբողջ սրահը վեր կացաւ ա՛յնպիսի խոր ու պատկառազողու լուսութեամբ եւ անշշուկ, որ կը թւէր թէ սրահին մէջ ոչ ոք կը գտնուէր:

Յետոյ խօսք առի ես ու ըսի. « Սիրելի ազգայիններ, մեծ օր է « այս օրս ուրախութեան, զի դարերէ ի վեր ֆնչւած Հայաստանը կը « վերածնի. ուրախ եմ որ պատիւ ունիմ Ձեզ ներկայացնելու Պ. Մ. « Բարաջանեանը, որ կարծէք յատկապէս կուգայ Այրարատէն, Հայաստանէն, մեր միտքն ու սիրտը իր խօսքերովը փոխադրելու դէպի Մայր - Հայրենիք այս պահուս » :

Կրկնեցան ծափահարութիւնները, եւ այն Բարաջանեանը, որ որոշած էր բերանը չբանալ, չխօսիլ, չկրցաւ դիմանալ, ելաւ ոտքի, հասակը ցցեց, յառաջացաւ մէկ քանի քայլ եւ ճիշտ ժամուկէս բանախօսեց, գնահատութեան արժանի ճարտասանութեամբ արդարեւ, եւ խանդավառեց ժողովուրդը, պատմելով Հայաստանի անցուցած ճգնաժամերը, հոն տեղի ունեցած պատերազմները, Հանրապետութեան ի՛նչպէս հուշակիւլը, անոր ժողովները, նախարարական կազմը, եւայլն, եւայլն, ու հրաւէր կարգաց հայութեան ձեռն ի ձեռն աշխատիլ նորածին հայրենիքի բարելաւութեան ու յառաջդիմութեանը համար:

Երբ Բարաջանեան վերջացուց խօսքը, ես ներկայ ժողովուրդին կողմէ շնորհակալութիւն յայտնեցի, ու երբ իր ձեռքը սեղմեցի, ինքը ժպտալից ու գոհունակ դէմքով ըսաւ, թէ՛ « Լաւ էր խաղը՝ գո՛ր խաղացի »:

Ապա դարձեալ խօսք առնելով, ըսի թէ՛ Հայաստանի կարիքը խիստ շատ է, թէ՛ կազմւած է « ՀՕՄ » անունով Հայաստանի օգնութեան Միութիւն, թէ՛ կայ արդէն ՆՊԱՍՏԻՅ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ, ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱԶ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՒՆ, ՏԻԿՆԱՆՅ ՄԻՈՒԹԻՒՆ, որոնց բուրիին նպատակն է Հայաստանի օգնել, ուստի հարկ անհրաժեշտ է որ մեր նպաստներն ու օժանդակութիւնը չինայինք ասոնց, որպէսզի նորագատ հայրենիքի բարգաւաճումը տեսնենք օրէ օր:

Ժողովուրդը ծափածայն «Կեցցէ՛ Հայաստան» գոչելով ընդունեց առաջարկս, եւ պէտք է խոստովանիլ թէ՛ երբե՛ք եւ երբե՛ք չզբլացաւ իր լուծման սոյն սուրբ նպատակին:

— Ես չէի դադրեր ինձ մտտահաւած պաշտօնները իմովսանն կատարելէ. միշտ կուզէի Հայ Կարմիր Խաչին եւ Հայ Բժշկական Միութեան զործունէութեան վրա ուշադրութիւններ դրաւել. կը գրէի ա-

մէն կողմ նամակներ, որոնցմէ կը սիրեմ նշանակել հոս հետեւեալը, զոր ուղղած եմ Կալկաթա, Տիկին Հոփսիմէ Արշակունի աղբասէր Հայուհիին\*, եւ իր ամուսինին:

Բերա - Կ. Պոլիս, 31 Մայիս 1919

« Ազնւափայլ  
« Տէր եւ Տիկին Հ. Արշակունի

ի Կալկաթա

« Ապրիլ 9 թւակիր ձեր քարտ - փոստը մեծ հաճոյքով ստացայ  
« երկու օր առաջ եւ շատ ուրախ եղայ Ձեր առողջութեան բարի լու-  
« բերը առնելով: Ձեր այդ քանի մը տողերը մտքիս մէջ արթնցուցին  
« անմիջապէս Ձեր սիրելի ծնողքին հետ ունեցած մեր հին բարե-  
« կամութեան քաղցր յիշատակները, զորս զրիչս կարող չէ այժմ  
« պատմել:

« Իմ անկեղծ շնորհակալութիւններս աքսորէ ողջմամբ վերա-  
« դարձիս առթիւ յայտնած Ձեր խնդակցութեանը համար. ուրախ  
« եմ յայտնելու, թէ՛ շնորհիւ Աստուծոյ, ստոյգ մահէ մը ազատե-  
« լէ յետոյ, հաճոյքն ունեցայ քիչ օր առաջ տօնելու ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ  
« չորրորդ տարեգարձը, վասն զի հիմա ինքզինքս կը նկատեմ իբր  
« երկրորդ անգամ ծնած մը, աքսորիս ատեն մէկէ աւելի անգամներ  
« մահան հետ դէմ առ դէմ դռնուած ըլլալով:

« Կուզէք Տրապիզոնի Առաջնորդ ԹՈՒՐԻԱՆ ԳԷՈՐԳ վարդապետի  
« մասին տեղեկութիւն ստանալ. այդ վարդապետը իմ ալ բարեկամս  
« էր. ցաւ է ինձ ասել, թէ իր անունը կը գտնէր վերջերս Ազգային  
« Պատրիարքարանի կողմէ հրատարակուած նահատակ Հայերու սե-  
« ւածիք ցանկին մէջ. կը պատմէի, թէ Տրապիզոնէն տեղահանուած է  
« Կարին զբիւրելու պատրուակաւ, բայց ճանապարհին անհետ եղած  
« է եւ չէ հասած իր աքսորավայրը, ինչպէս եղած է շատ շատերու,  
« որոնք տեղահանուեցան Թուրքերու կողմէ:

« Այսպիսիներու շարքին մէջ կողքանք նաեւ իմ ալ մօրաքեռորդ-  
« ւոյս՝ Եղւարդ Պէյրահան երիտասարդին անհետացումը, որուն հա-  
« մար կրցանք ստոյգ տեղեկանալ, թէ ուրիշ երկու հարիւր Հայե-  
« բու հետ Պրուսայէն տեղահանելով՝ վայրագորէն սպաննուած ու

\* Տիկին Արշակունի աղջիկն է իմ վաղեմի բարեկամ Հայկագուցիի, որ իր կը-  
նայր Էնտ Տաֆայի երկրաշարժիմ փլատակներուն տակ մնաց: Տ. Վ. Յ. Թ.

« այրած է յետոյ: Հայ Ազգին ունեցած կեանքի ամբողջ կորուստը,  
« տեղի ունեցած անասելի ճիւղալուծութիւններու երեսէն, կը հասնի  
« կըրոր հաշուով մէկ միլիոնի, որուն մէջ ամբխիթար կերպով կող-  
« բանք մահը բարձր մտաւորականներու, նշանաւոր բանաստեղծնե-  
« բու, արեւստադէտներու, բժիշկներու եւ ուրիշ համբաւեւոր անձ-  
« նաւորութիւններու... Ա՛հ, կը խնդրեմ, որ ներէք ինձ չջարունա-  
« կել ամէն ինչ որ կը յիշեմ... կարող չեմ աւելին գրել այս մա-  
« սին...»

« Երէկ, 29 Մայիս, երջանիկ առիթը ունեցանք տօնելու Առաջին  
« Տարեգարձը մեր փոքրեկ Հայկական Հանրապետութեան, որ անց-  
« եալ տարի ծնաւ սիրելի Արարատի բուն սրտին վրա. յոյս մեծ ու-  
« նինք, որ մօտ ապագայի մէջ պիտի տօնենք մեր Միացեալ Անկախ  
« Հայաստանի հռչակումը. կը մաղթեմ, որ կարող ըլլամ յաջորդ  
« նամակներս ուղղել Ձեզ ազատագրուած Մեծ Հայաստանէն:

« Կը ներէ՞ք, որ առիթէն օգուտ քաղեմ Ձեզի դաղափար մը  
« յայտնելու համար:

« Տեղեկացայ, թէ՛ Կալկաթացի մեծահարուստ Հայ մը առա-  
« ջարկեր է Թորգոմ Եպ. Գուշակեանի, երբ սա ձեր քաղաքը կը դառ-  
« նէր, մէկ միլիոնի նէր մը ընել Ազգին, եթէ Թուրեան Գէորդ  
« վարդապետի ողջ լինելուն բարի լուրը հաղորդէ իրեն: Այս բարե-  
« բաստիկ լուրը այլեւս անկարելի ըլլալով՝ կուգամ հարցնել, թէ  
« չէ՞ք յուսար, որ նոյն անձնաւորութիւնը՝ Պ. Պետրոս Կրետ, աը  
« լամաքեր ըլլայ է յիշատակ մարտիրոսացած վարդապետին, նւի-  
« բելու ո՛չ թէ իր խոստացած միլիոնը, այլ գոնէ ի՛նչ որ ինքը յար-  
« մար պիտի դատէր ի նպաստ:

« 1.- Հայ Բժշկական Միութեան, որ Հայ Կարմիր Սաշին գոր-  
« ծակցելով պիտի զրկէ բժշկական առաքելութիւններ տառապած  
« Հայաստանի դանազան կողմերը:

« 2.- Ազգային Որբախնամին, այն հազարաւոր խեղճ որբուկ-  
« ներուն, որոնք Ազգին ժառանգ մնացին մեր նահատակուած եղբայր-  
« ներէն եւ որոնք նշանակուած են մեր ապագայ սերունդները կազմե-  
« լու:

« Ես պատիւը ունիմ ունիմ Հայ Բժշկական Միութեան եւ Հայ  
« Կարմիր Սաշի նախագահութիւնը վարելու. իսկ Որբախնամի նա-  
« խագահը Սրբազան Պատրիարքն է. ուստի զրկելիք դումարները  
« կարելի է յղել ուղղակի Սրբազան Պատրիարքին, որու հասցէն կը  
« գտնէք ներփակ, պայմանաւ որ՝ ամէն մէկի յատկացուած դումար-  
« ները առանձինն նշանակուած ըլլան ձեր կողմանէ:

« Վստահ եմ, որ Ձեզմէ կախում ունեցած ո եւ է աշխատութիւն  
 « չպիտի զլանաք այս մասին եւ պիտի յաջողիք վերոյիշեալ աղնւա-  
 « սիրտ անձնաւորութենէն ստանալ ինչ որ կարենաք ի նպաստ սոյն  
 « կազմակերպութիւններուն եւ հայթայթել ինձ ցանկալի առիթը  
 « արձանագրելու Ձեր անունին հետ եւ այն բարերարի անունը Հա-  
 « յաստանի նպաստողներու ցանկին մէջ:

« Յարգալիւր բարեւներով,

Ձեզ միշտ անձնէր

Տսֆր. Վախրամ Յ. Թորգոմեան

Տէր եւ Տիկին Արշակունի իմ այս նամակիս պատասխան չու-  
 շացուցին, եւ իրենցմէ կը ստանայի 1919 Յուլիս 31 թւականաւ եր-  
 կար նամակ մը, որուն վերջին մասը վերաբերեալ աղագային նպաստ-  
 ներու հարցին, կը փութայի նոյնութեամբ հաղորդել Ձաւէն Սրբա-  
 զան Պատրիարքին: Ահա այդ մասը.

« Այժմ Պ. Պետրոս Կրէտ հոս չէ, Հիմալայեան լեռները՝ Սիմլա  
 « լուած տեղը օդափոխութեան զնացած է. Նոյեմբեր ամսոյ վերջի-  
 « ըուն կը վերադառնայ տեղս: Ես իմ պարտականութիւնս կատա-  
 « բելով՝ կը խօսիմ իր հետ երբ վերադառնայ, եւ որպէսզի առջար-  
 « կիս ուժ տրւի, ուրախ պիտի լինէի, եթէ Գերապատիւ Պատրիարք  
 « Սրբազան Հայրը պաշտօնապէս զիմում անէր այդ մասին: Ես ներ-  
 « փակ կը զրկեմ հասցէները որոնց որ զիմում անելու պէտքը կայ:  
 « Դիմումի մէջ՝ զիրենք լաւ շոյելէ եւ բրած բարեգործութիւնները  
 « գովարանել յետոյ, առջարկելու է նոր օգնութիւն: Անուններ.

- 1.- J. C. Galustan Esq., 2.- P. H. Crete Esq., 3.- C: Phillips
- Esq., 4.- D. A. David Esq., 5.- A. Stephan Esq., 6:- A: M: Arra-
- toon Esq., 7.- Joakim Nahapiet Esq.

Ձաւէն Պատրիարք փութաց սրտառուչ նամակներ պատրաստե-  
 լով ուղղել զանոնք վերոգրեալ հասցէներուն. սակայն, ո՛չ մէկէն  
 ձայն - ձուն չելաւ. մէ՛կ սանթիմ իսկ չեկաւ Կալկաթայէն. եւ պատ-  
 ճառն այն էր, որ Թորգոմ Արքեպիսկոպոս, (այժմ Պատրիարք Երու-  
 սաղէմի), Ամենայն Հայոց Հայրապետին (Գէորգ Ե. Կաթողիկոսին)  
 յանձնարարութեամբ, Հնդկաստան ուղեւորած էր եւ հանգանակու-  
 թեան ձեռնարկած, ի նպաստ էջմիածնի հովանիին ներքեւ ապաստա-  
 նած թրքահայ փախստականներու, որոնց դառն վիճակը կարօտ էր  
 մեծագոյն օժանդակութեան:

— Բայց, Հետզհետէ Հայաստանէն եկած լուրերը թէեւ ուրա-  
 խառիթ այլեւ տրտմախառն կերեւային, զի բացի հոն տիրող կարօ-  
 տութիւններէն, կիմանայինք, որ հարեւան օտար ազգերու ոտնձը-

դութիւնները սպառնական հանգամանք կունենային, կը խանդարէին  
 Հայաստանի Հանրապետութեան շինարարական ձեռնարկները, թոյլ  
 չէին տար որ ներդաշնակութիւնը, խաղաղութիւնը հոն տիրէր, ինչ-  
 պէս կը գրէր ինձ բարեկամ Բարախանեան (Լէօ) իր 19 Յուլիս 1919  
 թւակիր երկար նամակովը: Իրեն յղած էի շատ մը զիրքեր, եւ ուղ-  
 դած էի նաեւ կարգ մը հարցումներ կովկասահայ հին բժիշկներու  
 մասին, որոնց համար տւած պատասխանն ալ կը ստիպւիմ ներկա-  
 յացնել, նամակին ամբողջութիւնը չխանդարելու փափաքով.

« Սիրելի բարեկամ Պ. Տոբթոր,

« Ձեր ուղարկած գրքերը, լրագիրները եւ նամակները անվնաս  
 « ստացած եմ մեծ շնորհակալութեամբ: Թղթի իւրաքանչիւր պա-  
 « տուիկ մեծ հետաքրքրութիւն պատճառեց ինձ. ա՛յնքան կտրւած  
 « « ենք մնացեալ աշխարհից եւ մանաւանդ արեւմտեան հայութիւնից:  
 « Ահագին հետաքրքրութեամբ կարդացի մանաւանդ ձեր մանրամասն  
 « նամակը, որ ինձ մեծ հաճոյք պատճառեց իր մէջ անփոփած տեղե-  
 « կութիւններով:

« Նոյն գրքերի միջոցով ուղարկում եմ Ձեզ իմ հետեւեալ չորս  
 « աշխատութիւնները. 1) Երեւանի, 2) Ղարաբաղի թեմական դըպ-  
 « րոցների պատմութիւնները, 3) Հայոց հարցի վաւերագրերը եւ  
 « 4) Վարդանանք: «Վանի թագաւորութիւնը» եւ «Հայ Հայրենիք»  
 « արտատպութիւններ են իմ «Հայոց Պատմութիւն»-ից. առաջինը  
 « Ուրարտուի պատմութիւնն է, երկրորդը՝ Հայաստանի աշխարհա-  
 « գրութիւնը: Բայց թէ կամենաք, այդ երկուսն էլ կուղարկեմ ու-  
 « բախտութեամբ Սէյեատի երկասիրութիւնների հետ, որից մի աւել-  
 « լորդ օրինակ ունեցել եմ գրադարանիս մէջ, բայց, զժբախտարար,  
 « չզոտայ որ այս անգամ ուղարկեմ: Յամենայն դէպս, կարող էք հա-  
 « մարել, որ այդ գիրքն ունէք իրրեւ Ձեր սեփականութիւն:

« Ձեր միւս յանձնարարութիւնների մեծագոյն մասը դժւարնե-  
 « րից դժւարն է: Պէտք է իմանաք, սիրելի բարեկամ, որ Թիֆլիսը  
 « պատերազմի ընթացքում շատ փոխուեց, իսկ այժմ, Վրաց տիրա-  
 « պետութեան տակ, բոլորովին կորցրել է իր նախկին մտաւոր - կուլ-  
 « տուրական նշանակութիւնը: Այս մասին գուցէ աւելի մանրամասն  
 « գրել մի այլ անգամ, այժմ շտապեմ ժողովի գնալ, իսկ Ձեր նամա-  
 « կարերը մեկնում է շուտով: Բացի սրանից, առաջ էլ հին եւ հագ-  
 « ւազիւտ գրքեր գտնելու համար պէտք էր սպասել յարմար առիթի,  
 « երբ շուկայ կը հանւի այդպիսիները: ԱՐԱՔՍԻ համարներից շա-  
 « տերը ես էլ չունեմ եւ գտնել այստեղ չեմ կարողանում: Պէտք է  
 « որոնել Երեւանում, ուր սպրում էր խմբագրի եղբայրը. իսկ ՓԱ-

« ԲՈՍՄի մասին ես յանձնարարել եմ այստեղի Բիւքինիստներին, որ  
« եթէ դոնեն, պահեն ինձ համար: Հէնց որ այս միջոցով ձեռք բեր-  
« լի, իսկոյն կուղարկեմ Ձեզ:

« Գալով հայ բժիշկներին, իմ գիտցածները հետեւեալներն են.  
« Դաւիթ Ռոստոմեանի կենսագրութիւնը (նոր) տպւած է Բազուի  
« Հայոց Մարդասիրական Ընկերութեան Պատմութեան մէջ, որ սա-  
« կայն դեռ լոյս չէ հանել, թէեւ տպւած է դեռ 1915-ին: Պիտի աշ-  
« խատեմ մի հատ ձեռք բերել կենսագրութեան հեղինակի միջոցով,  
« հէնց որ նա կը դայ այստեղ. այս աշխատութեան մէջ Դուք նոր  
« նիւթեր պիտի դոնէք:

« Գէորդ Ախվէրտեանի աղջիկը տարիներ առաջ կենդանի էր,  
« այս վերջին համաճարակներից ազատուել է, պէտք է որոնել նրան  
« եւ այդպէս տեղեկութիւններ հաւաքել: Բժ. Տէր Միքայէլեանի  
« պատկերը տարիներ առաջ տպել էր դերասան Վրոյրը իր «Յաշա-  
« րար»-ի մէջ, բայց նա հիմա այստեղ չէ. գուցէ ուրիշ տեղեկու-  
« թիւններ էլ գիտէ: Ձեր ուղարկած ցանկի մէջ անուններ կան, ո-  
« թոնք խոստովանում եմ, առաջին անգամ եմ լսում, օրինակ՝ Աղա-  
« թոն Սմբատեան: Բժ. Տէր Ղուկասեանի մասին երկու - երեք բան  
« հաղիւ գիտեմ, այնպէս որ, սիրելի բարեկամ, հաղիւ թէ կարելի  
« լինի, գո'նէ իմ ջանքերով լիուրի դոհացում տալ Ձեր հետաքրքրու-  
« թեան: Բայց ես պիտի աշխատեմ որչափ հնար է, հարցուսիրձ ա-  
« նել. յարմար ժամանակ կը լինի աչնան: Այժմ սարսափելի շո-  
« գեր կը տիրեն եւ տանից դուրս դարն անգամ դժուար է:

« Առաքել Սարուխանեանը երկու տարի առաջ այստեղ էր, այդ  
« ժամանակից յետոյ ոչինչ տեղեկութիւն չունեմ:

« Մեր ազգային գործերը ընդհանրապէս լաւ վիճակի մէջ չեն:  
« Անգլիական խարդախ եւ անհոգի քաղաքականութեան շնորհիւ Ղա-  
« բարաղի 200 հազար հայուքիւնը մատուցեց քուրքերին, կոտորած  
« եղաւ այնտեղ եւ դեռ աւելի մեծ դժբախտութիւններ սպասում են:  
« Անգլիացի անունը հայ ժողովրդի մէջ այժմ ատելութեամբ է հըն-  
« չում. չկայ մէկը որ չսսէ, թէ տանիկներն անգամ այն չեն արել  
« այստեղ ինչ անում են անգլիացիները. գրել այս մասին մանրա-  
« մասնօրէն երկար կը լինի. յամենայն դէպս իմացե՛ք, որ հայու-  
« քիւնն այս րոպէիս, չնայած բոլոր վարդազոյն խոստումներին, ա-  
« մենամուտ ժամանակներ է սպրում:

« Վերջացնելով նամակս, ես դարձեալ խնդրում եմ Ձեզ, որ հա-  
« տաքէք ինձ համար զրքեր, թերթեր եւ այլ նիւթեր հայերէն եւ Քը-

« բանսերէն լեզուներով. կուղենայի ունենալ Ծանօթի եւ Արագածի  
« ամբողջական ժողովածուները, բայց մանաւանդ «Ճակատամար-  
« տ»-ը:

« Տարարախտարար դրամ Ձեզ ուղարկել չեմ կարողանում, ո-  
« թովհետեւ այստեղի մեր դրամը միանգամայն անարժէք է դարձել,  
« բայց հէնց որ մի քիչ կը լաւանայ դրութիւնը, ես իսկոյն կը հաս-  
« ցնեմ Ձեզ հարկաւոր եղած գումարը:

« Դուք միայն, խնդրում եմ, մի' մոռանաք ինձ, ինչպէս մինչեւ  
« այժմ չէք մոռացել: \*)

« Խորին յարգանքով սեղմելով Ձեր ձեռքը, մնում եմ

Միշտ Ձեր  
Ա. ԲԱՅԱՆԱՆԵԱՆ

Շատ տխուր է, արդարեւ, Բարախանեանի նամակին Հայաստա-  
նի վերաբերեալ մասը, ինչպէս տխուր էր անոր 1919 Մարտ 30-ին  
գրածը, ուրկէ մաս մը արդէն հրատարակած եմ, եւ որուն մէջ ինքը  
բնաւ ուրախութիւն չէր յայտնէր Հայաստանի ազատագրութեան մա-  
սին եւ կըլլար շարագուշակ:

Հոս այդ նամակը այս անգամ իր ամբողջութեանը մէջ կը ներ-  
կայացնեմ, թէեւ սկիզբը անձիս վերաբերեալ տողեր ունին, բայց իր  
աշխատութիւններուն մասին ալ կը պարունակէ տեղեկութիւններ,  
որոնք կարեւոր են յոյժ ծանօթանալու համար այդ անխոնջ գրող ու  
կարգացող պատմադէտի կեանքին, որ մեռաւ 1932-ին:

Ահաւաստիկ իր այդ նամակը.

Թիֆլիս, Մարտ 30 (Ն. Տ.) 1919

« Իմ շատ սիրելի բարեկամ Դոքտոր,  
« Վաղուց փափաքում էի առիթ գտնել իմ ջերմ խնդակցութիւնը  
« յայտնելու Ձեր ազատման համար. ուրախ եմ, որ այսօր այդ ա-  
« ոռիթը գտայ եւ կարող եմ Ձեզ մի երկու տող գրել: Սեղմում եմ  
« Ձեր ձեռքը, ուրախութիւնս եւ շնորհաւորութիւնս եմ ուղարկում,  
« թէեւ, գիտեմ, Դուք վաղուց մոռացել էք պքսորի դառնութիւնը,  
« ուրախ եմ, որ Դուք նորից վերադառնում էք դիտութեան եւ մաս-  
« նաւորապէս հայ բանասիրութեան, որի ասպարիզում այնքան  
« բեղմնաւոր գործունէութիւն էք ցոյց տուել:

\*) Ընդի. պատերազմէն առաջ ալ բզբակցութիւն ունէի Լեօի հետ, եւ շա'տ  
գիրքեր զրկած եմ իրեն: Տ. Վ. Յ. Թ.

« Զեր երկու նամակն ստացել եմ եւ կատարելով Զեր ցանկու-  
 « թիւն, ահա ուղարկում եմ Զեզ առ այժմ, 1) «Հայոց Պատմութիւն  
 « Ա. Հատոր», ո՛չ թէ սովորական ծախու օրինակներից, այլ մէկն  
 « այն սակաւաթիւ օրինակներից, որ առանձին ազնիւ թղթի վրա տը-  
 « պել եմ տւել յատկապէս իմ բարեկամների համար, 2) «Սանսանա-  
 « վէներ», որ նոր հրատարակեց, օրւայ մեծ պաշարի լուծման նը-  
 « պատեղու համար :

« Խնդրեմ յատկապէս այս երկրորդ գրքի վրա ուշադրութիւն  
 « դարձրէք Դուք եւ Կ. Պոլսի մեր բոլոր ազգայինները: Այս բոպէին  
 « ճղնաժամի մէջ է իմ հայրենիքը, Ղարաբաղը, հայկական այդ քա-  
 « ջարի Ղարաբաղը, որ ուզում է միանալ Հայաստանի Հանրապե-  
 « տութեան, բայց Բագուի թուրք կառավարութիւնը աշխատում է  
 « բռնութեամբ իրան հպատակեցնել եւ — ի նախատինս. քաղաքա-  
 « կրթեալ եւ լուսաւոր Անգլիայի — այդ վայրենի բռնութիւնը պաշտ-  
 « պանութիւն է գտնում անգլիական զօրքերի հրամանատար Թոմսը-  
 « նի կողմից: Յուզւած է այստեղի ամբողջ հայութիւնը. կամովին  
 « անձնատրուութիւն, ի հարկէ, չի լինի եւ — իմ ձեռքը դողալով է  
 « գրում այս տողերը — դո՛ւցէ անգլիական սւիններն այժմ ծակոտեն  
 « դժբախտ Հայի մարմինը: Պէտք է ասեմ, որ Անգլիացիների այս-  
 « տեղ գալը յատկապէս եւ միմիայն Հայերի համար մի երկնառաք  
 « պարգեւ էր, հրճանքի եւ մխիթարութեան մի տօն: Այժմ որպի-  
 « սի՛ հիասթափութիւն: Երեւակայեցէք, սիրելի բարեկամ, մի ժո-  
 « դովորդ, որ հրաշակերտել է Տաթեւի եւ Գանձասարի վանքերը,  
 « պիտի՛ Գլադստոնի հայրենակցի ստիպմամբ, պիտի վիզ ճկէ դեռ  
 « բարբարիկ մի ժողովրդի առաջ, որ դեռ վաչկատուն դրութիւնից  
 « չէ դուրս եկել: Ահա կը խնդրէի՛ որ Կ. Պոլսի մամուլը եւ ազդե-  
 « ցութիւն ունեցող շրջանները խօսէին այս մասին, դո՛ւցէ այդտեղի  
 « անգլիական հրամանատարութիւնն ազդւի եւ ազդէ այստեղի վը-  
 « րա:

« Բացի այս երկու գրքերից, պատերազմի ընթացքում լոյս են  
 « տեսել եւ հինգ ուրիշ աշխատութիւններս, որոնցից երկուսը Ղա-  
 « բարաղի եւ Երեւանի թեմական դպրոցների պատմութիւններն են,  
 « երկու խոշոր հատոր, 1300 էրես իմ «Հայ. Պատմ.» դիրքով. այս  
 « հատորներն էլ կուղարկեմ Զեզ մի այլ պատեհ առիթով. այժմ չը  
 « գիտեմ, պիտի անվտանգ հասնե՞ն Զեզ այս երկու գիրքը: Ստա-  
 « նալուց՝ խնդրեմ ինձ տեղեակ կացուցանէք:

« Շա՛տ սրտառու է Պոլսեցիների ջերմեռանդ ձգտումը գնալ ա-  
 « գաւում Հայրենիքը: Ես, սիրելի բարեկամ, երկու տարի է այս-

« քան սարսափներ եմ տեսել, որ առանձնապէս՝ չեմ ոգեւորում մեր  
 « ազատութեամբ, եթէ այդպիսին ունենանք իսկ: Այս բոպէին հայ  
 « ժողովուրդը մեռնում է, սովն ու բժար տի՛ֆը տասնեակ հազար-  
 « ներ խլեցին. օրւայ նորութիւնն այս է՝ սր սկսւել է եւ քոլէրա...

« Ինձ այս բոպէին սաստիկ մտահոգութիւն է պատճառում մեր  
 « Վիեննայի Մխիթարեանների վիճակը. եթէ մի քանի տեղեկութիւն-  
 « ներ հաղորդէք, շա՛տ շնորհակալ պիտի լինէի. ի՞նչպէս են, ի՞նչ  
 « են արել այս ամբողջ ժամանակ:

« Գալով իմ ընթացիկ աշխատանքին՝ կասեմ, որ վերջացրել եմ  
 « Հայոց Պատմութեան Երկրորդ Հատորը՝ Ե. դարից մինչեւ Բագ-  
 « բատունեաց վերջը», մի հատոր, որ առաջինից մէկուկէս անգամ  
 « սոււար կը լինի: Այժմ ընդհատելով աշխատանքս՝ ձեռնարկել եմ  
 « գրելու Հայոց Հարցի եւ մասնաւորապէս 1914 - 1919 տարիների  
 « պատմութիւնը, այստեղ կազմւած մի յատուկ յանձնաժողովի ա-  
 « ռաջարկութեամբ. խնդրում եմ Զեզ հաւաքել եւ ինձ հասցնել ա-  
 « մէն տեսակ նիւթեր, որոնք վերաբերում են այս տարիներին: Պա-  
 « տերադմի ընթացքում հրատարակւած լրագիր, գիրք, թէ՛ հայերէն  
 « եւ թէ՛ օտար լեզուներով, նոյնպէս եւ այն հրատարակութիւննե-  
 « րը, որոնք այժմ լոյս են տեսնում: Ճի՛շտ է, որ Զեզ մօտ յատուկ  
 « յանձնաժողով կայ՝ հայ ազգի կրած վնասները ցուցակազրելու հա-  
 « մար, եթէ այո, կարելի չէ՞ արդեօք ուղարկել ինձ նրա կատարած  
 « աշխատանքների մի պատճէնը: \*) Իմ հասցէն հինն է՝

Ջերմագին ողջոյններով  
 Զերդ Ա. ԲԱԲԱՆԱՆԵԱՆ

Աւելորդ է ըսել, թէ Բարախանեանի բոլոր խնդրանքներուն դո-  
 « հացում տւած եմ. բայց ինչ որ ինձ համար սարսափելի կերեւի այս  
 « դրութեան մէջ, անգլիական բանակին թրքասիրական, թրքամոլիկ  
 « ընթացքը եւ հայկական ցաւին եւ արդար իրաւունքի մը հանդէպ այդ  
 « լուսաւորեալ ազգին ներկայացուցիչներուն ունեցած անգութ, անո-  
 « դորձ անտարբերութիւնն է, աւա՛ղ... Այդ պատճառաւ է, որ Ղա-

\*) Ճիշտ է, որ այսպիսի ցուցակագրութիւն մը շինեցաւ, շնորհիւ անգլիական  
 « գեոգրաֆիկալ մէջ գումարւած յանձնախումբի մը, որուն կանգնակալէր Տոքթ. Գ.  
 « Գալիքեան՝ իրրեւ ներկայացուցիչ Հայոց Պատրիարքարանի, իր Ազգային վարչու-  
 « րեան ատենակալի հանգամանովը, բայց այդ ցուցակագրութիւնը ո՛չ մէկ ար-  
 « գիւնէ չունեցւ. հայ ազգին ունեցած թիրապիսի վնասներուն փոխան ընկած մը  
 « իսկ չտրեցաւ: S. վ. Յ. Թ.

բարազի մէջ տեղի ունեցան ընդհարումներ, արիւնասեղութիւններ, ջարդեր, որոնց տխուր արձագանքը կը հնչէին մինչեւ Կ. Պոլիս եւ զմեզ կը մատնէին ծայր աստիճան յուսալքութեան:

Սակայն, նոյն ատեն լուր կը հասնէր, թէ Ֆրանսական կառավարութիւնը սկսած է իր հողատարութեան ներքեւ առնել մեր պատմական ցանկալի Հայակիրիկիւն, թէ՛ զայն գրաւած է բոլորովին իր բանակով, եւ հայ գինւորներու գունդ մըն ալ կազմած է, Կիրիկիան պաշտպանելու թշնամի հրոսակներու դէմ: Այս լուրը անպատում ուրախութեամբ կը լեցնէր Կ. Պոլսոյ հայութեան վերախոց սիրտը:

Ըստ այսմ սկսած աշխատութիւնները կը շարունակէին անդուլ անդադար յօգուտ Հայաստանի, գրական ակումբներ, դանադան Միութիւններ, թատերական ներկայացումներ, հանդէսներ, երեկոյթներ ուրիշ նպատակ չունէին, բայց եթէ Հայաստանն ու ասոր հետ միասին նոր Հայակիրիկիւն:

200-ը՝ որուն ժիրաթիւր ատենապետն էր Շաւարշ Միսաքեան, ուժգին եւ սրտագրաւ կոչ կուղղէր ժողովուրդին, փութալ օժանդակել հայրենիքի ամենաանհրաժեշտ պահանջներուն:

Այսկ ոչը անարձագանք չէր մնար, եւ կը տեսնէինք, որ շատ չանցած Բերայի Ս. Երրորդութեան ընդարձակ բակը կը լեցնէր «ցյազ», եւ անանցանելի կըլլար ամէն տուներէ զրկւած հագուստ - կապուստներով, ճերմակեղէններով, անկողիններով, նոր - նոր կարւած զգեստեղէններով, որոնք հակ - հակ անյապաղ կը զրկէին Հայաստան:

Եւ դիտել այս եռանդալից շարժումը, հայրենասիրական սրտաբուխ եւ առատապէս տեղացող օժանդակութիւնները, արդարեւ շատ յուզիչ էին, սխրալի եւ խրախուսիչ, մանաւանդ, որ բազմաթիւ Հայեր ալ կը պատրասուէին վաղորօք ճամբայ ելլել, գնալ՝ ապրիլ հայ երկնքի տակ, Երեւան կամ Ատանա եւ կամ Մերսին... ալ ափսո՛ս... Եղո՛ւկ...

« Ըզվարդից կենցաղ կենցաղեալ վարդն այն »  
« Ո՛չ յերկարակեաց քան ըզվարդդայն » (ՄԱԼԵՐՊ)

մեր յոյսերը, ոսկի երազները՝ ի քթթել ական մարեցան, յօղս ցընդեցան...:

Փարիզ

ՌՌԻԲԵՆ ԲԵՐԲԵՐԵԱՆ

# ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԻՑ

## VII

Վերադարձ ժընեւ. — Ռ. Խանազատ. — կարուղիկոսական քեկնաժուլի հարցը մամուլում. — Ընկերվարական հայերէն առաջին գրքի քննարկների հրատարակութիւնը:

Սեպտեմբերի կէսերին Մոսկուայի ճանապարհով, որտեղ մնացի 2 - 3 օր, վերադառնում եմ ժընեւ: Այստեղ ինձ սպասում էին մի շարք նորութիւններ:

Նախ՝ իմանում եմ, որ «Հնչակ»-ի հիմնադիրներից մէկը՝ Շմաւոն (Իսկահան անունով Կաֆեան), որ Արարիկը էր գնացած ու մի քանի ամիս այնտեղ յեղափոխական կազմակերպչական դործով էր զբաղւած, ձերբակալուել է: Նա ունէր պարսկահայտաակի անցադիր, Արարիկի վարժարանի տնօրէն - ուսուցչի պաշտօն էր ստանձնած եւ տեղային երիտասարդների օգնութեամբ գաւառը կապել էր մօտակայ ծովափնեայ քաղաքի հետ: Ժընեւի կենտրոնը, ի հարկէ, մտահոգւած էր, որ մի քանի ամիսների ընթացքում ձեռք բերւած յեղափոխական ցանցերը կարող են մի հարւածով կտրուել: Թէեւ յոյս կար, որ Շմաւոնին իբրեւ «պարսկահայտաակի», ազատ թողնեն (իրապէս Շմաւոնը զարբարացի էր եւ ուսանչպատակ):

Ժընեւ էր վերադարձել եւ Ռուբէն Խանազատը, որին ես առաջին անգամն էի պատահում, թէեւ շատ բան լսած էի նրա եռանդուն գործունէութեան մասին: Երեւանցի էր, համեստ ընտանիքի միակ դասակը, ասոցջութեամբ թոյլ ու կուզ. միջնակարգ ուսումը ստացել էր Վլադիկաւկազի Ռէալական դպրոցում, որից յետոյ մտել էր Մոնպելիէի համալսարանը: Հնչակեան կուսակցութեան հիմնադիրներից էր, եռանդուն եւ համարձակ, յեղափոխականի խառնածքով, բայց երբեք «տաքարիւն եւ գլուխը կորցնող». ընդհակառակը՝ ամենանեղ վիճակում դիտէր արտաքուստ իրեն սառն եւ իբրեւ թէ «անտարբեր»

ձեւացնել: Ունէր գործընթացի նախաձեռնութիւնն եւ չէր սիրում վճուած հարցերը երկարօրէն թողնել չիրականացած: 1889 թ. Պոլիս էր անցել, ուր կազմակերպել էր Գում Գափուրի ցոյցը 1890 թ. Յունիսի 15-ին եւ նախընթաց օրը հեռացել էր Պոլսից: Հետագայ ամիսներում՝ լիազօրւած էր Հնչակի կենտրոնի կողմից բանակցելու Հ. Դ. Յեղափոխականների հետ «Միութեան» հարցի առթիւ: Միշտ զարթ ու լաւատես, միշտ ընկերական մթնոլորտ ստեղծող՝ անվերջ պատմում էր Պոլսում, Տրապիզոնում եւ Թիֆլիսում իր պատահած ազգային դէմքերի մասին — ծիծաղաշարժ պատմութիւններ, բայց առանց չարութեան կամ չարակամութեան. թերեւս, եթէ գրականութեամբ զբաղէր, երգիծական գեղեցիկ պատմածքներ գրէր...

Անճաման էր նրա պատմութիւնը, թէ ինչպէս մի քանի ամիս առաջ, ծպտեալ եւ «Նշան Կարապետեան» կեղծանունով, գնացել էր Երուսաղէմ, տեսնել էր այնտեղ աքսորւած Խրիմեան Հայրիկի հետ, առաջարկել էր փախցնել նրան Եւրոպա՝ խնդրելով, որ Խրիմեանը անցնէ հայ յեղափոխութեան գլուխը եւ միացնէ ու կենտրոնացնէ բոլոր յեղափոխական ուժերը: Փորձում էր համոզել, որ միայն այդ միջոցով կարելի էր հարկւրապատել ուժերը եւ մեծ դարկ տալ յեղափոխական գործին: Պատմում էր նոյնպէս, որ Խրիմեանը առարկել էր, թէ «ինքը ծեր է այդ տեսակ արկածների համար», թէ «իր ամսականը պիտի կտրեն, եթէ ատանկ քայլերի դիմէ, ու ո՞վ զիս պիտի ապահովացնէ», \*) ու հարցրել էր. «Ձե՞ս կարծեր, որ այդ զիս օգտակար ըլլամ ուրիշ ճամբով մը »:

Իմ ստացած տպուորութիւնն այն էր, որ Խրիմեանը ոչ թէ վախենում էր ամսական թողնելից կտրելուց, այլ հաւատում էր, որ նրան կարող են Կաթողիկոս ընտրել եւ այնտեղ ամբացած, թերեւս «բան մը կրնար ընել»:

Պէտք է ասեմ, որ դեռ Ռուսաստանում, վերջին ամիսները, յաճախ ինձ հարցնում էին. «Ի՞նչ էք կարծում, եթէ Խրիմեանը Կաթողիկոս ընտրելի, յեղափոխական գործը աւելի՞ յաջողութեամբ կընթանայ»:

Խրիմեանի, իբրեւ կաթողիկոսացուի, թեկնածութեան հարցը գնալով աւելի եւ աւելի կընտում էր հայութեան ուշադրութիւնը:

\*) Այս «ամսական»-ի պատմութիւնը Ռ. Խանազատը իր յուշերի մէջ էլ արել է: Ամհաւտալի է, որ Խրիմեանը լրջօրէն խօսած լինի ամսականի մասին. նա պարզապէս ձեռք է արել երիտասարդ Խանազատին: ԽՄԲ.

ամբողջ աշուն եւ ձմեռ Թիֆլիսի բոլոր հայ թերթերը զբաղւած էին այդ հարցով. մինչեւ իսկ Պոլսի թերթերը երկար սիւնակներ էին նշարում նրան: Մենք զգում էինք, որ հայ հասարակութեան ուշադրութիւնը հեռանում է զուտ յեղափոխական բնոյթ կրող հարցերից. այդ բանը ինձ խիստ ջլջանացնում էր, եւ յաճախ այդ երեւոյթին էի վերադառնում ժընեւի մեր զրոյցների ժամանակ, բայց Ռ. Խանազատը, ծիծաղելով ու ձեռքը ուսիս դարնելով, ասում էր. «Մի՛ վերջովւր, թո՛ղ ընտրեն. միեւնոյնն է՝ պիտի հիասթափւեն, ու այն ժամանակ աւելի մեծ եռանդով ու հաւատով կը դիմեն միակ ճանապարհին — յեղափոխական գործին»: Նազարէկը շարունակում էր արհամարհանքով խօսել Թիֆլիսի «բուրժուական մամուլի» մասին, որ իր «բան - գործն է արել տիրացուական հարցով զբեղւել ու զբաղեցնել»: Ես համաձայն չէի նրանց հետ, թէ, իբր թէ, «ամենալաւը լուին է, Կաթողիկոսի ընտրութիւնների առթիւ»: Մի օր էլ, երբ միաժամանակ ձեռքս էին ընկել «Մուրճ»-ը, «Մշակ»-ը եւ «Նոր Դար»-ը, որոնց սիւնակները լցւած էին Կաթողիկոսի եւ եկեղեցական բարենորոգումների հարցերով, մի յօդւած գրեցի եւ յանձնեցի Նազարէկին, որ «Հնչակ»-ի մէջ գետեղէ իբրեւ «Կովկասից ստացած թղթակցութիւն»: 48 տարիներ յետոյ չեմ յիշում յօդւածը ամբողջութեամբ, բայց մի քանի տողերը վերջիջելով՝ կարող եմ մէջ բերել. գրում էի՝ «Երբ Թըքահայաստանում վառօդի հոտ ենք զգում օդում, ժամանակը չէ եկեղեցու բարեկարգութեան հարցերով զբաղւել. հայութիւնը զբաղեցնում են կաթողիկոսական հարցերով, կարծես թէ՝ ամենալաւ բարենորոգումները այսօր, 19-րդ դարու վերջերին, կարող են քաղաքականապէս բռնաբարւած ժողովուրդին ազատութիւն տալ. թողէ՛ք եկեղեցին եկեղեցուն. թողէ՛ք Կաթողիկոս կոչւած մումիան մնայ իսկական իր տեղը՝ եկեղեցու պատերի մէջ. հայ ժողովուրդը աւելի մեծ պահանջներ ունի, հրատապ եւ օրհասական»: Ու դիմելով կովկասահայ մամուլին՝ աւելացնում էի. «Ունեցէ՛ք ուղղակի վէճերի վրա ձեռք դնելու քաղաքացիական արիւթիւնը»:

Նազարէկը կարդում է յօդւածս, ջնջում է բոլոր պատահած «մը» մասնիկները, ու ասում է. «Գիտե՞ս ինչ. ես կը հանեմ քո գործածած մի քանի խիստ մակդիրները, եւ յօդւածը կը գետեղենք իբրեւ սոսաջնորդող...»:

Այդպէս էլ արաւ: Երբ 1892 թ., կարծեմ Փետրւարին, դուրս եկաւ յօդւածս «Հնչակ»-ում, իբրեւ սոսաջնորդող, կարելի էր երեւալ կայել իմ հպարտութիւնը...:

Պէտք է ասեմ, որ ժընեւ վերադառնալուց անմիջապէս յետոյ եւ մասնակցեցի այն «Յանձնախմբին», որը կազմեաւ էր Նազարբէկից, Լեւոն Բարսեղեանից եւ Սաքօ Աղամիրզեանից, եւ որի նպատակն էր՝ հրատարակել ընկերվարութեան վերաբերեալ ժողովրդական գրքոյկներ հայերէն լեզուով: Արդէն շատ տեղերից կեդրոնին գրում էին. «Ուզարկեցէք մեզի հայերէն տպած գրքեր ընկերվարական վարդապետութեան մասին»: Ս. Աղամիրզեանը ազուլեցի էր, ուսանում էր Փարիզի մօտի յայտնի Ecole d'Agriculture de Grignon- ի մէջ, իղէալիստ էր, անվերապահօրէն ընդունում էր ոչ միայն Նազարբէկի, այլ եւ Մարօի բոլոր մտքերը, բոլոր ծրագիրները, բոլոր ասածները. քննադատական մտքի կատարեալ բացակայութիւն ու է հնչակեանի վերաբերմամբ եւ բոլորովին կասկածամիտ ու է ուրիշ կուսակցութեան պատկանողի հանդէպ: Տնից ստացած իր ամսականների կէսը (ստանում էր Թիֆլիսի գրամատան մէջ ծառայող իր եղբայրից) յանձնում էր ընկերվարական հրատարակչական ծախքերի համար. ճիշտ է՝ եւ միւսներն էլ մասամբ յատկացնում էինք, մեր անձնական միջոցներից, նոյն նպատակի համար:

Առաջին գրքոյկը հայերէն լեզուով, որ արժարժում էր ընկերվարական դուռ տնտեսական մի հարց՝ բանւորի շտապած «յաւելեալ արժէք»-ը՝ կազմում էր, ըստ այն ժամանակների ընկերվարական ըմբռնումների, աշխատողի եւ տիրոջ յարաբերութիւնների հիմնաքարը: Դիկչոճյնի գրած այդ ժողովրդական գրքոյկը կարդալուց յետոյ, մեր կարծիքով, մինչեւ իսկ կիսակիրթ հայ մշակը պիտի կարողանար ըմբռնել, թէ ինչո՞ւմն է բանւոր դասակարգի շահագործումը գործարանատիրոջ կողմից:

Այդ եւ միւս գրքոյկները, որ հետագայում թարգմանեցինք ու հրատարակեցինք (Մարքսի եւ էնգելսի «Մանիֆէստ»-ը, Պ. Լաֆարգի, Ժ. Գէդի, Բէքէլի, Պլէխանովի գրքերը կամ գրքոյկները), պարունակում էին այնպիսի մտքեր ու վարդապետութիւններ, որոնց համապատասխան հայերէն բառերը պակասում էին հայ հրատարակադրական կամ գիտական լեզուի մէջ: Օրինակ, «plusvalue» բառը, որ Մարքսի տնտեսական տեսութեան հիմնաքարերից մէկն էր, երկար տատանումներից յետոյ՝ «չվարձեալ արժէք» ասեմք, թէ՞ «յաւելցող արժէք», թէ՞ «յաւելեալ արժէք», ընդունեցինք այս վերջին ձեւը: Զիային հայերէնում մէկ անգամ ընդ միշտ եւ որոշապէս ընդունեալ ու թարգմանեալ գոյականներ ու բայեր՝ ընկերային եւ քաղաքատնտեսական հարցերի վերաբերմամբ, որոնք հայութեան երկու հատածների համար էլ ունենային միեւնոյն նշանակութիւնը եւ

յատակութիւնը: Մի կողմից մենք անպատճառ սւշում էինք նոր պատահած օտար բառերի հայերէն թարգմանութիւնը, միւս կողմից, Մարքսի տնտեսական տեսութիւնները եւ «գիտական սոցիալիզմ»-ը կրում էր իր մէջ իւրայատուկ ըմբռնումներ: Անշուշտ, մենք գիտէինք, որ ո՞րքան էլ հարուստ լինէր գրաբառը, բայց եւ այնպէս Ծրդ գարու լեզուն անկարող էր իր բառերով արտայայտել 19-րդ դարում ծնւած մտքերն ու իրերը: Բացի այդ, կային բառեր, որոնք յատուկ են միայն կա՛մ պատմական որոշ շրջանին եւ այդ մի բառով ամբողջ շրջանն են յիշում (օր.՝ «սոմանթիզմի շրջան» եւ ոչ թէ «փիլազոգրական», «փիլական», «ցնորական» շրջան, եւ այլն), եւ կամ բառեր՝ յատուկ միայն որոշ երկրի կամ ժողովուրդի համար. օր.՝ «սամոլաոր» սամոլաո է եւ ոչ թէ «ինքնակ», թէեւ թարգմանութիւնը բառացի է. ուսուների կերած «բլինի»-ն «բլինի» է եւ ոչ «հացախղ ոլորակ», ինչպէս կառապիլիթի թարգմանել էին վաթսուներկան թւականների ուսուսհայ գրագէտները: «Ղահվէ»-ն դահվէ է եւ ոչ թէ «սուրճ»: Ամենադժուար բառն էր «Le capital» կամ գերմաներէն «Das kapital» եւ ուսուներէն «քափիքալ» բառը: Գիտէինք, որ հայերէն գործածեալ բառ կար՝ «գրամագլուխ», որը մասամբ իր մի կողմով արտայայտող բառ էր, որովհետեւ «գրամ»-ը յատկապէս «փող» մտքով է գործածուում. այլ խօսքով, եթէ capital բառը թարգմանէինք «գրամագլուխ», խեղաթիւրած պիտի լինէինք քաղաքատնտեսութեան եւ գիտութեան մէջ ընդունեալ le capital բառը: Ինչո՞ւ, որովհետեւ կարելի է capital ունենալ կամ capitaliste լինել առանց փող իսկ ունենալու, բաւական է, որ մարդ լինի սեփականատէր կալւածների, հանքերի, տների: Ես այժմ էլ, յիսուն տարիներից յետոյ՝ չնայած, որ մեր պարբերական մամուլը անընդհատ գործածում է «գրամատիրական» անվանը կամ «գրամատէր դասակարգ», դանում եմ, որ թարգմանական այդ բառերի գործածութիւնը սխալ ըմբռնումների է բերում: Քաղաքատնտեսական եւ ընկերային գիտութիւնները ըմբռնումներով՝ capital-ը ամփոփումն է բոլոր նիւթական արժէքների՝ հասնելով մինչեւ իսկ մտաւոր «քափիթալիստների»: Գալով Մարքսի կամ «գիտական սոցիալիզմ»-ին, capital-ը «բերեղացած աշխատանք» էր, մինչեւ իսկ ժամանակից տնտեսագիտական եւ ընկերաբանական տեսութիւնները, անկախ այն հարցից՝ ընդունո՞ւմ են մարքսեան փիլիսոփայութիւնը, թէ՛ չեն ընդունում, երբ գործածում են le régime capitaliste գարձեալը՝ շատականում են տնտեսական կեանքի իւրայատուկ մի իրաւակարգ, ամփոփումն տնտեսական, քաղաքական եւ իրաւական յարաբերու-

թիւնները՝ խոշոր արդիւնադործութեան հետ կապւած, մասամբ ծըն-  
ւած նրանից :

Չկայ աւելի աննպատակ եւ ապերախտ կացութիւն, քան թէ երբ  
հրապարակագիրը մի բան է գրում, ընթերցողը ուրիշ բան է հաս-  
կանում . եթէ զբաւոր լեզուն բացատրելու եւ հասկցնելու համար չէ,  
այլ եւ ընդհակառակը, գրողի արտայայտած միտքը խճողելու հա-  
մար է, նա կորցնում է իր գոյութեան իմաստը . ու եթէ բոլոր քա-  
ղաքակրթւած ազգերի համար անպայմանօրէն ընդունւած են capi-  
tal, capitaliste բառերը, ինչի՞ց զրոգւած մենք անպատճառ «գրա-  
մադրութեան», «գրամատիրական» սխալ բառերը պէտք է դործածենք .  
«ազգասիրութի՞ւն» անելու համար», թէ՞ «կուսական մաքրութեան  
մէջ պահելու մեր Մեծաքաննը», թէ՞, վերջապէս, որպէսզի «մեր  
ժողովուրդը հասկնայ» :

Բացի այդ, մենք մեր ամէն քայլում նկատում էինք, որ 19-րդ  
դարը ընթանում է եւ ընթանալու է ոչ միայն իր հիմնական դոյնե-  
րով, այլ եւ այդ դոյների (լայն մտքով առնւում են այդ հասկացո-  
ղութիւնը) բազում դունաւորումներով ու երանգներով : Եթէ քիմիան  
հիմնական կարմիր դոյնին կից գտաւ հարիւրից աւելի կարմրագոյն  
երանգներ, կամ հիմնական սեւ գոյնին կից գտաւ մօտ 300 սեւագոյն  
երանգներ, նոյնը նկատւում էր եւ միւս մարդերում (հոգեբանական,  
փիլիսոփայական, մինչեւ իսկ՝ բնական գիտութիւնների մէջ) : Մեր  
թարգմանութիւնների ժամանակ մենք անում էինք կարելին, որ չե-  
ցնենք մեր թարգմանութիւնները օտար բառերով : Երբ պատահում  
էիք salariat բառը, թարգմանում էինք «վարձկանութիւն» բառով,  
«chômage» «անգործութիւն» եւ «գործազրկութիւն», «intensité  
économique» «տնտեսական ուժգնութիւն» եւ «տնտես. խտացում» .  
այդ բառը կրում էր իր մէջ երանգներ, մի տեղ պէտք էր «ուժգնու-  
թիւն» ասել, որ միտքը յստակ լինի, միւս տեղ՝ «խտացում» : Դըժ-  
ւարանում էինք թարգմանել socialiser բառը . socialiser la pro-  
priété թարգմանում էինք սկզբում՝ «սեփականազրկել», յետոյ՝  
«համայնացնել», յետոյ՝ «ազգայնացնել», որ համապատասխանում  
էր նոյնպէս «nationaliser» հասկացողութեան . բայց անգլիական «ըն-  
քանութիւն» բառը, որ Փրանսացիք էլ ընդունում էին, այնպէս էլ թո-  
ղինք : Որքան բառեր, որոնք վերջին յիսուն տարիների ընթացքում,  
մանաւանդ վերջին գաղթականական մեծ շրջանին դործածւում են  
պարբերական մամուլում սխալ մտքով . օր ., փոխանակ «խոշոր ար-  
դիւնաբերական շրջան»-ի՝ դործածում են «գրամատիրական շրջան»,  
«արդիւնաբերական միջոցներ»՝ փոխանակ «արդիւնադործական մի-  
ջոցներ» կամ «արտադրական միջոցներ» եւ այլ նման բառեր :

Բարերախտարար, մենք մենակ չմնացինք . երբ մի քանի տարի  
յետոյ «Իրօչակ»-ի ղեկավարները սկսեցին հրատարակել «սոցիալիս-  
տական բրոշյուրներ», նրանք էլ մեզ պէս capital-ը «կապիտալ» էին  
թարգմանում եւ socialisme-ը՝ «սոցիալիզմ» : Միայն վերջին մեծ  
տարագրութեան շրջանին, «Իրօչակ»-ը կամ դաշնակցական հրապա-  
րակագիրները որդեգրեցին «գրամադրութեան», «գրամատիրական հա-  
մակարգ» բառերը, եւ ի դո՛ւր :

Այստեղ միջանկեալ պէտք է յիշեմ, որ օտար բառերի դործածու-  
մից (առօրեայ խօսակցութեան մէջ) խուսափում էին Քր . Օհանեա-  
նը, Վրթանէս Փափագեանը (ուսանողներ՝ Փընելում) \*) եւ, ընդ-  
հակառակը, առատօրէն, մինչեւ իսկ չափազանց, օտար բառերի էր  
գլխում Յովնան Դաւթեանը : Յիշում եմ Թաւրիզից իմ ստացած նրա  
նամակը . «... Դու էլ դիտես արդէն, որ եւրոպական դիվիւմատիայի  
չնական էֆփիւաքացիան մեր վերաբերմամբ ինչ սիւնփոխներ բե-  
րաւ, ու խոստացւած ռեֆորմները ինչ եղան... » : Բայց յանցանքը  
Դաւթեանինը չէր, այլ Գրիգոր Արծրունուն, որ այդ լեզուով ու աւելի  
եւս խտացած՝ գրել էր 25 տարիներ :

VIII

Հնչակի կենտրոնը Աթէնք է տեղափախւում .— Ծրագիր՝ կապեր  
հաստատելու եւրոպական ընկերվարական կուսակցութիւնների հետ :

48 տարիներ առաջ, ամբողջ տիեզերքում այնքան ազատ էր  
մարդկային կեանքը, որ յետ - պատերազմեան ընկերային - քաղա-  
քական մղձաւանջի մէջ մեծացող մեր արդի սերունդը հազիւ թէ կա-  
րողանայ գաղափար կազմել : Մինչեւ իսկ Թիւրքիայում, այսինքն՝  
տիպար բունակալական մի երկրում՝ Թիւրքը, օտարազգին, ոչ - յե-  
ղափախական հայը իրեն անհամեմատ աւելի ազատ էր զգում, քան  
թէ արդի Թրքական պետութեան սահմաններում : Գալով ցարական  
Ռուսաստանին, որը մեր երիտասարդական օրերում բանտ էր թը-  
ւում, համեմատած ներկայ խորհրդային քաղաքական - ընկերային

\*) Վրթանէս Փափագեանը լաւ ջութակահար էր . սիրում էր պատմել հետա-  
քրքրական դէպքեր . չէր բախցնում, որ սիրում էր «յօրինել» ու «չափազանցել» :  
Սիրում էր գրականութիւնը, տաղանդաւոր գրող էր (նորավէպեր) . յեղափոխա-  
կան խոսուածք չուներ . մեծ եղբայրն է դաշնակցական յայտնի գործիչ Վահան  
Փափագեանին :

համակարգի հետ՝ այսօր ինձ երեւում է որպէս ազատ երկիր. եթէ մէկը փորձէ հակառակը ապացոյց տալ, ասել է թէ ծանօթ չէ ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկայ Ռուսաստանին: Գալով Եւրոպայի մնացեալ երկիրներին՝ քաղաքական ազատութիւնը մի այնպիսի բնական երեւոյթ էր, ինչպէս օդը, որը շնչելիս մարդ չի էլ նկատում նրա գոյութիւնը: Մի երկրից միւս երկիրը տեղափոխելիս, մինչեւ իսկ պէտք չէլար անցադիրներ ներկայացնելու: Հռչակաւոր passeport-ը պէտք էր միայն թիւրքիայի եւ Ռուսաստանի սահմաններից դուրս գալու կամ նեւս մտնելու համար. այն էլ, յաճախ, դուռ ձեւականութեան ենթարկւած, եթէ ճանապարհորդը յատկապէս նկատւած էր որպէս այդ պետութեան դէմ գործող յեղափոխական: Յունաստանն էլ, իբրև սահմանադրական - միապետական երկիր, իր ազգային սահմանադրական օրէնքներով ազահովում էր եւրոպացուն եւ իր քաղաքացիներին քաղաքական ազատութիւնները:

1891 թ. աշնան Հնչակեան կուսակցութեան կեդրոնը վճռած էր տեղափոխուել Աթէնք՝ տանելով իր հետ եւ «Հնչակ» թերթը եւ ինչ որ կապուած էր յեղափոխական գործունէութեան հետ: Ինչպէս արդէն ակնարկւած էի, Աթէնքը ամենամօտիկ վայրն էր, որտեղից կարելի պիտի լինէին ամէն տեսակ յարաբերութիւնները թրքահայաստանի գաւառների եւ Պոլսի հետ: Անշուշտ, Բուլղարիան էլ հեռու չէր, իսկ Պոլսի վերաբերմամբ շատ մօտ եւ յարմար, բայց Բուլղարիայի կառավարութիւնը այնքան էլ ազատ չէր քաղաքականօրէն եւ ամբայած չէր նրա պետական անկախութիւնը. կային չհարթւած կողմեր թիւրքիայի եւ Ռուսաստանի հետ: Գալով Յունաստանին՝ Հնչակի ներկայացուցիչները, յոյն ազգային հերոս Բոցաուիսի օգնութեամբ, ստացել էին բոլոր երաշխաւորութիւնները կառավարութեան կողմից, որ Հնչակեան կենտրոնը կարող է գալ ապրել, դրադուել իր քաղաքական գործունէութեամբ ու թերթ հրատարակել. ակնարկւած էին միայն, որ «Հնչակ»-ը ուսու կառավարութեան դէմ որողայթներ չսարքէ. յոյն թագաւորի կինը ուսու ցարական ընտանիքից էր՝ ցարի եղբոր աղջիկը:

Կային եւ այլ յարմարութիւններ: Ինչպէս յիշեցինք, Յունաստանում աշխատում էին հազարի մօտ թրքահայ բանւորներ Կորնթոսի ջրանցքի պեղման վրա, եւ մի քանի հարիւր հօգի՝ արծաթի հանքերում: Ռ. Սանազատի նախաձեռնութեամբ եւ աջակցութեամբ կազմուել էին Հնչակեան մի քանի խմբեր, որոնց վրա Նաղարբէկը ուղում էր նայել իբրև պահեստի ուժի:

Յունաստանը յարմար էր ճանաչւած նոյնպէս տ. Անուշի տւած


դէնքերի տեղափոխման ու Հայաստան ներմուծելու հարցի տեսակէտից: «Անշուշտ, ասում էր ինձ Ա. Նաղարբէկը, մենք մի ոտով Ասիայումն ենք լինելու ու համարեա թէ կտրւած ենք լինելու Եւրոպայից, եւ գլխաւորը, անկարող պիտի լինենք աղղել եւրոպական մամուլի ու հասարակական կարծիքի վրա. բայց ես, Մարօն, ինչպէս եւ մեր միւս ընկերները, կարծում ենք, որ դու պէտք է տեղափոխես Փարիզ կամ Լոնտոն ու այնտեղից կապեր հաստատես եւրոպական մամուլի ու քաղաքական գործիչների հետ, թէեւ Լոնտոնը աւելի յարմար է եւ Անգլիան աւելի ազատ է ու անկախ ուրիշ երկիրներից, քան թէ Յրանսիան, բայց Յրանս. Սոցիալիստական Կուսակցութիւնը ուժեղանում է օրից օր, մինչդեռ Անգլիայում Սոցիալիստական Կուսակցութիւնը հաղիւ հաղ ծնւում է: Ի հարկէ, գերմանական սոցիալ - դեմոկրատները շատ ուժեղ են եւ պիտի օգնեն մեզ, ինչպէս արդէն յայտնել են Փլէխանովին, բայց գերմանական կառավարութիւնը տնտեսական մեծ ծրագիրներ ունի թիւրքիայի վերաբերմամբ եւ հաղիւ թէ լաւ աչքով նայէ ո եւ է մէկի վրա, եթէ, Բերլինում հաստատւած, սկսէ լրագրական պրոպագանդ սուլթանի դէմ»: «Գիտեմ», — շարունակում է Նաղարբէկը — որ դու մի քանի ամսից պատրաստուում ես քննութիւնների ենթարկուել համալսարանում, ուստի Մայիսից առաջ չես կարող տեղից դարձուել, բայց փոյթ չէ, եթէ կէս տարի այստեղ մնաս եւ աւելի կատարելագործուի քո քիմիական աշխատանքների մէջ, կարող է պատահել, որ քո քիմիան մօտ ապագայում շատ կարեւոր (ասում է ընդդժած շեշտով) տեղ ընդէ մեր գործունէութեան մէջ... »:

Որ «քիմիան շատ կարեւոր» դեր կարող է խաղալ յեղափոխական գործունէութեան մէջ, ես ինքս էլ յաճախ մտածում էի այդ մասին: Մինչեւ իսկ, մի օր, Աղ. Աթարէկի սենեակում պատահմամբ ձեռքս էր ընկած իտալերէն լեզուով խտալացի անիշխանականների հրատարակած դրքոյկը, «Մեր միջոցները՝ խօսքը եւ քիմիան (ուժանակը)»: Գրքոյկը դատարկ, ճոճօտան ճոճերից էր կազմւած. բայց դրքոյկի վերջին մասում մէջ էին բերւած «մեծ եւ փոքր ձեւերով պատրաստւած ուժանակի տաս ֆոմիւլները» (պատրաստելու ձեւեր). դրքոյկը տուն էի տարել եւ յաճախ մտածել այդ «ֆոմիւլները» մասին՝ յուսով, որ մի օր էլ իմ քիմիական լաբորատորիայում այնքան էլ դժւար չպիտի լինի մէջ բերւած փորձերը անել:

Նաղարբէկի առաջարկը ժամանակաւորապէս տեղափոխել Փարիզ ու սերտ կապեր հաստատել Ֆրանսիական ընկերվարական գործիչների հետ, որպէսպի Փրանս. ընկերվարական մամուլի ու կու-

սակցութեան միջոցով պաշտպանեմ հայ յեղափոխական գործը եւրոպական հասարակական կարծիքի առաջ, անակնկալ էր ինձ համար, ու շատ հաճելի անակնկալ: Մի պահ եւ «կէս - բերան» հրաժարեցի այդ «դժւարին և խիստ պատասխանատու գործունէութիւնից, որ ուժերիցս վեր է», բայց Նաղարէկը ծիծաղելով ասում է. «Մի՛ կոտուիր, լաւ գիտես, որ եթէ մէկը կարող է այդ անել, միակ դու ես. մեր միւս ընկերները պէտք են եւ անփոխարինելի ուրիշ կարեւոր գործերի համար»: Համաձայնեցայ, որովհետեւ հաւատում էի, որ «եւրոպական կարծիքը» նշանակալից եւ իրական ուժ է ու չէի կասկածում, որ իրականութեան ընթացքը մի օր անդրդուելիօրէն պիտի հեզնէր իմ պատրանքները:

Երբտասարդ էի....:



### ՅՈՎՀ. ԹՈՒՄԱՆԵԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆԴԵՊ

( ՄԱՀԻԱՆ 15ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻԻ )

Համաշխարհային պատերազմը ուժգնօրէն ցնցեց եւ Յ. Թումանեանին: Նա մասնակցում է Ազգ. Բիւրոյին: Ռազմաչունչ յօդւածներ է գրում «Հորիզոն»-ում: Անսահման հաւատ ունի դէպի Դաշնակիցներին յաղթանակը: Հաւատ, յատկապէս, դէպի Ռուսաստանը:

« Ազգային պատերազմն ու իրենց զիւցադուները » յօդւածով — « Հորիզոն », 1914 թ., 4 Սեպտ. — գրում է « էս չտեսնեա՞մ » պատերազմի մասին. —

« Որովհետեւ ամէն մի ազգի ուժն ու ոգին մարմնացած է իր ազգային էպոսի մէջ, ամենայն համարձակութեամբ կորող ենք էսպէս ասել, թէ ազգերի զիւցադուները — սերբիական Մարկօն, գերմանական Ջիզֆրիդը, ֆրանսիական Ռուլանդը, անգլիական Բէնփուլֆն ու սուսական Մուրոմցի Իլիանեն ատասպելների աշխարհից դուրս եկել մեր առաջ, ու մենք հանդիսատես ենք էս հսկաների կրուին » :

Այդ հսկաները՝ « Ի՞նչ խօսք, որ ցաք ու ցրիւ են անելու դերմանական Ջիզֆրիդի տիրած ինչերն ու տիրապետելու տենչերը, եւ անգլիական Բէնփուլֆը շատ դանձեր է տանելու իր կղզին: Ի՞նչ կասկած, որ էս հսկաների դարկերի տակ մասնատուելու են եւ Եւրոպայի Թիւրքիան՝ Աւստրօ - Հունգարիան, եւ Ասիայի Թիւրքիան, որոնք նոյն իսկ էս զիւցադուների շարքում չունեն իրենց ներկայացուցիչը, եւ շա՛տ բարիքների ու ազատութիւնների հետ միասին, որ հետեւելու են մեծ պատերազմին, վերջնականապէս պէտք է վճուռի եւ Տաճկահայկական հարցը, կամ, եթէ կուզէք, արդէն վճուռած է: Չէ՞ որ Մուրոմցի հսկայի «ախպերացուների» թուումն է եւ մեր Սասունցի Դաւիթը, եթէ միայն Մարամելիքի փորած հորից լուս աշխարհ է դուրս եկել » :

Իր բնութեամբ Թումանեանը լաւատես էր. նա համոզւած էր, որ պատերազմի վերջը լաւ էր լինելու. —

« Ժողովուրդների էպոսներն առ հասարակ վերջանում են խաղաղութեան սրբազան խօսքով: Եւ ճշմարիտ, որ էս պատերազմից յի-

տոյ չտեսնեա՞ծ թափով ու ծաւարով է բարձրանալու համաշխարհա-  
յին խաղաղութեան հարցը, այլ եւ նրա հետ միասին ուրիշ մեծ  
հարց՝ քաղաքակիրթ մարդու հարցը. կամ, աւելի ճիշտ, մարդու  
հարցը, որ իր գաղանուծիւններով յարուցանում է լուսաւոր Գեր-  
մանացին ու դարձնում է լուրջ խորհրդածութեան նիւթ աշխարհի  
բոլոր ազգերի եւ բոլոր մտածողների համար » :

Մարդկային « գաղանուծիւնները » շատ էին խոսվել Յ. Թու-  
մանեանի միտքը : Նա բաղմաթիւ անգամներ անդրադառնում է այդ  
խնդրին : Ի միջի այլոց (« Հորիզոն », 18 Սեպտ., 1915), ի տես դեր-  
մանական « գաղանուծիւնների », նա ներողութիւն է խնդրում քրե-  
ղերից եւ թիւրքերից .—

« Ներեցէ՛ք մեզ, ո՛վ քրդեր, ո՛վ թիւրքեր, որ 1878 թւականին  
մենք գնացինք Բերլին ու գանդատեցինք ձեր կատարած կողո-  
ւորանների, բռնաբարումների, սպանութիւնների, հրդեհների եւ ա-  
ւերումների դէմ՝ ձեզ անւանելով բարբարոսներ ու գաղաններ, իսկ  
նրանց մարդասէր գառաւորներ » :

Իսկական « բարբարոսներն ու գաղանները », ըստ Թումանեա-  
նի, գերմանացիներն են, որ Լուվէնի դրադարանը հրդեհեցին, որ  
Ռէյմսի տաճարը կործանեցին, որ մարդկանց « աչքերը հանոտում,  
լիզուները կտրատում » են :

Թումանեանը ներողութիւն է խնդրում նաեւ գաղաններից եւ  
աւելի իմաստուն ու տեղին է գտնում « գնալ գանդատել նոյն իսկ  
էն շներին, որ անընդունակ են էս տեսակ արարքների » :

« Աւա՛ղ, կարծես թէ դուր են ապրում ու անցնում մեծ փիլի-  
սոփաները, մեծ գիտնականներն ու մեծ բանաստեղծները. ազգերի  
համար մեծ մասամբ նրանք հանդիսանում են լոկ որպէս շքեղ դար-  
գարանքներ » :

1915 թ. աշնանը լոյս տեսաւ Գիւլտ քահ. Աղանեանի « Դիւան Հա-  
յոց Պատմութեան » ԺԳ հատորը՝ տաճկահայոց հարստահարութիւն-  
ների մասին : Յ. Թումանեանը « Հորիզոն »-ում (7 Նոյ.) այդ առթիւ  
դրեց մի յօդուած, ուր, ի միջի այլոց, ասում էր. — « Դիւանի էս  
գիրքը՝ յուսահատական դիմումներով, բարձրագոյ բողոքով ու ըմ-  
բոստ ծրագիրներով՝ ցոյց է տալիս, թէ սխալ են բոլոր էն մարդիկ,  
որոնք կարծում են, թէ էս ամենը կարող էին անցնել առանց ծայրա-  
յեղ դժգոհութեան բռնկումի, առանց յեղափոխութեան : Այլ եւ սխալ  
են նրանք, որոնք կարծում են, թէ յեղափոխութիւնը գրսեցիները —  
ոսոսիացիներն են սկսել Տաճկաստանում » :

Տաճկահայերի ազատագրութիւնը Յ. Թումանեանը սպասում էր  
Ռուսաստանից, ուստական դէնքի յաջողութիւնից, այդ պատճառով  
նա ուրախութեամբ դիմաւորեց ուսու - թրքական պատերազմը, որ  
նրա համար « սրբազան պատերազմ » էր, ինչպէս եւ նախորդ երկու  
պատերազմները :

« Առաջինը (1827 - 28-ին) — դրում է նա — հայ ժողովրդի մի  
մասն ազատեց մի անյոյս գոթութից եւ ազդովին ապրելու յոյս ներ-  
շնչեց : Երկրորդը (1877 - 78) դրեց ինքնավար Հայաստանի հարցը :  
Երրորդը բերելու է թիւրքահայերին ազգային ինքնավար կեանք :

« Առաջին պատերազմը մեզ տեց Խ. Աբովեան — « Վէրք Հա-  
յաստանի » : Երկրորդ պատերազմը տեց ԲաՖՖի, Պատկանեան եւ  
ազատագրական դրականութիւն : Երրորդը տալու է ընդհանուր ազ-  
գային ազատ դրականութիւն :

« Առաջին պատերազմի ժողովրդական հերոսը Աղասին էր, պա-  
տահական, մենակ ու խեղճ : Երկրորդինը Վարդանն էր, Խենթը,  
թէեւ դարձեալ ստեղծովի, բայց իրական հիմք ունէր կեանքում,  
մենակ չէր, եւ նրա կողքին նկատուում են մի շարք գիտակից հերոս-  
ների — Դուրուեկչեանի, Ֆահրատի, Սահրատի, Ասլանի, Կարոյի եւ  
այլոց դէմքերը, որոնք արդէն շարժում էին հայկական կեանքում :  
Իսկ երրորդ պատերազմի հայ ժողովրդական հերոսն — Անդրանիկն՝  
արդէն իրական անձնաւորութիւն է, շատ ընկերներով, ազատութեան  
գաղափարն ընդհանուր ու շարժումը համազգային :

« Եւ էսպէս, էս երրորդ պատերազմը աւանդական խորհրդաւոր  
երրորդ գարկն է : Երրորդ գարկն է վճռում խնդիրը : Երրորդ գար-  
կով հիւսիսի հսկան, մեծ Ռուսաստանը վճռում է հայ ազգի հին,  
արիւնոտ խնդիրը, ապահովում է նրա ապագան ու առաջնորդում  
նրան դէպի ազատ ազգերի եղբայրութիւնը » : « Հորիզոն », 31 Հոկտ.  
1914) :

Նոյն խնդրին Թումանեանը յաճախ անդրադարձել է եւ ոտանա-  
ւորներով : Ահա դրանցից մէկը .—

ՎԵՐՁԻՆ ՏԱԳՆԱՊԸ

Վեր է կացել հին վիշապը նոր թափով,  
Վեր է կացել վերջին մոլի տաղնապով,  
Արիւնբուլաւ, ոճիրներով ահաւոր  
Մահ է շքնչում լեռներն ի վեր ալեւոր :

Ու նրա դէմ ելած անդուստ, անսահման,  
 Յորձանք տալով ամէն կողմից՝ հայութեան  
 Հին-հին յոյսերն ու յուզմունքը դարաւոր  
 Ծառս են լինում լեռներն ի վեր ալեւոր:


Ծառս են լինում քաջ խմբերով անձնէր,  
 Ծառս են լինում տանջւողներով կիսամեռ,  
 Ծառս են լինում անընկճելի ու արի  
 Մինչեւ ճերմակ գլուխները լեռների:

Ու լեռները պառաւ մօր պէս վերստին  
 Արնտուտ են գլուխները իրենց հին,  
 Միշտ խորհելով ամպերի տակ սեւահնած,  
 Որ հէնց իրենց հառաչանքն են կուտակած:

Ու ամպերում, բարձրը ուսից Մասիսի  
 Սլանում է մեծ արծիւը հիւսիսի  
 Շիտակ դէպի բարձունքները հայկական՝  
 Իր յետեւից հայի բախտն ու ապագան:

Բագու, 8 նոյեմբ.

«Արեւ», 1914 թ. նոյեմբ. 9



# Լ Ե Մ Ա Ն Հ Ա Ո Ւ Պ Տ

Յուլիս 24-ին (1938 թ.) Ինսքրուկ քաղաքում (Աւստրիական Տիրոլ) իր մահկանացուն է կնքել հռչակաւոր արեւելադէտ եւ հնադէտ - պատմաբան Կարլ Լեման - Հաուպտ, խոր ծերութեան մէջ: Հայաստանի հնագոյն պատմութեանն եւս նւիրած ունի նա խիստ արժէքաւոր աշխատութիւններ, որոնց թւում մասնաւոր յիշատակութեան արժանի է իր «Հայաստան երբեմն եւ այժմ» եռահատոր փորձը:

Կարլ Ֆրիդրիխ Լեման - Հաուպտ ծնած է 1861 թւականի Մարտ 11-ին, Համբուրգ քաղաքում: Միջնակարգ վարժարանն աւարտելուց յետոյ, նա յաճախել է Հայտելբերգի, Լայպցիգի, Գէոթինգէնի եւ Բերլինի համալսարանները՝ հետեւելով իրաւագիտական եւ արեւելագիտական ճիւղերին: 1883-ին Գէոթինգէնի համալսարանում ձեռք է բերել իրաւագիտութեան դոքտորի, իսկ 1886-ին Բերլինի համալսարանում՝ փիլիսոփայութեան դոքտորի դիտական աստիճաններ:

Համալսարանական ուսումն աւարտելուց յետոյ, Լեման Հաուպտ սկիզբը պաշտօնավարել է Բերլինի արքայական թանգարանում, իսկ 1893-ին սրբւատ - դոցենտ է դարձել նոյն քաղաքի համալսարանում, որպէս հին ազգերի պատմութեան դասախօս: 1898 - 99-ին դիտական ուղեւորութիւն է կատարել դէպի Հայաստան, ի մասնաւորի Վանի շրջանը՝ յատուկ նպատակ ունենալով ուսումնասիրել ուրարտական կամ խալդական սեպագծեւ արձանագրութիւնները: 1901-ին ձեռք է բերել հին պատմութեան ուսուցչապետի ամբիոնը Բերլինի համալսարանում: 1911 - 1914 թ. դասախօսել է Լիվըրպուլում, 1914 - 1915 թ. Գրայֆուվալդում (Գերմանիա), 1915 - 1918 թ. Կ. Պոլիս: 1918-ից սկսած գործել է Ինսքրուգի համալսարանում, ուր եւ հանգստեան էր կոչւել 1932-ին:

1937-ի սկիզբը Լեման - Հաուպտ մի շարք դասախօսութիւններ կարդալու նպատակով Թիֆլիս ու Երեւան էր մեկնել, յատուկ հրահանգով: Իր վերջին հետազոտութիւններից մէկն էլ (Թերեւս՝ ամենափերջինը), գրւած 1937 թ. Մարտ - Ապրիլ ամիսներին Թիֆլիսում եւ տպւած Վիեննայի Արեւելագիտական Հանդէսում, նւիրւած է Թիֆլիսի թանգարանի մէջ պահուող խալդական արձանագրութիւնների ու

ուսումնասիրութեան, որոնց մի մասը պատերազմի տարիներին է այդտեղ փախադրուել Վանի շրջանից: Թիֆլիսում խոստացած են եղել նրան ուղարկել որոշ նիւթեր՝ նոյն այդ արձանագրութիւնների շուրջը:

Եւ, սակայն, աւելացնում է՝ Լեման - Հաուպտ կանխատեսելով իր մահը, այդ նիւթերը եթէ անգամ չհասնեն իրեն այլեւս, այնուամենայնիւ կուենան իրենց օգտակարութիւնը:

Բազմաթիւ են Լեման - Հաուպտի արեւելագիտական գրածքները՝ տպւած առանձին հատորներով եւ, մանաւանդ, ցրւած մասնագիտական հանդէսներում: Աշխատութիւնները մեծ մասով նւիրւած են Հին Արեւելքի եւ ի մասնաւորի Ասորա - Բաբելոնի ու մանաւանդ Նախահայաստանի կամ Ուրարտուի պատմութեան: Իր գլուխ գործոցն է Հայաստան երբեմն եւ այժմ (Armenien einst und jetzt) եռահատոր կոթողային աշխատութիւնը:

Այդ նշանաւոր գործը անմիջական արդիւնքն է հեղինակի կողմից 1898 - 1899-ին Հայաստան կատարած գիտական ուղեւորութեան: Առաջին դիրքը լոյս է տեսած 1910-ին, երկրորդը՝ 1926-ին, երրորդը՝ 1931-ին: Ինչպէս որ վերնագիրը եւ խորագիրը \*) (Հայաստան երբեմն եւ այժմ. ուղեգրութիւններ եւ հետազոտութիւններ) ցոյց են տալիս արդէն, գործը շօշափում է մի կողմից Հայաստանի անցեալը, աւելի ճիշտը՝ նրա հնագոյն նախահայկական (ուրարտական) անցեալը, իսկ միւս կողմից էլ՝ Հայաստանի ներկան: Առաջինը՝ գիտական հետազոտութիւնների, իսկ երկրորդը՝ ուղեգրութեանց ձեւեր տակ: Իւրաքանչիւր հատորը բաղկացած է 5 - 600 մեծագիր էջերից՝ օժտւած բազմաթիւ նկարներով եւ մանր ու մեծ քարտէսներով:

«Հայաստան երբեմն եւ այժմ» աշխատութեան կարեւորագոյն եւ աւելի մնայուն մասը կազմում են, մեր կարծիքով, զուտ հետազոտական հատւածները՝ նւիրւած Հայաստանի ուրարտական շրջանին: Ուղեգրական մասերն եւս արժէքաւոր են: Վերջիններս վերաբերում են, բնականաբար, մեր երկրի վիճակին 1898 - 1899 թ., երբ Լեման - Հաուպտ, ուղեկցութեամբ եւ գործակցութեամբ Վալդեմար Բելքի, իր գիտական արշաւը կատարեց դէպի Հայաստան:

Լեման - Հաուպտի աշխատութեան երրորդ գիրքը եւ կամ երկրորդ հատորի երրորդ մասը, ունի հետեւեալ վերնագիրը՝ «Պալ»

\*) Վերնագիր եւ խորագիր բառերի գործածութեան մէջ, կարծում ենք, դնել պէտք է որոշ տարբերութիւն՝ խորագիր բառը առնելով ենթավերնագիր իմաստով:

դերի մշակոյթը, ծագումը եւ բեկորները»: Այս տողերի մէջ դժբախտաբար անկարող ենք հանգամանօրէն կանգ առնել դրա վրա: Այսչափն ասենք միայն, որ իր տեսակում լաւագոյն գործերից մէկն է՝ այն, թերեւս՝ լաւագոյնը: Դժւար է մատնանշել մի ուրիշ աշխատութիւն, ուր այնչափ հիմնաւոր ու բազմակողմանի կերպով հետազոտւած ու ներկայացւած լինէր Խալդէի \*) ծագումը եւ մշակոյթը, ինչպէս որ արեւած է այդ «Հայաստան երբեմն եւ այժմ» հոյակապ աշխատութեան մէջ:


Լեման - Հաուպտ Եւրոպայի ամենանշանաւոր խալդագէտների կամ ուրարտագէտների թւին է պատկանում: Իր հրատարակութեամբ է լոյս տեսած նաեւ Corpus Inscriptiorum Chaldi-Carum (Ժողովածոյ խալդերէն վիճակի արձանագրութեանց) գործը, լոյս տեսած ցարդ երկու պրակով: Նպատակ ունի ներկայացնել խալդերէն բոլոր ծանօթ արձանագրութեանց բնագիրները: Որպէս խալդական պատմութեան բուն իսկ աղբիւր՝ եղակի է այդ հրատարակութեան արժէքը:

Լեման - Հաուպտի մի քանի ուրիշ աշխատութիւնների մէջ եւս հետազոտութեան առարկայ է դարձած Հայաստանի հնագոյն շրջանը: Յիշատակենք դրանց թւում երկուսը միայն. առաջին՝ «Նիւթեր Հայաստանի եւ Միջագետքի հին պատմութեան» (1906 թ.), երկրորդ՝ «Հին Արեւելքի պատմութիւն» (1925 թ.) գործերը: Այդ եւ ուրիշ ուսումնասիրութեանց եզրակացութիւնները, սակայն, շատ աւելի ընդարձակ շրջանի մէջ ներկայացւած են հեղինակի գլուխ - գործոցի՝ «Հայաստան երբեմն եւ այժմ» աշխատութեան մէջ:

Աւելցնենք, վերջապէս, որ Լեման - Հաուպտ հիմնադիրն էր եւ երկարամեայ դեկաւարը Klio անունով միջազգային գիտական հանդէսի, որին իրենց աշխատակցութիւնն են բերած ծանօթ գիտնականներ: Մեծ թիւ են կազմում եւ հանդուցեալի այն ընդարձակ ու համառօտ ուսումնասիրութիւնները, որ լոյս են տեսած պատմագիտական այդ հանդէսի էջերում:

Ա. Ա.

\*) Մեր մատենագրութեան մէջ այդ անունը պահւած է Խալդէ անունով: Վերջին ժամանակներս Երազական գիտութեան մէջ աւելի գործածական են դառնում Ուրարտու, ուրարտացի անունները:



### ՀԻՆ ԹՈՒՂԹԵՐ

#### ՄԻ ՀԱՄԱԶԱՅՆՈՒԹԵԱՆ ԱՌԹԻԻ

Ստորեւ բերում եմք Մ. Վարանդեանի մէկ յօդածը, որ նա, 1917 թ. յունիսին, գրել է «Հայրենիք»-ի համար եւ որ մնացել է անտիպ: Վարանդեանը դեռ այդ ժամանակ գործակցում էր Ազգ. Պատւիրակութեան եւ Պօզոս փաշա Նուպարի եռանդուն աջակիցներից մէկն էր: Յօդածը ուղարկելով «Հայրենիք»-ի խմբագրութեան՝ նա գրում էր. «Ընկերներ, կարող էք հրատարակել ներկայ յօդածը: Պատւիրակութիւնը արտօնած է ինձի: — Մ. Վ.»: Գրութեան բնագիրը գտնուում է Հ. Յ. Դ. կետար. Դիւանում. Գործ թիւ 1405: ԽՄԲ.



Գրեթէ այլևս զազանիք չէ — եւ խտրական թերթերի մէջ եղան արդէն որոշ ակնարկներ — որ անցեալ տարի Ֆրանսիոյ, Անգլիոյ եւ Ռուսաստանի միջև կայացել է համաձայնութիւն՝ Թիւրքիան բաժնելու նպատակով:

Ռուսաստանը պահանջել է Պոլսն ու երեք գրաւած հայ վերլայէթները, Անգլիան՝ Միջագետքը, Ֆրանսիան՝ Սիւրիան, Կիլիկիան եւ միւս երեք հայ վերլայէթները (Սերաստիա, Պարբերդ եւ Դիարբեքը):

Այդ կարևոր համաձայնութիւնը կնքելուց յետոյ, Հայկական Պատւիրակութիւնը, որի կարծիքը, բնականաբար, չեն հարցրել Հայաստանի բախար որոշելու միջոցին, ամէն ճիգ թափել է, որպէսզի գէթ Հայաստանի անջատած մասերին տուի լայն ինքնօրինութիւն: Նա շատ աշխատել է մասնաւորապէս ձեռք բերելու այդ ինքնօրինութիւնը Ֆրանսիայի կողմէն գրաւելիք Հայաստանի մէջ: Եւ նրա ճիգերը պահելու են աջողութեամբ: Ֆրանսիական կառավարութիւնը խոստացել է յարգել հայ ազգային տենչանքները, ստեղծել ինքնօրէն Հայաստան, որի մէջ պիտի մտնէին Սերաստիոյ, Պարբերդի, Դիարբեքերի վերլայէթները, Կիլիկիան եւ նոյն իսկ Իսկենդերուն նաւահանգիստը: Ինքնավար Հայաստան՝ Ֆրանսիայի հովանաւորութեան տակ:

Սակայն, այսօր կայութիւնը հիմնականապէս փոխւած է: Ռուսական յեղափոխութիւնը եւ Ամերիկայի թատերամուտը տակնուվեր-

րա արին բոլոր եղած համաձայնութիւնները, բացի Լոնդոնի ծանօթ համաձայնութիւնից, որ արդելում է անջատ խաղաղութիւն:

Ինչպէս զիտէք, ուստի յեղափոխութեան առաջին յայտարարութիւնից մէկն եղաւ՝ «Ո՛չ մի անէֆսիոն»: Եւ արդէն իսկ ժամանակաւոր կառավարութիւնը առաջարկել է Դաշնակիցներին վերաբնել տեղի ունեցած համաձայնութիւնները: Ֆրանսիա եւ Անգլիա տւին իրենց համամտութիւնը: Նախարարապետ Ռիբո յայտարարեց հանդիսաւորապէս Պարբերդի մէջ, որ Ֆրանսիան նոյնպէս կը հրաժարի անէֆսիոնից, բայց որ, այնուամենայնիւ, պիտի շարունակէ պահանջել Ալզաս - Լորէնը, քանի որ դա չի զիտել իրրեւ անէֆսիոն: Ռիբոի այդ վճռական եւ արի յայտարարութիւնը մահացու հարած տեց Ֆրանսիական coloniaux-ները \*) ախորժակներին...:

Դա մէկն է ուստի յեղափոխութեան բարերար հետեւանքներից...: Տարակոյս չկայ, որ coloniaux-ները այդ քլիկը իր անասման նաւձողական ախորժակներով — Մարտի, Սիւրիայի եւ այլ վայրերի մէջ — շատ է վնասել համաշխարհային խաղաղութեան դործին...: Եւ երբ այսօր ուստի յեղափոխականների մի մասը յայտարարում է, թէ ներկայ պատերազմը արդեւք է բոլոր երկիրների իմպերիալիստական (նաւձողական) քաղաքականութեան, անտարակոյս, ճշմարտութեան մի մասնիկ կայ այդ յայտարարութեան մէջ: (Անուրանալի է, այնուամենայնիւ, որ պատերազմը շղթայագերծողը Գերմանիան էր, որ կը ձգտէր համաշխարհային հէժէմոնիի):

Դառնանք մեզի հետաքրքրող համաձայնութեան: Միանգամայն հակառակ լինելով անէֆսիոնի, նոյն Ռուսաստանը, յանձին ժամանակաւոր կառավարութեան, հրաժարեց Կ. Պոլսից, հրաժարեց եւ Մեծ Հայքի երեք վերլայէթներից: \*\*)

Հետեւաբար, Անգլիան էլ կը հրաժարի Միջագետքից, Ֆրանսիան՝ Սիւրիայից, Կիլիկիայից ու միւս երեք հայ վերլայէթներից:

1916-ի համաձայնութիւնը ոչնչանալով՝ Հայկական Պատւիրակութիւնը կը վերադառնայ, բնականաբար, իր նախնական ծրագրին: Այն է՝ պահանջել որ ստեղծուի ինքնօրէն (autonome) Հայաստան — բազկացած բոլոր վեց վիլայէթներից եւ Կիլիկիայից — պետութիւն-

\*) Դեռ այսօր եւս Ֆրանսիոյ մէջ կայ բաւական գորտոր կուսակցութիւն, որ կուգէ նոր գաղութներ նախել, մանաւանդ Սիւրիան: Մ. Վ.

\*\*\*) Եւ Միլիկովիկն հեռացրին արտաքին գործոց նախարարութիւնից, որովհետեւ նա կը պահանջէր եւ Պոլսը, եւ էր գրումի վիլայէթը: Մ. Վ.

ների հովանաւորութեան տակ : Այդպէս է հայութեան ճնշող մեծամասնութեան բաղձանքը :

Հրաժարել անէքսիոնից չի նշանակում պահել Հայաստանը իր նախկին վիճակի մէջ : Բոլոր Դաշնակից պետութիւնները, մասնաւորապէս նոր Ռուսաստանն ու Ամերիկան, քանիցս արդէն չեղտեցին, որ ճնշւած ազգութիւնները պէտք է ստանան իրաւունք՝ իրենց բախտը սեփական ձեռքով տնօրինելու : Ինչպէս նորերս շատ ճիշտ կերպով կը յայտարարէին Եալմար Բրանտինդ և Վանդերվելդը՝ «Հայաստանը իր դարաւոր լծից ազատելը չի նշանակել annexer, այլ désannexer».

Պարիզ, 25 Յունիս

Մ. ՎԱՐԱՆԴԵԱՆ

ԱՐՄԷՆ ԳԱՐՈՅԻ ՆԱՄԱԿԸ Յ. ԴԱԽԹԵԱՆԻՆ

Արմէն Գարօ Ամեայն Հայոց Կաթողիկոսի եւ Հ. Յ. Դ. Բիրքաճի յանձնարարութեամբ, 1917 թ. ապրիլին, Կովկասից մեկնեց Ամերիկա ի նպատակ հայկական դատի աշխատելու համար : Յովնան Դարթեանը գտնուում էր ժընեւում, «Իրօշակ»-ի խմբագրատանը, ծանր հիւանդ վիճակում :

ԽՍԲ.

Պատուն, 7 Օգոստ. 1917

Սիրելի Յովնան,

Պետրոգրադից մեկնելիս քեզ մի քանի տող գրեցի, բայց չգրեալ տեղ հասաւ թէ չէ, փոստի վարչութիւնը այնքան անկանոն էր դարձել, որ նամակներն ու հեռագիրները ամիսներով մնում էին ընկած փոստատանը :

Այսօր 5 օր է որ տեղս հասայ : Տեսնեցայ Արտաւազդին և Տամատեանին \*) հետ : Երկուսով էլ շատ օգտակար և բեղմնաւոր գործունէութիւն են ունեցած այստեղ : Ի հարկէ, ես էլ կաշխատեմ այդ ուղղութեամբ շարունակել նրանց սկսածը :

Գալով իմ յատուկ միտիոնին, անշուշտ, Միքայէլից \*\*) լսած կը լինէք : Իմ գործունէութիւնը պիտի սահմանափակուի միայն ամերիկեան շրջանակներում և պիտի աշխատեմ ճիշտ այն ուղղութեամբ

\*) Արտաւազ Հանրմեան եւ Միքայէլ Տամատեան, որոնք ազգային առաքելութեամբ, գտնուում էին Միացեալ Նահանգներում : ԽՍԲ.

\*\*) Մ. Վարանդեանից : ԽՍԲ.

ինչ որ Փաշան արդէն ընդգրկել է քաղաքական այս փոփոխութիւններից յետոյ, այսինքն՝ մեր դատի պաշտպանութեանը մէջ active կերպով շահագրգռել Ամերիկացոց. մանրամասնութիւնները Միքայէլից կիմանաս : Փաշան այստեղ գրած Յունիս 4 թակիր նամակում շատ լաւ ընդգծած էր մեր բռնելիք նոր դիրքը Ռուսական Յեղափոխութեան և Ամերիկայի միջամտութեամբ առաջ եկած նոր պայմաններում : Աւելի մանրամասնութեանց մէջ չեմ մտնում :

Այստեղ լսեցի, որ Միքայէլը մտադիր է Կովկաս վերադառնալ և այնտեղ մնալ. սա ի՞նչ խապար է : Մենք Կովկասում մտածում էինք դեռ նոր ուժեր ևս ուղարկել արտասահմանեան մեր պրոպագանդը ուժովցնելու և ահա մեր միակ մարդն էլ թողնում հեռանում է Փարիզից : Լաւ կը լինէր, որ Միքայէլը այդ մասին Կովկասի ընկերներու համաձայնութիւնը առնէր և յետոյ միայն տեղիցը շարժւէր, որպէսզի անախորժ թիւրիմացութիւններ առաջ չդային : \*)

Կովկասի ընկերներու ցանկութիւնն էր որ դուք այդ տեղից մի քիչ աւելի actif գործունէութիւն սկսէիք ընկերվարական զանազան հատւածներում, մեր դատի որոշ և պարզ ձեւակերպումը բոլորին համար ընդունելի դարձնէիք : Կովկասի բոլոր շրջաններու մէջ համոզւած են, որ եթէ մեր պրոպագանդը լաւ տանենք, ներկայ պայմաններում մեր իզէայի minimum իրագործումը կարող ենք ձեռք բերել, այսինքն՝ 6 վիլայէթները մի քիչ սրբազրւած սահմաններով և Կիլիկիայի մի մասը միացեալ մի ինքնավար Հայաստան է դառնալու բոլոր պետութիւններու պաշտպանութեանը տակ, բայց որովհետեւ հաւաքական պաշտպանութիւնը անգործնական է և, որ զլիաւորն է, մեր քանդւած հայրենիքը պէտք ունի վերաշինութեան

\*) Մ. Վարանդեանը Կովկաս էր մեկնում իր անձնական ցանկութեամբ : Ասիից օգտելով՝ Ազգ. Պատերազմի ինքն էլ նրան որոշ յանձնարարութիւններ էր արել : Այդ մասին իմէք՝ Մ. Վարանդեանը հետեւեալն է գրում Հ. Յ. Դ. Ամերիկայի կեներ. Կոմիտէին, 1917 թ. օգոստոս 5-ին, ժընեւից. «Վազը պիտի մեկնեմ Պարիզ, այնտեղ մի շարք մնալուց յետոյ, պիտի երթամ Լոնդոն : Որոշւած է իմ Պետրոգրադ եւ Կովկաս երթալը... Մի քանի ամսէն գուցէ վերադառնամ : Այդպէս է Պատերազմի ջերմ ցանկութիւնը : Բայց քերես Կովկասեան գործերը եւ ընկերները պահեն ինձ : Ես պաշտօն ունեմ, ի միջի այլոց, ներկայացնելու Պատերազմի կամազգային կոնգրէին, եթէ այդպիսին տեղի ունենայ Թիֆլիսում կամ էջմիածնում : Գոն եմ այն անսահման վստահութիւնից, որ տաճում է դէպի ինձ Պատերազմի կոնգրէին : Եւ ես կաշխատեմ միշտ ի գործ դնել այդ վստահութիւնը յօգուտ մեր դատի » : ԽՍԲ.

ու մի 20 - 25 տարւայ իրական պաշտպանութեան, մինչեւ որ հայ ժողովուրդը կարողանայ իւր իսկ սեփական ուժերով կառավարել այդ նոր ստեղծելիք պետութիւնը, անհրաժեշտ է որ մի որ եւ է մեծ պետութեան յանձնել Հայաստանի վերաշինութիւնը եւ կազմակերպումը: Իսկ թէ ո՛րն է լինելու այդ իսկական պաշտպան պետութիւնը, զրա մասին մեր մէջ երկու կարծիք չկայ. Կովկասում էլ բոլոր հասանքները համակարծիք են Փաշայի նոր մտքին, որը առանց նրանից լուր ունենալու մենք էլ էինք մտածում: \*)

Անշուշտ, Դաշնակիցներու մէջ այս հարցի նկատմամբ կան դանազան ցանկութիւններ եւ իրար հակասող ուղղութիւններ: Մեզ կը մնայ այնպէս տանել մեր զործունէութիւնը եւ սլրոպագանդի գործը, որ մեզ համար ամենից աւելի ցանկալի combinaison-ը յաջողի: Եւ ինձ թւում է, որ դէպքերի ներկայ դասակարգութիւնը պիտի ստեղծէ մի զրութիւն, որը հնարակորութիւն պիտի տայ մեր նախընտրած combinaison-ի յաջողութեանը: Թէեւ առ այժմ բաւական դժուար է երեւում արտաքուստ:

Կովկասի մասին տալիք լուրերս արդէն ուշացած են. Թիֆլիսից հեռացել եմ Ապրիլի 6-ին: Այն ատենւայ զրութիւնը լաւ կարելի էր հաշուել, բայց մտահոգիչ նշաններ երեւում էին: Թուրքերու զինումը մէկ կողմից, իսկ վրացոց սեփարատիստական շարժումն էլ միւս կողմից մերոնց զրել էին երկու կրակի մէջ: Եւ կեանքի ironie-ն այնտեղ էր բերէ մեզ, որ մեր ընկերները հրաժարուում էին, կամ, աւելի ճիշտը ըսած, աշխատում էին դանազան սոփիզմներով մեր «sociologue»-ներու կազմած 1907 թւի ծրագրին մէջ յիշուած Կովկասեան Փեղերալիզմը չեղեալ նկատել՝ դռնելով, որ այդ զւրցերական Փէղէրալիզմը անգործադրելի է մեր իրականութեան մէջ եւ նոյն իսկ վնասակար 1,800,000 հայութեան շահերուն: \*\*)

Միտիթարական լուր մը ունեմ տալու զրաււած վայրերու մասին: Շնորհիւ յեղափոխութեանը մեզ յաջողեց հին վարչութիւնը քչել տալ երկրից եւ նրա տեղը նորը հաստատել: Տաճկահայաստանի

\*) Խօսքը ամերիկեան Լոգատարութեան մասին է: ԽՄԲ.  
\*\*) «Ջւիցերական փէդերալիզմը», այսինքն՝ Կովկասը մանր կանտոնների բաժանելու ծրագիրը: Դաշնակցութեան ղեկավարութեան մէջ երկիւղ էր յայտնուում. թէ մանր միաւորների մէջ հայութիւնը կարող է գոհ գնալ իսլամ եւ վրացի մեծամասնութեան: Աւելի նպատակայարմար էր համարուում սահմանների վերաբաժանումով ազգային շրջանների ստեղծումը: ԽՄԲ.

զրաււած մասին ընդհանուր կառավարիչ նշանակեց զենեքալ Աւերիանով (մի բարեմիտ ուսու), իսկ նրա քաղաքական գործերուն օգնական Տոքթ. Չաւրիւլ՝ տալով նրանց կատարեալ ազատութիւն երկրի վարչութիւնը դնելու նոր հիմքերու վրա: Եւ այս բոլորը ժամանակաւոր բնոյթ մ'ունի, սպասելով Հայաստանի բախտի որոշմանը հաշտութեան կոնդիկէն: Երկրի վերաշինութեան գործն էլ նրանց յանձնեցաւ:

Առ այժմ այսքան: Սպասում եմ ձեր լուրերուն: Առ այժմ կը մնամ Պոստոն, այստեղի մեր դադութիւն հետ մի քիչ ծանօթանալու համար, բայց հաւանական է, որ կը հաստատուեմ նիւ - Եորքում, ուր են դռնուում իմ ծանօթները:

(Յետոյ՝ տասը տող անձնական խնդիրներ. կը հարցնէ կնոջ եւ գաւակի վիճակի մասին):

Բարեւիր իմ կողմից Աւօին, Անտոնին եւ Լեւոնին: \*)  
Համբոյրներով՝ Գ.Ա.ԲՕ

Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան  
Թղթածրար, թիւ 1405

ՌՈՍՏՈՄԻ ՆԱՄԱԿԸ Հ. Յ. Դ. ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿԵՆՏՐ. ԿՈՄԻՏԵԻՆ

1917 թ. աշնանը եւ ձմեռը Ռոստոմը գտնուում էր Պետրոգրադում եւ Ստոկհոլմում: Այս վերջին քաղաքում պիտի գումարուէր Ընկերվարական Միջազգայինի համագումարը եւ Ռոստոմը Հ. Յ. Դաշնակցութեան կողմից գնացել էր մասնակցելու համագումարին եւ հայկական պահանջները ներկայացնելու: ԽՄԲ.

2/XII, 1917, Ստոկհոլմ

Սիրելի ընկերներ,  
Երէկ ուղարկեցի ձեզ «Հայրենիք»-ի հասցէով մի օրինակ «Un avant-projet du programme de Paix», հրատարակած Համազումաբի կազմակերպիչ կոմիտէի կողմից: Ես արդէն ձեզ առաջնանից յայտնել էի, եւ դուք էլ կը տեսնէք, որ չէրոք երկիրների պատերազմների ժողովը պահանջել է Հայաստանի համար Indépendance et rétablissement territorial de l'Arménie Turquie avec garantie

\*) Աւետիփ Իսահակեան, Տիար Անտոն եւ Լեւոն Ներսիս: ԽՄԲ.

de développement économique. \*) «Rétablissement territorial» ասելով պէտք է հասկանալ հեռացումը հայկական դաւառներից այն մասնատականների, որոնց տեղաւորել են քաղաքական նպատակով, իսկ *garantie de développement économique*-ը նշանակում է եւք դէպի ծովը: Նոյն պահանջը դրւած է ևս Լեհաստանի համար:

Մանիֆէստին կցւած *Mémoire explicatif*-ի մէջ ընդունում են (4, 29) «qu'il est impossible humainement d'attendre d'eux (հայերից) qu'ils retournent sous le joug». \*\*) *անհրաժեշտ եւ ստիպողական են համարում մեր հարցի լուծումը, բայց դժուարին:*

Գժարութիւնները երկու տեսակի են, նրանց կարծիքով այսպէս ասած՝ ներքին եւ արտաքին. ներքին գժարութիւններին են վերաբերում հայերի սակաւ թիւը՝ այսքան կոտորածներից յետոյ, եւ այն հարցը, թէ ինչպէս պիտի կառավարեն մասնատական տարրերը: Հարկ եղած բացատրութիւնները տւի թւի մասին, աւելացնելով, որ մի կողմը թողած թիւրքական տիրապետութեան տակ այժմս գտնուող հայերին, միայն թիւրքիայից դուրս հաստատուած հայերը կարող են լեցնել Հայաստանը, եթէ սա ազատ հռչակի: Գալով կառավարելու եղանակին՝ դրա վրա կանգ չառայ առանձնապէս. գուցէ մեկնելուցս առաջ դրաւոր բացատրութիւն ներկայացնեմ. այնտեղ կը շեշտեմ մեր մէջ ընդունւած լայն ազակենարոնացման սկզբունքների վրա, որ չափազանց կը դիւրացնէ երկիրը կառավարելու գործը:

Աւելի լուրջ են նկատում արտաքին գժարութիւնները, որ նրանց համոզումով պիտի բխին Գերմանիայից: Երես 22 պարզ ասուած է, որ Գերմանիան հակառակ կը լինի թիւրքիայի բաժանման, որովհետեւ հաշտութեան համար անհրաժեշտ պէտք է լինեն փոխադարձ զիջումներ, ուստի մեր դատը կարող է տուժել: Սա այնպիսի խընդիր է, որ միայն դէպքերից, ապագայի անցուդարձից է կախած:

Թէեւ, գուցէ, մօտ ապագայում Գերմանիայի դերքը պարզւի: Եթէ զինադադարի, կամ անջատ հաշտութեան խնդիրը առաջ գայ, եթէ Լենինը եւ Գերմ. կանցլերը իրարու դան, եթէ ոչ ամբողջ Հայաստանի, զէթ գրաւած վայրերի խնդիրը անհրաժեշտօրէն կը դրուի: Տեսակէտները երկու կը լինեն՝ զէնքի իրաւունք եւ ինքնորոշման սկզբունք: Գերմանիան կը պահանջէ՞ արդեօք, որ գրաււած վայրեր-


\*) Տանկախաստանի անկախութիւն եւ հողային վերականգնում. տնտեսական զարգացման երաշխաւորութեամբ: ԽՄԲ.

\*\*) Որ մարդկօրէն անհնար է սպասել նրանցից, որ վերադառնան լծի տակ:

րը վերադարձեն թիւրքիային: Բարեբախտաբար, Ռուս. Լեհաստանի խնդիրը կայ. ինչպէս Գերմ. զէնքով նւաճւած Լեհաստանը ստանում է անկախութիւն, այնպէս էլ ռուսների զէնքով նւաճւած Հայաստանը պէտք է ստանայ անկախութիւն: Մեր պահանջը աւելի իրաւացի է, քանի որ Վասսուրականը ազատել է հայերի ապստամբական ուժերով. Վանը՝ արդէն ազատւած՝ դրւել է Ռուսաստանի հովանաւորութեան տակ: Եթէ խնդիրը դալու լինի ինքնորոշման սկզբունքին, ժողովրդական քէարկութեան, — հայ ժողովուրդը վաղուց իր քէները տւել է անհամար դիակներով:

Զինադադարի խնդիրը ո՞ւր պէտք է տանի մեզ վերջ ի վերջոյ: Եւրա՞ծ եմ մնացել: Հոսանքը մեզ քշում է, եւ դեռ քշելու է, աշխատենք՝ ժայռերի շղարնւել: Մի քանի օրից յետոյ, փորձելու եմ անցնել Ռուսաստան, բայց չդիտեմ՝ պիտի կարողանամ կովկաս ինձ ձգել:

ԶԵՐ՝ ՌՈՍՏՈՎ



# ԿԵԱՆՔ ԵՒ ՄՇԱԿՈՅԹ

## Հ. Յ. Դ. ՏՈՒՆԸ

Քսան բույժ գնացում ամբողջութիւն Փարիզի Հիւսիսային Կայարանից դէպի Անգլիէն - լէ - Բէն: Քսան բույժ էլ հետինոն Անգլիէնի կայարանից դէպի կենտրոնի ծառաստանը՝ Մոնմորանսի, եւ ահա, բարձունքի վրա, Բասըրոն փողոցի թիւ 16 - 18-ը, ուր Գերասիմ Բալայեանը — Մոնմորանսիի վանականը — ժպտեքես ընդունում է ձեզ: Հ. Յ. Դ. Տունն է, Միամի երկորեակների պէս իրար կպած, երկ - յարկանի երկու համեստ շէնքեր՝ Հ. Յ. Գաշնակցութեան Դիւանն ու Թանգարանը:

Դիւանը հաստատւած է 1935-ին, Թանգարանը՝ 1936-ին, Ամերիկայի երիտասարդ դաշնակցական գործիչ Ա. Վանարեանի կտակած 5000 տուարի գումարով: Գրքեր է ամէն կիրակի, իսկ ամառը նոյն իսկ ամէն օր այցելուներն անպակաս են այստեղ: Խումբ - խումբ եւ առանձին ուխտի են գալիս այս նուիրական վայրը. երկիւղածութեամբ պտտում սենեակները եւ գտնեցնում գնում են իրենց համբան: Գալիս են Փարիզից եւ արարձաններից. գալիս են Փարիզի վերայով անցնող համբարդները, որոնց սրտին մօտ է հայ ազատագրական շարժումը: Մի պտոյտ գործենք եւ մենք՝ Տան արքուն պահակ Գ. Բալայեանի անաջնորդութեամբ:

Առաջին տունը յատկացւած է Մատենադարանին: Գեոմայարկի սենեակները բերնէ բերան լեցւած են Հ. Յ. Գաշնակցութեան հրատարակութիւններով եւ ծախու գանազան գրքերով ու նրկարներով: Այստեղ են եւ կենտրոնական վտարանն ու պահեստը:

Գեոմայարկի գլխաւոր սենեակը տըրամադրւած է աշխատանոցի: Այստեղ

են նստում Դիւանից եւ Մատենադարանից օգտուողները: Իրենց տրամադրութեան տակ են Տան բոլոր գրքերն ու պարբերականները, ինչպէս եւ դիւանական բոլորքը: Այստեղ են հիւրասիրում եւ այցելուները: Պատերի տակ շարւած հաստափոր պահարանները լեփ - լեցուն են պարբերական հրատարակութիւններով:

Երկրորդ յարկի երեք սենեակները բռնւած են գրքերով ու պարբերականներով: Դժբախտաբար, գրքերի բաժինը ակնկալւածի չափ հարուստ չէ: Ժամանակի ընթացքում շատ քանակազին հատորներ առնւած ու չեն վերադարձւած: Այժմ է միայն խիստ հսկողութիւն նըշանակւած: Բայց եւ այնպէս, Մատենադարանը ունի մի քանի խիստ արժէքաւոր գրքեր, յատկապէս հայ ազատագրական շարժման նւիրած: Նոր հրատարակութիւններ գրքեր չկան: Այս մասը բոլորովին անտեսւած է, ինչ որ ի հարկէ, մեծ քերութիւն է: Հ. Յ. Դ. Մատենադարանը պէտք է լինի Հայոց նորագոյն պատմութիւնը ընդգրկող հրատարակութիւնների շտեմարան, այլպէս իր կոչումին ծառայած չի լինի:

Հարուստ է, համեմատաբար, մամուլի մասը. համարեա բոլոր դաշնակցական քերքերը կարելի է այստեղ գտնել, բայց ոչ - դաշնակցական մասը տըրկար է, իսկ ներկայ Հայաստանի հրատարակութիւններ համարեա գոյութիւն չունին:

Մեծ քերութիւն է նաեւ քերքերի եւ պարբերականների անկազմ մնալը: 20 - 25 պահարաններում, ծալւած վիճակի մէջ, քէեւ կորստեան վտանգից գերծ, բայց ենթակայ են մթնոլորտի քայքայիչ

ազդեցութեան: Պէտք է անպատեալ կազմել տալ՝ փրկելու համար այդ քանգահն պատմական աղբիւրները փչացումից:

Չեղնայարկը պահեստ է հին քերքերի, պարբերականների ու գրքերի՝ նոյն պէս անկազմ, կապոցների մէջ:

Տան բոլոր յարկերը — սենեակ քէ միջանց — գարդարւած են նկարներով ու քարտէսներով: Հայաստանն ու Դաշնակցութիւնը ձեր աչքի առջեւով անցնում են իրենց գանազան փուլերով, վայրերով, գործերով ու գործիչներով:

Երկրորդ տունը — նոյնպէս եռայարկ, առաջինի հարազատ պատնէնը — բռնւած է Դիւանով ու Թանգարանով: Դիւանը տեղաւորւած է նկարում: Երկարով ու շաղախով շինւած անկիզի ընդարձակ մի սենեակ, ուր կողք - կողքի շարւած են 13 պոզպատ պահարաններ: Այստեղ են պահուում Հ. Յ. Գաշնակցութեան կէս դարի ընթացքում հաւաքւած պատմական վաւերագրերը, 2825 քրքածարանների մէջ՝ կազմւած Ա. Գիւլիանդանեանի հինգ տարւայ աշխատանքով: Ինչպէ՞ն է վաւերագրերի թիւը — յայտնի չէ: Յամենայն դէպս, հարիւր հազարներով պէտք է հաշուել: Թղթածրարները սկսում են 1890 քւականից եւ հասնում են մինչեւ մեր օրերը: Վաւերագրերը դասաւորւած են ժամանակագրական կարգով՝ ըստ վայրերի եւ մարմինների: Դժբախտաբար, դիւանական որոշ կարգ չէ պահպանւած, եւ քրքածրարները վերջնական ձեւով կազմւած չեն. մէկ քրքածրարի՝ նիւթերը չեն համարակալւած, ըստ բովանդակութեան ցանկեր չեն կազմւած. կիրաււած չէ եւ քարտային դրութիւնը: Կատարւած է անշուշտ, կարեւոր նախնական աշխատանք, բայց գիտական իմաստով Դիւանն ունենալու համար անհրաժեշտ է հիմնապէս վերանայել եւ նոր ու վերջնական քրքածրարներ կազմել:

Այս տան միւս յարկերը յատկացւած

են Թանգարանին — Հ. Յ. Դ. Տան ամենէն խորիդաւոր ու տպաւորիչ մասը, մանաւանդ առաջին յարկը: Երկու սենեակ իրար մէջ բացւած: Մտնում եւ ներս եւ մի պահ կանգնում շանքահար. սարսուռ է պատում մարմինը, ցնցում եւ: Բոլոր պատերից նայում են վրադ պաշտեի դէմքեր՝ մտերիմ ու հարազատ: Ամբողջ պատմութիւնը մեր հերոսական պայքարի եւ նահատակութեան: Աստուածառահարը հայ ազատագրական հերոսամարտի: Մի եզակի դիւցազնակէպ՝ անօրինակ ու վեհ:

Դիւանի դէմքերը շրջան - շրջան: Ահա մեր Մեծ Ռահվիրաները, նրանք, որ յղացան Հայ Յեղափոխութիւնը — Ալիշանը իր «Բամբ Ռոտան»-ով, համեստ Նահապետը, որ լեզու տուց Հայոց Մասիսներին ու Հրազդաններին, որի մարտի գոչերով բռնուց ելան հայկական սրտերը:

Ահա վարագի Արծիւր՝ խրիմեան, Հայ Յեղափոխութեան երկրորդ հոգեհայրը, «Երկաթէ շերտի» յանդուգն գաղափարախօսը, նստած իր համբաւաւոր միւղարի վրա, քիկն տւած հաստարոյն ծառին՝ խոկում է հայկական նակատագրի մասին:

Ահա շարքը վերամիջերի՝ Խ. Արովեան, Ս. Նազարեան, Մ. Նալբանդեան, Գամառ - Քարիպա, «Երկաթէ Պատրիարք»-ը...

Ահա Բաֆֆին — մարմնով վտիտ, բայց հսկայ հոգիի տէր յեղափոխական քուրմը, որ իր «Կայծեր»-ով վառեց Հայոց աշխարհի կրակը:

Առաջին շարքին յաջորդում է ռահվիրաների երկրորդ շարքը. խօսքն ու հառաչանքը ծնունդ են տալիս կենդանի գործին, երբ երեւակայական «հենք»-երի տեղ բռնում են յեղափոխական «աւակ»-ները: Ահա Արարօն, Շահբաղ-ցի Յունիօն, Դերսիմի Քեռիկ, Յովհաննէս ու Վարդան վարդապետները: Շատերի նկարները այս շարքից դեռ չեն գտնւած. չկան Գոլոշեանն ու Ազրիպաս-

եանը, չկայ Մարգար վարժապետը, չը կայ Շամիլ - Օֆօնիան, չկան շատ - շատերը: Պէտք է որոնել, գտնել, հաւաքել ինչ որ կարելի է:

Ահա եւ յեղափոխական «տառքեր»-ները, նրանք, որոնք գնում էին երկիրը ուսումնասիրելու եւ գործունէութեան յենարաններ ստեղծելու: Այս մասն եւս աղքատ է: Զաքի - Թաւազարեան, Մկ. Բորբուզալեան եւ ուրիշ ոչ ոք, մինչդեռ մեծ է նրանց թիւն ու դերը:

Այս բոլորը՝ յեղափոխական երկունքի շրջանից: Ահա եւ ծնունդը Վահագնեան: Մուսֆի դրան դէմ - հանդիման՝ փառաւոր երրորդութիւնը՝ Քրիստափոր, Զաւարեան, Ռոստոմ: Եւ նրանց շուրջը, մեծ ու փոքր շրջանակներով, խառն ի խառն՝ Դաշնակցութեան հիմնադիրները եւ առաջին շրջանի գործիչները - Յ. Իսաւֆեան, Յ. Դաւիթեան, Պետո, Վազգէն, Արամ Արամեան, Բարկէն Սիւնի, Աբրո, Գ. Ալոյշեան...

Եւ ահա սեանչելի փաղանգը դաշնակցական մարտիկների՝ Ս. Կուկունեան իր ընկերներով, Սերոբ - Ազբիւր, Գեորգ Զաւուշ, Նիկոլ - Դուման, Սաֆօ, Նիքիւմ, Հրայր - Դժոխք, Վարդան, Կարօ, Կրիտացի, Անդրանիկ, Քեռի, Մուրատ, Փոյսիկ, Գորգէն, Խան, Թուման, Դաշնակցական Խէչօ, Զուլումաք, Զնոօ, Մէլոօ, Պ. Սերեւնեան, Տուրբախ, Աւօ, Մուկացի, Մեքուպ, Կայծակ Ասաֆի, Կորիւն, Մնօ, Նօրնիւրայրեան Խան, Յ. Միրաբեան, Զեմլեակ, Յրոնգի Մուրադ, Արեւան Դայի, Ա. Միրզայեան եւ բազում ուրիշներ: Եւ բոլորի մէջ, ամբողջ հասակով, Սերոբը իր կարիւններով...

Ահա հայ մտքի փառքերը՝ դաշնակցական մտաւորականութիւնը՝ Յ. Շահրիկ-Թիրաբեան, Արմէն Գարօ, Ս. Մինասեան, Ա. Վաւանեան, Ե. Թոփչեան, Հրեան, Մ. Վարանդեան, Սարգիս Բարսեղեան, Գ. Վարուժան, Սիւմանթօ, Ռ. Զարդարեան, Գ. Խաժակ, Վ. Խորէնի, Մ. Թէրլէմէզեան, Գ. Բարսեղ-

եան, Ե. Ակնունի, Վ. Տաքեւեան, Գարսէն, Ա. Իսրայէլեան, Կողբեցի Յարութիւն, Բ. Շահպագ, Բ. Զօրեան, Արամ, Իշխան, Մ. Ժամհարեան, Վարդգէս, Իշխ. Արդուբեան, Տ. Մամուր, Բալա ջան, Հայր Աբրահամ, Փայլակ, Պապաշա, Կ. Համբարձումեան, Հ. Նոնրատեան, Տ. Թ. Տէր - Ստեփանեան, Բժ. Յ. Զարեան, Գեղ. Տէր - Կարապետեան, Տր. Կ. Փաշայեան, Ե. Յըրանցեան - անհնար է բոլորի անունը բերել՝ այնքան շատ են նրանք:

Ահա եւ ահաբեկիչ - մարտիկներից մի քանի դէմքեր - Եգիպտացի, Մարտ-Զարուխեան, Համօ Զամբոյատեան, Ա. Թուրաբեան, Բահրի փաշայի ահաբեկիչները...

Մեծ մասը՝ տղամարդիկ: Շատերը՝ զինավառ ու խրոխտ: Բայց ահա եւ կին գործիչներ ու յեղափոխական մարտիկները - Մաղիկ, Զարուհի Գէրօեան, Իսկուհի Թիրաբեան, Անահիտ Միլիթ - Փարսադանեան, Ուրփայի հերոսուհիները, Շատախիցի մայրն ու փոքրիկ որդին - յանդուգն սուրհանդակներ: Շատ չեն, դժբախտաբար, հայ կնոջ յեղափոխական ներկայացուցչիչները մեր Թանգարանում:

Պատերիւն, մէջ ընդ մէջ, կախած են եւ յամրակարներ եւ յեղափոխական վայրերի տեսարաններ - Խանասար, Վարագ, Աղբամար, Ս. Կարապետ, Նարեկ, Բարթուղիմէոսի վանք, Եւայլն:

Եւ բոլոր այս նկարների մէջ, միշտ Քրիստափորի դիմաց՝ այնպէս խորհրդաւոր ու գեղեցիկ՝ Հ. Յ. Դաշնակցութեան սեանչելի զինանշանը՝ շինած բերրագիլական քիթեռների քեռերից՝ ներք շ. Յ. Գ. Ռիօ դէ Ժամէլբոյի Բարկէն Սիւնի խմբի...:

Մարդ չի կարողանում կորելի այս ներկայական վայրից, ուզում է մնալ երկար, մտքով քափառել՝ փառաւոր անհայում, խոկալ ու ներշնչուիլ այս Եւստակ - հերոսների հոգեւոր աշխարհում... Բայց ժամանակը սահում է:

բարձրանալով վերի յարկը, ուր կողմ - կողմի դասաւորած են չորս սենեակներ չորս պաշտելի անուններով - Քրիստափոր, Ռոստոմ, Զաւարեան, Ահարոնեան - Վարանդեան: Ամէն սենեակում հաւաքած են համապատասխան շրջանի առարկաներ - նիւթական պատմութիւնը Հ. Յ. Դաշնակցութեան:

Մասնաւորապէս յուզիչ է Քրիստափորի սենեակը, որ, աւելի շուտ, տաճարի տպաւորութիւն է բողոքում: Մի անկիւնը, սեւ ֆողերի ու ծաղիկների մէջ, պատուանդանի վրա դրած է մի գանգ - մէկը քիւրաւորներից - որ երիտասարդ գրող Համաստեղը հանել է Տէր Զորի սնապատներից: Անկարելի է սարսուռ չզգալ ի տես այդ խորհրդաւոր անկիւնի:

Այստեղ է եւ Յովնան Գարեթեանի ահիւնը - «ափ մը մոխիր» - պահած տուփի մէջ, որ մի օր պիտի փոխադրուի Հայաստան վերջնական հանգիստը գտնելու համար:

Դժբախտաբար, տեղն ու ժամանակը չեն ներում մէկիկ - մէկիկ բերելու բոլոր սենեակներում ամփոփած իրերը: Այստեղ տանք ցանկը միայն մի քանիսի՝ ամբողջը բողոքելով ուխտի այցելուների՝ տեսնել ու վերապրել ինչ որ ամենէն ներկայանն է մարդու հոգու մէջ: Ահա այդ ցանկը...

Քրիստափորի քղբայանկը, ուումբի մասեր, Քրիստափորի յօրինած ուումբի կազապարը... Քրիստափորի մարմնից հանած ուումբի մի կտոր, մի տուփ հող Քրիստափորի գերեզմանից: Արամի զինւորական հագուստը՝ գործած վասպուրականում եւ ներհանում: Դաշնակցութեան մարմնից հանած կապարէ ձուլւած ոսկի շրջանակով մատանի: Վարդգէսի ժամացոյցը շրջայով, վանի բանտում հիւսած մետաքսաբիլ դրամապանակ, Վարդգէսի 1907-ի յուշատետրը: Արմէն Գարբէի ինքնահոս գրիչը եւ փոքրիկ տորթանակը: Անդրանիկի դաշայնը եւ գմբիւն: Բաժնիկի ժամացոյցի ոսկի

շղթան: Բարկէն Սիւնիի ժամացոյցի շղթան: Ակնունիի ժամացոյցը, անցազիւրը: Զաւարեանի գլխարկը, գրչակոբը, բարձրաչափ - կողմնացոյցը: Ռ. Զարդարեանի արծաթէ ծխատուփը, գրչադարեանի արծաթէ ծխատուփը, գրչապատի արծաթէ ծխատուփը՝ նուէր ստացած Շուշում, 1905-ին: Վազգէնի արծաթէ գրչակոբը եւ յուշատետրը: Եգիպտացիի պատրաստած ոսկիէ մի օղակ: Շարափ բէլի երկու շֆանշանները՝ առնւած Խանասարում: Հայկական դրոշմաբուրդերի և դրամների հաւաքածուներ: Դաշնակցութեան առաջին կնիքը: Ռոստոմի քամաքական քանաքանակը: Նիկոլ - Դումանի կաշիէ ծխատուփը: Անդրանիկի գործածած դաշայնը: Վ. Տաքեւեանի արծաթէ լուցիկի տուփը: Իշխան Արդուբեանի հեռադիտակը, ակնոցները եւ ժամացոյցը: Դաշն. Խէչոյի հեռադիտակը: Բեսիկի հեռադիտակը: Տուրբախի հեռադիտակը: Հայ. Հանր. կառավարութեան պղնձէ կնիքը: Նիքիւմի ոսկէ ժամացոյցը: Յ. եւ եւ Յար. Դաւրեանների մատանիները: Յ. Իսաւֆեանի ադամանդէ մատանին: Քրիստափորի մատանի ոսկի ժամացոյցը: Կ. Համբարձումեանի մատանին: Գ. Վիշապեանի գմբիւն: Խաժակի ինքնահոս գրիչը: Վանի իշխանի ժամացոյցը: Սաֆայի համբիւրը: Պապաշայի Քրիստափորից ներստացած ժամացոյցը: Հ. Յ. Գ. Ամբիկայի Կ. Կ.-ի ներած ոսկէ զինանշանը Մ. Վարանդեանին: Ա. Ահարոնեանի գրասենեակի կարասիները, Սերի դաշնակցի ստորագրած գրիչը, Հ. Յ. Դաշնակցութեան ներած ոսկէ գրիչը: Պատուանի երեք վարագոյրեր Սամբիոյ հերոսամարտի օրերից՝ Միսսֆեանների տնից: Մի տուփ հող Հայաստանի մայրաքաղաք Երեւանից... :

\*\*

Կարելի չէ բերլ բոլորը, ոչ էլ արտաշայտի մարդու կրած անօրինակ սպրումները այս սրբազան Տանարից:

Պէտք է տեսնել, անձամբ զգալ այդ բոլորը: Փարիզից անցնող ամէն Հայ, որի հոգում դեռ չէ մարած վահագնեան կրակը, պէտք է այցելէ Հ. Յ. Դ. Տունը, որտեղից դուրս կը գայ հոգեպէս վերածնած, հպարտ եւ նոր յոյսերով վառած...:

**ՅՈՒՆԱՆՆԵՐԻ ԱՌԹԻՒՆ**

Յոբելեանի մասին... Պէտք է յոբելեաններ տօնել, քէ ոչ: Այս հարցի շուրջ կան տարբեր կարծիքներ մեր հասարակութեան մէջ:

Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է, նախ, ճշտել, քէ ի՞նչ յոբելեանների մասին է խօսքը՝ անհատների, քէ գործերի, դէպքերի ու հիմնարկութիւնների: Վերջինների նկատմամբ չենք կարծում, քէ տարակարծութիւն լինի — ի հարկէ, պէտք է: Պէտք է տօնելին ու այն էլ համազգային հանդիսութեամբ տառերի գիւտի, Թարգմանաց, Աստուածաշունչի քարգմանութեան եւ նման մեծ դէպքերը: Եւ պէտք է տօնել համազգային ու փայլուն շուքով նաեւ Սասունցի Գարբի հազարամեակը: Այս կարգի տօներն ու հանդեսները ծառայում են ազգի մտաւոր ու բարոյական մակարդակի բարձրացման, իսկ մեր օրերին՝ նաեւ ազգապահպանութեան հրամայական պահանջին:

Կարծիքները սկսում են տարբերել, երբ խնդիրը վերաբերում է անհատների յոբելեանին. ումանք, առհասարակ, ժխտում են նման յոբելեանների կարելիութիւնը, ուրիշներ՝ հակառակն են պնդում: Այստեղ էլ, մեզ քուսում է, հարկաւոր է որոշ գանձաւորութիւն դրնել: Պէտք է տարբերել մեռածներին ողջներից. մեռած մարդիկ, իրենց գործերով, սեփականութիւն են պատմութեան եւ պէտք է դիտարկել, որպէս այդպիսին: Եթէ կան ազգի մեծութիւնը որոշող խոշոր դէմքեր, որոնք իրենց հոգե-

— Զի բազում գործք արուրեան կան եւ ի մերում աշխարհի:

Մեր պատմահայր Մովսէս Կորեանցիի այս խօսքերն են, իբրեւ խորհուրդ խորին, գրած Հ. Յ. Դ. Թանգարանի մուտքի դրան վրա:

Ս. Վ.Ր.

կան ու մտաւոր վաստակով նոյնացրել են ազգային կեանքը, որոնց վերջիշումը այսօր էլ կարող է գարկ տալ ազգային վերելքին — ինչո՞ւ չտօնել այդպիսիների յոբելեանը: Մի նարեկացի, մի Բուչակ, մի Սայաք — Նովա, մի Խըրիմեան, մի Բաֆֆի, մի Թումանեան. մի Կոմիտաս եւ շատ ուրիշ երեսելի դէմքեր՝ հայ ստեղծագործ հանճարի հսկաները արժանի են յաջորդ սերունդների յարգանքի եւ երախտագիտութեան, եւ յոբելեանական հանդէսը լաւագոյն միջոցն է մեր զգացմունքների արտայայտութեան եւ միաժամանակ նրանց անունի օգտագործման յօգուտ ազգային դատի: Բաւական է յիշել, քէ Բաֆֆիի ծննդեան հարիւրամեայ տարեդարձի հանդիսութիւնները ինչպիսիք քարերար ազդեցութիւն ունեցան Արտահայաստանի հայութեան կեանքի վրա:

Խնդիրը հիմնովին փոխում է, երբ խօսքը գալիս է ապրող անհատների յոբելեանին: Մեզ մօտ ընդունւած սովորութիւն է աջ ու ձախ յոբելեաններ կազմակերպել ապրող մարդկանց մասին, յանախ առանց հաշի առնելու անհատի արժէքն ու արժանիքը, որով յոբելեանի նշանակութիւնն էլ նսեմանում է: Յոբելեանը հանրային երախտագիտութեան ու յարգանքի արտայայտութեան բարձրագոյն ձեւն է. միայն բացառիկ արժանիքի տէր անձեր արժանանում են նման գնահատութեան, եւ այդ պատճառով բաղաժայիքը աշխարհում խիստ սակաւ են նման յոբելեանները: Ամէն

ազգի մէջ մատի վրա են համբուում յոբելեանի արժանի անհատները, իսկ մեզ մօտ...:

Եւրոպայում ենք ապրում եւ պարտաւոր ենք մենք էլ բաղաժայիքը ազգերից օրինակներ առնել — չհետեւիլ կուրօքէն, չկապկել, այլ գիտակցօրէն փոխ առնել լաւագոյնը: Մեր յոբելեաններն էլ պէտք է լինեն այն անձերի համար, որոնք բացառիկ ծառայութիւն են մատուցել ազգին, որոնք հանրամասն արժէքներ են տւել ազգին: Այդպիսիների քիւր մեծ չէ. բացառիկ անհատներ են դրանք, հետեւաբար, եւ յոբելեաններն էլ պէտք է լինեն սակաւաքիւ: Յոբելեաններ ա՛յն վաստակաւոր դէմքերի, որոնք արդէն տւել են ինչ որ իրենց հանճարը կարող էր տալ եւ մօտեկալով կեանքի շէմքին՝ իրաւունք ունեն պատելու երախտագիտութեան ազգի կողմից: Իբրեւ այդպիսին, մենք այսօր արտասահմանում կարող ենք ցոյց տալ միայն մէկ անձ, որ արժանի է նման յոբելեանի եւ որի շուրջ կարող է ստեղծուել ազգային միութիւն — Լեւոն Շանքը, որ երկար տարիների գործունէութեան եւ իր արտակարգ կարողութեամբ անգին գանձերով նոյնացնելով Հայոց մշակոյթը՝ կանգնած է արդէն կեանքի 70-ամեակի շէմքին: Այդպիսի մի յոբելեան կը լինի իրական տօն մեր ազգի համար:

Վեր առնենք հարցի եւ մէկ ուրիշ կողմը, որի շուրջ նոյնպէս կարծիքների միութիւն չկայ. ի՞նչը պէտք է լինի յոբելեանի նպատակը՝ բարոյական գնահատման, քէ՞ նիւթական վարձատրութիւն: Մեզ մօտ, կարծես, վերջին տեսակէտն է գերակշռողը — ապրուստի միջոց հայրայրի յոբելեարին, քէեւ այս մասին վաղուց Գամառ — Բաքի պան տւել է ընդհանուր դատավիճակը — *Ողբարի ազգ կը դուրս, Հայեր, աւա՛ղ, Զեր յոբելեանը՝ մուրացիկ դարա՛ւ:*

Յիրուսի, մեր յոբելեանները, շատ

յանախ, «մուրացիկ դարախ»-ի են վերածում:

Ո՞րն է յոբելեանի մէջ էականը՝ դրա՞մը, քէ բարոյական վարձատրութիւնը: Այս հարցի պատասխանը, մեր կարծիքով, լրիւ եւ լաւագոյն ձեւով տւել է Ա. Ահարոնեանը:

1916 թւին, Կովկասում, արժարձեց Ա. Ահարոնեանի գրական գործունէութեան յոբելեանը կատարելու եւ դրանով նրա նիւթական զբաղեցումն հասցնելու խնդիրը: Ահարոնեանը մերժեց այդ առաջարկը եւ այդ առիւտ գրեց Բագուի «Արեւ»-ում (№ 273) հետեւեալը. — «Ասում են՝ հայ գրագէտի, հայ գրականութեան յեղեղութեան, անպատկառութեան մեղքը ամբողջապէս ծանրանում է հայ ազգի վզին: Եւ ամէն անգամ, երբ որ եւ է հայ հեղինակ կիւսմանում կամ մեռնում է գրկանքների մէջ, այս հին ու ձանձրալի բեման յեղեղում է հազար ու մի ձեւերով:

«Թող ներսի ինձ տալ, որ ես այս հայեցակէտը չեմ բաժանել եւ չեմ բաժանում քեզ. իմ խորին համոզմունքով հայ գրագէտի, բանաստեղծի վիճակը իր իսկ ժողովրդի վիճակի ճշգրիտ պատկերն է, նրա մանրակարգն է, որ հեշտ է ցուցատրում: Ինչ որ է հայ ազգը, նոյնն են եւ պէտք է որ լինեն հայ մտքի եւ արեւտի ղեկավարները:

«Ես աւելին կասեմ. երբ մի ժողովրդի ֆիզիկական գոյութիւնն իսկ վտանգի տակ է, երբ նա խոշտամբւած ու արիւնլայ՝ գլուխ դնելու տեղ իսկ չունի — մեղք է, անիրաւութիւն է պահանջել, որ նա իր գրագէտներն ու իր գրականութիւնն ապահովի: Հայ մտքի, հայ տեղծագործութեան վաւրայ եւ ներք պէտք է որ անտրտունը կրեն իրենց տառապող ցեղին վիճակած ծանր խաչը, մինչեւ որ կը հասնին լաւագոյն օրեր: Անգլիացի գեղագէտ փիլիսոփայ Բէսկին մէկ տեղ իրաւացի կերպով ասում է. «Այն աշխարհում, ուր հիւժուած մա-

նուկները կապւած շրթունքներով իրենց մայրերի ցամաքած ստիկներինց թոյն են ծծում կաթի փոխարէն, յանցանք է գեղարւեստի մասին մտածել...»: Իսկ մեր աշխարհում... Ա՛հ, մեր աշխարհը... » :

Ա. Ահարոնեանի այս տեսակէտը այսօր էլ դեռ մնում է ճիշտ. «Երբ մի ժողովրդի ֆիզիքական գոյութիւնն իսկ վտանգի տակ է», «մեղք է, անիրաւութիւն է պահանջել», որ այդ ժողովրդի մեծ մարդիկ ազգի ընդհանուր վիճակից տարբեր վիճակ ունենան. ազգի մեծերը պատկերն են նոյն ազգի:

Ամփոփենք, ուրեմն, մեր ասածները:

Յոբելեանները անհրաժեշտ են եւ օգտակար, իբրեւ ազգի մեծագործութեան եւ անցեալ փառքի յիշատակութիւն, իբրեւ աղբիւր նոր սերունդների ոգեւորութեան եւ հպարտանքի:

Պէտք է տօնել ազգային հեռաւոր ու մօտիկ անցեալի մեծ գործերը եւ երեւելի դէմքերը:

Պէտք է յորելեանական հանդէտով պատուել նաեւ ապրող մեծ եւ համազգային նախաջումի արժանացած դէմքերին:

Յոբելեանը պէտք է լինի առիթ բարոյական վարձատրութեան եւ համազգային գնահատութեան:



### ԳԻՐՔ ԵՒ ՄԱՄՈՒԼ

#### ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ

Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում, գրական ի՞նչ նոր երեւոյթներ կան, ի՞նչ գործեր են կատարում, ի՞նչ նոր գիրքեր են լոյս տեսնում, — արտասահմանը շարունակում է մնալ բոլորովին անտեղեակ: Պատահական լուրերը, որ մերք ընդ մերք փաղոււմ են «Խորհ. Հայաստան»-ից, ո՛չ մի գաղափար չեն տալիս եւ. դժբախտաբար, շատ հեռու են մխիթարական լինելուց:

Իբրեւ լուսաւոր երեւոյթ արձանագրենք այն տեղեկութիւնները, որ վերջերս տրւեցին Հայաստանի Հանրային Մատենադարանի մասին: Մատենադարանը այժմ ունի մօտ մէկ ու կէս միլիոն հատոր գիրք: Իր հազարաւոր հատորների եւ ձեռագիրների բաժնում գտնւում են «Ուրբաքաղիք կամ Պարզատմար Հայոց»-ը, որ տպւած է 1512 թ.ին, «Աղեփսանդր Մակեդոնացիի ար-

շարանքները եզրագրութիւն վրա», տպւած 15րդ դարում, Սուլթան Սէլիմի բանաստեղծութիւնների արաբերէն հաւաքածու, տպ. Բերլինում, բազմաթիւ հայերէն, արաբերէն եւ այլ լեզուներով գրւած բանկարժէք ձեռագիրներ եւ այլն:

Հայաստանի Մատենադարանը ստանում է խորհրդ. Միութեան սահմաններում լոյս տեսնող բոլոր հրատարակութիւնները, 30 լեզուներով, իսկ արտասահմանից՝ 10 լեզուով պարբերականներ: Անցած տարւանից սկսած հրատարակում է մատենագոյցներ գնագան միւրերի մասին: Կազմակերպում է նաեւ պարբերական ցուցահանդէսներ հայերէն եւ օտար հրատարակութիւնների:

Այս տարւանից Մատենադարանը փոխադրւելու է իր նոր շէնքը համալսարանական քաղամասում:

#### ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՕՐԱՅՈՅՅԸ

Համազգայինի հրատարակած օրացոյցները տարւէ — տարի նոյնանում ու կատարելագործւում են: Այս տարւանը ներկայացնում է 366 էջանոց մի պատկառելի հատոր, ոչ թէ պատի, այլ սեղանի վրա դրւելու համար: Բացի գուտ օրացուցային մասերից՝ հատորը բովանդակում է բազմաթիւ ժամանակագրական — պատմական տեղեկութիւններ, գրական — մշակութային — պատմական գիտելիքներ, հատումներ գրական — պատմական երկերից, բանաստեղծութիւններ Գանիէլ վարուժանից,

Սիւմանբոյից, Յովի. Թումանեանից, Լեւոն Շանթից, Վ. Տէրեանից, Ե. Զարեանից եւ շատ ուրիշներից: Առաջ են բերւած Գ. Վարուժանի «Հացին երգ»-ը, Լ. Շանթի «Լեւոն աղջիկ»-ը, Հր. Ասատուրի «Դիմաստերներ»-ը: Հարուստ է կենսագրութիւնների բաժինը: Առհասարակ, գիրքը կազմւած է մեծ խմբով: Ճշգրտ ու սէր կայ նիւթերի ընտրութեան մէջ: Իր տեսակում աննախընթաց գործ է եւ ցանկալի է, որ լայնօրէն տարածւի հայերէն կարդացող բոլոր խաւերի մէջ:

«ԱՍՊԱՐԷՁ»-Ի ԵՐ ԵՍՆԱՄ ԵԱԿԸ

Երեսուն տարի առաջ, 1909-ին, Քալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում, մի խումբ մտաւորական ու դաշնակցական երիտասարդներ, հիմք էին դրել «Ասպարէզ» շաբաթաթերթի, որ, յաղթահարելով հայ մամուլին յատուկ բոլոր դժուարութիւնները՝ այսօր արդէն մնայուն եւ իմբնացահ գործ է՝ իր սեփական շէնքով, տպարանով եւ համակիրների լայն շրջանակով: Երեսնամեակի առթիւ

խմբագրութիւնը լոյս է բնծայել պատկերազարդ մի « Բացառիկ », որ, բացի ընդհանուր բաժիններից, իր մէջ պարունակում է տեղեկութիւններ նաեւ թերթի անցեալ կեանքի մասին: Սրտունց շնորհաւորում ենք եւ մաղբում ենք նուրազ յաջողութիւններ այդ համեստ, բայց իր միջավայրի համար շատ օգտակար ձեռնարկին:

ՕՐԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՐ ԵՄԻԱ ՁԵԼԷՊԻ ՔԵՆՈՄԻՒՐՃԵԱՆՆԻ

Երուսաղէմի Ս. Յակոբեանց տպարանից լոյս է տեսել Ե. Չ. Քէնոմիւրեանի «Օրագրութիւն»-ը Մետրոպոլիտանի հրատարակութեամբ — 715 + ձեռնագիր փառաւոր մի հատոր, որ կազմում է «Գործերի Մատենադարան»-ի 13-րդ թիւը: Արժէքաւոր եւ մեր 17-րդ դարու պատմութեան համար անգնահատելի աղբիւր է Նշանեան Արք. -ի լոյս բնծայած գործը: Գրքին կցւած է Թորոնթոյի Պատրիարքի յատաչաբանը եւ հրատարակչի կազմած ընդարձակ «Ներածութիւն»-ը Ե. Չ. Քէնոմիւրեանի կեանքի եւ գործի մասին: Հատորի վերջը, իբրեւ յաւելած, տրւած են հեղինակի թղթերը, ուղերձները, գանձերն ու ողբերը, այլ եւ օտար եւ ռամկական բառերի բառարանն ու յատուկ անունների ցանկը: Գիրքը արժէ 4 շիլին եւ, անշուշտ, պիտի գրաւէ հայ բանասերների եւ պատմութեամբ զբաղողներին ուշադրութիւնը:



րեսու խորհրդածելու համար Հայոց պատմութեան դժբախտ դէպքերուն եւ անոնց պատճառներուն վրա:

պահովարար շատ երկար չապրեցաւ: Կումագեանացի ծննդեան քաղաքը կը դնէ 1020

Տարիքը յառաջացած էր արդէն, ա-

Շ. ՆԱՐԴՈՒՆԻ

ՀՐ. ՓԱՍՏՐՄԱՃԵԱՆ՝ «Լեռնային Պատերազմ», Թարգմ. Գնդ. Տ. Բաղդասարեան, Մատենաշար «Ռազմիկ», Թիւ 2, 1938, Փարիզ:

Հայ Կամաւորների եւ Մարտիկների Միութիւնը օգտակար գործի է ձեռնարկել՝ հիմնելով «Ռազմիկ» շաբաթաթերթն ու «Ռազմիկ» մատենաշարը: Մեր երիտասարդութիւնը, մանաւանդ, շատ պէտք ունի զինուորական դաստիարակութեան:

նային պատերազմի հիմնական սկզբունքները՝ ելակէտ ունենալով պատերազմի փորձերը եւ զինուորական գիտութեան վերջին խօսքը:

«Ռազմիկ» մատենաշարի առաջին հրատարակութիւնը՝ «Երկու տարի հայկական բանակի մէջ»՝ ժամանակին համակրանքով ընդունեց հայ մամուլի կողմից: Եւ, յիշաւի, դրանք հետաքրքրական ձեւով գրւած յուշեր էին Հայաստանի հանրապետական բանակի կեանքից: Ներկայ գրքոյը կրում է տեսական բնույթ եւ շօշափում է լեռնային պատերազմի խնդիրները:

Լեռնային պատերազմի արւեստի տիրակալները մասնաւորապէս կարեւոր է հայ զինուորականութեան համար, որովհետեւ Հայաստանն ու շրջակայ պետութիւնները գերազանցապէս լեռնային երկրներ են: Փաստը մանաւանդ զբոնջը մի տեսակ ներածութիւն է այդ արւեստի ուսումնասիրութեան. նա տալիս է ընդհանուր սկզբունքներ ու հրահանգներ, տեսական սահմանաւորումներ. յաջորդ քայլը պէտք է լինի մանրամասնութիւններ եւ գործնական հանգամանքների աւելի լայն ծանօթութիւնը: Եւ այդ, անշուշտ, «Ռազմիկ»-ի պարտականութիւնն է՝ տալ առանձին գրքոյկներով կամ յօդւածաշարով փորձնական ու գործնական հրահանգներ գրքոյկում շօշափած հիմնական հարցերի մասին:

Հեղինակը՝ Հր. Փաստմանեան, հայ ակամաւոր գործիչ Արմէն Գարոյի գլուխը, մեր զարգացած եւ յուսատու երիտասարդներից է, որ հետաքրքրում եւ ապրում է Հայաստանի հարցերով եւ որ լեռնային պատերազմի խնդիրները ուսումնասիրել է յատկապէս հայ երիտասարդութեան զինուորական զարգացման զարկ տալու նպատակով: Անպայման հմուտ իր ընտրած նիւթի սահմաններում՝ երիտասարդ հեղինակը շատ յստակ կերպով ներկայացնում է լեռ-

Գրքոյը գրւած է պարզ եւ առիւնեղ ոճով եւ մատչելի է ամէն մի ընթերցողի համար: Յանկալի է, որ նա լայնօրէն տարածի մասնաւորապէս մեր երիտասարդ ընթերցողների մէջ: Ա.

Ա. ԹԵՐԶԻՊԱՇԵԱՆ՝ «Արժիւր իր բոյնին մէջ» 1938 թ., Փարիզ

Արժիւր Խրիմեան Հայրիկն է: Բոյնը՝ վան - վարձարը: Հեղինակը՝ յայտնի ռամկավար գործիչ Ա. Թերզիպաշ-

եանը, որ մամուլում ծանօթ է իբրեւ կրքոտ յօդւածների հեղինակ: Ներկայ գիրքը, սակայն, գիշտ հակառակ ոգիով

է՛ գրած: Ի՞նչ ասել է սէր. հեղինակը սիրում է Արծուին, իսկ սէրը հրաշագործ է:

Ա. Թէրզիպաշեանի գիրքը ընդգրկում է Հայրիկի վեցամեայ առաջնորդութեան շրջանը եւ յարակից անցքերը Վասպուրականում — 1879 - 1885 թ.: Հեղինակի գլխաւոր ազդեցութիւնը եղել են հօր՝ Յար. Թէրզիպաշեանի եւ իր անձնական յուշերը. ինչպէս նաեւ Հ. Անէմեանի «Հայոց Հայրիկ» հատորը: Պատմութիւն չէ Ա. Թէրզիպաշեանի տւածը, ոչ էլ փաստերով ու քերականով հիմնաւորւած յուշեր. որպէս պատմական ազդեցութիւն գործը պայմանական նշանակութիւն ունի: Նա ջանացել է տալ աւելի միջավայրի ու դէպքերի ոգին, մթնոլորտը, պատկերացնել այն ժամանակայ մարդկանց մտածումներն ու ապումները, եւ, պէտք է ասել, ընդհանուր անմամբ, նրան յաջողել է այդ: Գիրքը գրած է սիրով ու ջերմութեամբ, կենդանի ու գրաւիչ ոճով, յաճախ սուր, գրեթէ միշտ բարեացակամ հումորով: Որոշ տիպեր պատկերացւած են գունագեղ գծերով, ինչպէս Քեռութագուորը, կամ Մարիամ փաշան, Յուսիկ վարդապետը, հաշտուոր Կարուդիկոսը: Հայրիկի պատկերը պատած է միշտ լուսապսակով. Ա. Թէրզիպաշեանը խօսում է նրա մասին, ինչպէս սիրահարը կը խօսէ իր սիրոյ առարկայի մասին: Հայրիկը նրա աչքում մեծ կանխար է՝ «արտակարգ պէսպիսութեամբ օծուած հանճար մը, որ կրնար Լուսեր մը դառնալ, եթէ Գերմանիոյ մէջ ծնած ըլլար, Գրումվիլ մը՝ Անգլիոյ մէջ, Լամարքի մը՝ Ֆրանսայի մէջ»:

Գրքի մէջ կան շատ կենդանի էջեր, ինչպէս սովի պատկերը, իշխաններու ձեռք, Պոզոս եպ.ի առաջնորդ ընտրուելու պարագաները, Հայրիկը Վարագում, Հայրիկի եւ Սրահմատեանի փոխյարաբերութիւնները եւ այլն: Իշխանների ձեռքի պատմութիւնը մեզ քուս է միակողմանի ու միտումնաւոր. ին-

չո՞ւ հայրենասիրութիւն չենք ազդել եւ «ծեծողներին» կողմից: Ծեծը այն ժամանակայ «գաղափարական պայքարի» ձեւերից մէկն էր:

Գրքի մէջ ամենաշահանքը Հայրիկի հանրային դիմագծի պատկերացումն է: Ան հասարակ բարդ նկարագրի տէր էր Հայրիկը. նրա այս կամ այն գործից դատելով՝ կարելի է ներկայացնել եւ իբրեւ ծայրայեղ յեղափոխական եւ իբրեւ պատկանողական մարդ՝ չափաւոր ու զգոյշ: Ա. Թէրզիպաշեանը այս երկու յատկութիւնն էլ ընդգծել է, չի անտեսել եւ նրա փառասիրութիւնները: Այս կողմը լաւ է ըմբռնւած ու գեղեցիկ կերպով պատկերացւած է:

Հետաքրքրական է քի մի քիչ անսպասելի Ա. Թէրզիպաշեանի պաշտպանողականը ընդդէմ այն բնադատներին, որոնք դատապարտում են իրիւնեանի քաղաքական գործունէութիւնը. «Կարելի՞ է միքէ, հարցնում է Ա. Թէրզիպաշեանը, իտէպի մարդը դատել անոր գործունէութեան արդիւնքէն... Ի՞նչ պիտի ըլլար բնադատի դատաստանը իրիւնեանի մասին, եթէ, օրինակի համար, մեծ պատերազմը չծագէր, եթէ Թուրքիան անոր չմասնակցէր, եթէ Քեմալ մը մէջ տեղ չէլներ եւ յունական բանակը անակնկալօրէն չի կազմալուծէր եւ կամ եթէ այս ամէն «եթէ»-ներէն վերջ, Ֆրանսա եւ Իտալիա, յանկարծ, չփոխէին իրենց քաղաքականութիւնը Թիւրքիոյ հանդէպ »:

Ի բերանոյ բումմէ դատեցար. «կարելի՞ է միքէ իտէպի մարդը դատել անոր գործունէութեան արդիւնքէն»: Ա. Թէրզիպաշեան եւ իր գաղափարակիցները քաջութիւն կուսեն՝ այս նշմարտութիւնը ընդունելի ո՛չ միայն իրիւնեանի, այլ եւ ուրիշներին վերաբերմամբ: Եթէ նրանք այդ կշռաչափով մտնեն մեր երէկայ եւ այսօրայ կեանքին, ինչե՛ր — ինչե՛ր պիտի հերքեն իրենց միջեւ այժմ ասածներից...

Ա. Վր.

### ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻՑ

Ներկայ համարով լրանում է «Վէմ»- չորրորդ տարեշրջանը, աւելի ճիշտ՝ չորրորդ վեցեակը, որովհետեւ մեր բաժանորդագրութիւնը, ինչպէս յայտնի է, տարեկան չէ, այլ՝ ըստ վեց համարի, վեց դիւրք մէկ շրջան:

Պէտք է խոստովանուել, որ հեշտ չէր մեր անցած ճամբան: Մանաւանդ վերջին տարիներին նիւթական ծանր պայմաններում, իբրեւ հետեւանք տնտեսական սուր տագնապի, «Վէմ»-ն եւս շատ դժւարութիւններ կրեց, բայց այն ջերմ համակրանքն ու սէրը, որ նա դատարնութեանցոյնի եւ հայ մշակոյթով ազդող մտաւորականութեան կողմից, մոտացնել են ապրիլ ամէն զրկանք ու նեղութիւն: «Վէմ»-ը այս սուհետեւ եւս հրատարակելու է նոյն ուղղութեամբ եւ նոյն բովանդակութեամբ, ինչ որ մինչեւ այժմ՝ լայնօրէն բանալով իր էջերը բոլոր նրանց առջեւ, որոնք սիրում են հայ մշակոյթն ու պատմութիւնը եւ պատրաստ են ծառայելու նրանց զարգացման:

Պէտք է ասենք նաեւ, որ բարոյական տեսակէտից մենք կատարելապէս դու՛ս ենք «Վէմ»-ից. նա իր շուրջ համախմբեց եւ ունի մեր մտաւորականութեան ընտրանին եւ ընթացողների լայն շրջաններ: Նոյնը չենք կարող ասել, դժբախտաբար, նիւթականի մասին. եթէ բաժանորդները ժամանակին վճարէին բաժնեգինը, «Վէմ»-ը կը լինէր ինքնապահ, ո՛չ մէկ նեղութիւն չէր քաշի եւ կանոնաւորապէս ու ժամանակին լոյս կը տեսնէր: Յաւն այն է, որ հայ մարդը դիւրք ունենալ եւ կարգաւ շատ է սիրում, բայց դրամ վճարել չի սիրում: Ընդհանուր եւ դժբախտ ցաւ է այս, որ չզիտենք, թէ երբեքից պիտի դարձանաւ: Նոր շրջանի շէմքին մենք մէկ խնդիր ունենք միայն մեր բաժանորդներից՝ ժամանակին ուղարկել իրենց բաժնեգինը, առանց սպասելու յիշեցումներին: Այդքան փոքրիկ զոհողութեամբ, եթէ այդ զոհողութիւնն է, նրանք մեծապէս կը նպաստեն «Վէմ»-ի կանոնաւոր հրատարակութեան:

«Վէմ»-ը ապրում է միայն բաժանորդագրութեամբ. իր բաժանորդներին թիւը բաւական է հրատարակութիւնը ապահովելու համար: Կողմնակի հասոյթներ մենք չունենք, բացի մի քանի ինքնաբուր եւ պատահական նւէրներից: Հաճոյքով արձանագրում ենք հինգ տարեայ ընթացքում ստացւած այդ զուժարները. — 300 Ֆր. հանգուցեալ Գ. Շահրամեանից (Մարտի 11), 200 փեսօ հանգուցեալ Դոն Սուան Պէնէյէանից (Բ. Այրէս), 25 տուար Տր. Ս. Քէշիշեանից (Տիթրո-

յիթ), 50 տարւոյ Ս. Աւետիսեանից (Նիւ Եորք): Այս բոլոր դումարները զիմաց «Վէմ»-եր ուղարկւած են Սիւրիայի, Իրաքի եւ Իրանի զպրօցներին եւ այլ հաստատութիւններին: Այս, ինչպէս նաեւ առանձին «Վէմ» նւիրողներին խմբագրութիւնս յայտնում է իր ջերմ շնորհակալութիւնը: Սրտազին շնորհակալութիւն նաեւ մեր ընկեր - դործակալներին, սրտնք, առանց շահի ակնկալութեան, իրենց թանգագին աջակցութեամբ մեծապէս օգնում են մեր հանդէսի զոյսութեան եւ զարդացման:

«Վէմ»-ի նախորդ տարիների համարները մնացել են սահմանափակ թւով, այլ պատճառով խմբագրութիւնս այլեւս անկարող է զեղչւած գնով ուղարկել: Սկզբից՝ ամբողջ հաւաքածոն ստանալ ուղղով բաժանորդները այսուհետեւ պէտք է վճարեն նշանակւած լրիւ բաժնեգինը:

«ՎԷՄ»-Ի ՆՈՐ ՀԱՍՑԷՆ

Բաժանորդներից, գործակալներից եւ բոլոր «Վէմ»-ի հետ գործունեցողներից խնդրում ենք ի նկատի ունենալ մեր նոր հասցէն.—

S. Ter - Tovmassian,  
79bis, Rue des Chesneaux  
Montmorency (S. et O.)  
(France)



ՍՏԱՑԻԱԾ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

- Ս. Գարամաճեան՝ «Գրպանի Օրացոյց», Ի. տարի, 1939, Փարիզ:
- Ե. Օտեան՝ «Պատերազմ եւ... Խաղաղութիւն», մատենաշար «Շանք», քիւ 2, Փարիզ, 1938:
- Արամ Գառնէ՝ «Կիւրն ու Սոյսակը, եւ Յ. Թումանեան՝ «Աղւէսը», յաւելւած «Ալիք»-ի, 1938, Թէհրան:
- Յ. Թումանեան՝ «Հսկան», եւ Արամ Գառնէ՝ «Փոքրիկ պատկերներ», յաւելւած «Ալիք»-ի, 1938, Թէհրան:
- Արամ Գառնէ՝ «Զմբուխտ քոչուրի հրաշայի փետուրները», յաւելւած «Ալիք»-ի, 1938, Թէհրան:
- Զօն Ասպարէզի Երեսնամեակին, 1908-1938:
- Կ. Պալճեան՝ «Անճառքոյրեան գաղափարի մասին մտածումներ», 1938, Բուքրէշ:
- Célébration Solennelle du Quinzième Centenaire de la Traduction Arménienne de la Bible. Publ. de la Société des Gens de Lettres Arméniens de Paris. 1938, Paris.
- Mitteilangsblatt der Deutsch - Armenischen Gesellschaft. E. V., Berlin, N°3.
- «Բաղմալէզ», Վեներտիկ, քիւ 6 - 9: «Հայրենիք», Բուքրն, քիւ 11, 12 եւ 1. 2:
- «Սիւն», Երուսաղէմ, քիւ 11, 12 եւ 1: «Կեսնք եւ Արեւոտ», Փարիզ, քիւ 8: «Հայ - Բոյժ», Փարիզ, թիւ 48, 49, 50, 51:
- «Զուրթնոց», Փարիզ, քիւ 6: «Ռազմիկ», Փարիզ, քիւ 45: «Անտահա», Փարիզ, քիւ 6: Հասկ», Անքիլիսա, քիւ 11, 12 եւ 1: «Պապ - Ուխտի», Քիլիկիս, քիւ 1: «Նաւասարդ», Թէհրան, քիւ Է., Բ.: Արեւաղալ», Աքէնք, քիւ Է., Բ.: «Միութիւն», բացառիկ քիւ, Փարիզ, քիւ 194: «Սկաստը», Երուսաղէմ, բացառիկ քիւ:

«ՎԷՄ» ՆԻՐՈՂՆԵՐ

- Հր. Սարգսեան, Փարիզ — Պ. Յ. Եր. Յարութիւնեան, Փարիզ — Բէյ-րութի Հայ Ճեմարանին՝ ի յիշատակ իր մօր:

“V E M,”

REVUE BIMESTRIELLE ARMÉNIENNE

Directeur : S. VRATZIAN

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. ԿԵՍԱՐ. — Հայկական հարցը 19-րդ դարուն . . . . . 1

Ա. ԱՔԵՂԵԱՆ. — Միջագգ. դաշնագիրներ Հայաստանի մասին . . . . . 27

ԳՆԳ. Տ. ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ. — Վանի երկրորդ կռիւները եւ վերջին իշխանութիւնը . . . . . 38

ՏՈՒԹ. Վ. Յ. ԹՈՐԳՈՄԵԱՆ. — Յուշատետրէս . . . . . 51

Ռ. ԲԵՐԲԵՐԵԱՆ. — Պատրանկների շրջանից . . . . . 69

ՅՈՎՀ. ԹՈՒՄԱՆԵԱՆԸՆՆ. — Կատերագրի հանդէպ . . . . . 79

Ա. Ա. — Լեման Հաուպտ . . . . . 83

ՀԻՆ ԹՈՒՂԹԵՐ. — Մի համաձայնութեան առթիւ, Մ. Վարանդեան: — Արմէն Գարոյի նամակը Յ. Դարեանին: — Ռուսումի նամակը Հ. Յ. Դ. Ամեր. Կ. Կ. —ին. . . . . 86

ԿԵԱՆՔ ԵՒ ՄՇԱԿՈՅԹ. — Հ. Յ. Դ. Տունը, Ս. Վ.: — Յորեկեանների առթիւ . . . . . 94

ԳԻՐՔ ԵՒ ՄԱՄՈՒԼ. — Հայաստանի Մատենադարանը: — Համագրայինի Օրացոյցը: — «Ասպարէզ»-ի երեսնամեակը: — Օրագրութիւն Ե. Չ. Բեմիւրքեանի . . . . . 101

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ. — Հր. Փաստրմանեան՝ Կամագեանցի՝ «Փիլարտոս Հայր», Ծ. Նարդուհի: — Հր. Փաստրմանեան՝ «Լեռնային պատերազմ», Ս.: — Ա. Թէրզիպաշեան՝ «Արծիւք իր բռնիքին մէջ», Ս. Վր.: . . . . . 103

ԽՐԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻՑ. — . . . . . 109

ՅԱԻԵԼԻԱԾ. — Գ. Միսիթարեան՝ Պրագիլահայ գաղութը . . . . . 41

ՆՈՐ ՏԱՐԻԱՅ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Ֆրանսա եւ Սիւրիա տարեկան՝ 60 ֆրանկ

Ամերիկա, Բրիտ. Կայսրութիւն, Եգիպտոս՝ տարեկան 4 դոլար

Մնացեալ բոլոր երկիրները տարեկան՝ 3 դոլար

Հասցէ՝ նամակների, դրամի, յողաձմերի եւ ուրիշ ամէն տեսակ առաքումների համար. —

Հասցէ. — S. TER - TOVMASSIAN,

79bis, Rue des Chesneaux — Montmorency (S. et O.)

Gérant: V. Hampartzoumian

Impr. ARTIS-TIQUE, 12, Rue de la Jonquière, PARIS 17<sup>e</sup>.

ւանի անդամները ուղղակի իր կողմէ նշանակելու իրաւունքը տալով անոր: Վերջինս ներկաներէն՝ մինչեւ վերջ իրեն հետ զործակցելու խոստում առնելէ եւ ինքն ալ իւր կարգին խոստանալէ յետոյ՝ ատենապետ կը նշանակէ Գ. Միսիթարեանը, ատենադպիր՝ Փրոֆ. Բ. Կայծակեանը եւ գանձապետ Ղազար Ղազարեանը: Նորակազմ Մասնաճիւղը՝ սկզբնական օրերուն մեծ եռանդով կաշխատի եւ 15 նոր անդամներ կ'արձանագրէ. մտից տուրքերէ եւ ամսական անդամաւճարներէ տասը ամսուայ ընթացքին զոյացած հասոյթը՝ 2524.75 Փր. Փրանք, կը զրկէ Կեդր. Վարչութեան գանձապահին: Բայց Բարեկործականը այսօր անունով միայն կը պահէ իր զոյութիւնը:

\*\*

Ս. Աննա արւարձանի սակաւաթիւ հայութիւնը նախանձախընդիր նոր սերունդի դաստիարակութեան՝ նիւթական ամէն զոհողութիւն յանձն առնելով՝ սեփական վարժարանի մը շինութեան դադարի կը զործնականացնէ: 1933 Մայիս 14-ին նորակառոյց վարժարանին «Աւարտման» հանդէսը կը կատարուի, տեղւոյն եւ Ս. Բաւրոյի դացած աղագայիններու ներկայութեամբ: Դպրոցի շինութեան դադարի յղացողը եւ նիւթապէս քաջալերողը կըլլայ Արրահամ Չորպաճեան:

\*\*

Ինչպէս ժամանակին Clube Athletico Armenio -ն, նոյնպէս ալ Հ. Մ. Ը. Մ. -ի Մասնաճիւղը գիշերային դասընթացք մը կը հաստատէ, որպէսզի սրճարաններու անկիւնները եւ ուրիշ անյարմար վայրեր ղեգերող երիտասարդներուն մտաւոր եւ բարոյական սնունդ տայ: Առաջին օրերուն 25-է աւելի երիտասարդներ կը հետեւին. դասաւանդութիւնները կըստանձնեն Ն. Գումրոեան (հայերէն), Տըթ. Վ. Մինասեան եւ Մ. Նահաս՝ պրազիլերէն, Տըթ. Վ. Չաքարեան՝ առողջապահութիւն, Գար. Թիւֆէնկեան՝ Թւարանութիւն եւ Օ. Տարազճեան՝ բարոյախօսութիւն:

Նոյն թւականին (1933) Պէյրութի Հայկական Բեմի հրկիզման առթիւ Ս. Բաւրոյի հայ գաղութը երկու յարանաւանական ներկայացուցիչներու նախաձեռնութեամբ ժողով կը դուրսդէ եւ Յանձնախումբ մը կը կընարէ՝ հանգանակութիւն կատարելու համար: Յանձնախումբը մէկ քանի ամսուայ ընթացքին կը հանգանակէ 112½ անդ. ոսկի, զոր կը զրկէ Տանն Կիլիկիոյ ծերունազարդ Սահակ Հայրապետին, գումարին 80 %ը հրկիզեալներուն եւ 20 %ը Մամըլթէյնի թոքախտաւորներու Բուժարանին յատկացնելու համար:



Ժողովուրդին մէջ հետզհետէ ծայր տուող անհամերաշխութիւնը, իրարատեցութիւնը եւ կիրքերու գրգռումը պատճառ կըլլան եկեղեցիին հասոյթներուն նւազման, որուն հետեւանքով Հոգաբարձութիւնը անկարող կըլլայ իր ստանձնած պարտականութիւնը լիովին կատարել: Եկեղեցւոյ յատկացւած շէնքին վարձքերը ամիսներով անվճար կը մնան. վարձատուն կը հարկադրւի ազգաբարեւ որ շէնքը իրեն յանձնէ: Տ. Գ. Քահ. Սամէլեան՝ ճարահատ, եկեղեցւոյ բեմէն կը յայտարարէ այս պարագան եւ կոչ կուզէ ժողովուրդին, որ չթողու, որ եկեղեցին փակւի: Քահանային խօսքերը «Այն բարբառոյ յանապատի» կը մնան եւ, վերջապէս, Օգոստոսի երկրորդ կիսամեային եկեղեցին կը փակէ իր դռները հաւատացեալներուն առջեւ: Մարաշի Հայրենակց. Միութիւնը ի տես այդ վիճակին՝ անմիջապէս ընդհանուր ժողով կը գումարէ եւ երկար խորհրդակցութենէ յետոյ՝ կորոչէ եկեղեցին վերաբանալ, եւ իր անդամներուն մէջէն մատակարար մարմին մը կընտրէ ու անոր կը յանձնէ եկեղեցիին հոգածութիւնը: Ի պատիւ մարաշցիներու, որոնք Ս. Բաւլոյի հայ դաղութին մեծամասնութիւնը կը կազմեն, պէտք է ըսել, որ եկեղեցին անոնց հոգածութեան տակ մտնելէն ասդին, կանոնաւոր կերպով կը շարունակւի՝ առանց վէճերէն մը պարտք ունենալու:



1932-ին Հայ Ազգ. Դուրեան Վարժարանը ներսէն Պոյաճեանի տնօրէնութեան ներքեւ համեմատաբար յաջող շրջան մը կը բոլորէ. միայն նիւթապէս չափէն աւելի նեղ դրութեան մէջ կը գտնուի եւ հազիւ ուսումնական տարեշրջանը լրացած՝ յաջորդ տարւայ համար վերաբանալու յոյսերը իսպառ կը կորսուին: Նոյեմ. 20-ին, վարժարանի ամսվերջի հանդէսին՝ օրւան բանախօսներէն Օ. Տարազեան կոչ կընէ բոլոր կազմակերպութիւններուն եւ սրտցաւ հայրենակիցներուն, որ վերջ տան իրենց կիրքերուն եւ բոլորւին կրթական գործին շուրջը՝ նոր սերունդը հայ պահելու համար: Նախագահն ալ «փակման խօսք»-ին մէջ ահազանգ կը հնչեցնէ: Բայց արձակուրդի օրերը կը սահին եւ ոչ ոք քաջութիւնը կուենայ վարժարանը վերաբանալու նախաձեռնութիւնը ստանձնել: Հ. Յ. Դ. կոմիտէն տեսնելով այդ պարագան՝ կարգ մը ազգայիններ ժողովի կը հրաւիրէ խորհրդակցելու համար: Եւ այդ խորհրդակցութեան իբր արդիւնք, 1933 Յունւարին «Կրթասիրաց Միութիւն»-ը ի յայտ կուգայ, որ Փետրուարի կիսուն կը յաջողի վարժարանը բանալ եւ անոր հոգածու-

թիւնը յանձնել իր պաշտօնին դիտակցութիւնը ունեցող Հոգաբարձութեան մը: Կրթասիրաց Միութիւնը՝ վարժարանին նիւթական ալ ապահովելու համար՝ Տնտեսական Յանձնախումբ մը կընտրէ եւ թէ՛ իր անդամներէն եւ թէ՛ դուրսէն արձանագրւած նւիրատուութիւններով, ինչպէս նաեւ աշակերտներու թոշակներէն գոյացած հասոյթով՝ մասամբ կը հաւասարակուէ դպրոցին համար նախատեսւած տարեկան ծախսը:

Արդար ըլլալու համար պէտք է ըսել, թէ՛ որքան որ «Հայ Ազգ. Դուրեան Վարժարան»-ի հողատար մարմինը Կրթասիրաց Միութիւնն է, բայց այդ Միութեան ոգին եւ ջիղն ալ նաղարէթ Տիւրքիստանն է, որ՝ հակառակ իր համեստ նիւթականին՝ ամենէն շատ զոհարելու է:

Ս. Բաւլոյի հայ վարժարաններու մասին զրւած ատեն, Տիար Ղազար Նազարեանի անւան անյիշատակ թողւիլը մեծադոյն անիրաւութիւնը պիտի ըլլար: Ղ. Ղազարեան թէ՛ Յառաջդիմասէր Հայուհեաց Միութեան եւ թէ՛ Հայ Ազգ. Դուրեան Վարժարանի, ինչպէս նաեւ Ս. Աննայի Նուպարեան Վարժարանի պատասխանատու տնօրէնութեան պաշտօնները վարած է՝ տեղական կառավարութեան արտօնագրով: Ան՝ 45 տարիներէ ի վեր Ս. Բաւլոյի մէջ իր բնակակցութեամբը՝ քաղաքացիական ամէն իրաւունք ձեռք բերած եւ պետական պաշտօնեաներու եւ ազդեցիկ անձնաւորութեանց հետ շփուժ ունեցած եւ յարաբերութիւն մշակած ըլլալով՝ ամենէն աւելի սիրւած ու յարգւած դէմք էր:



Պրագիլահայ դաղութի կեանքը ուրազածած ատեն՝ չենք ուզեր զանց ընել Փրէզիտէնթ Ալքիմոյի արւարձանը, ուր 1923-էն ի վեր հաստատուած են հայ տարագիրներ, որոնք այսօր 60-է աւելի ընտանիքներ կը կազմեն: Այս դաղութը կը բաղկանայ սոսեցիներէ, պիթիւցիներէ եւ մարաշցիներէ: 1928-ին կը կազմեն «Սալմոյ - Չոր»-ի Հայր. Միութիւնը՝ դաղութին մէջ ազգային կեանք ստեղծելու եւ մանուկներուն տոհմային դաստիարակութիւն տալու նպատակաւ: Գաղութը կը բանայ Մանկապարտէզ մը եւ քիչ վերջն ալ սեփական եկեղեցիի մը շինութեան կը ձեռնարկէ: Դժբախտաբար, սակայն, ինչպէս ամէն տեղ, հոս ալ երկպառակութիւնը մուտք կը գործէ եւ այդ իսկ պատճառով Մանկապարտէզը կը փակուի, եկեղեցիի շինութեան գործը առկախ կը մնայ եւ անձրեւներու հետեւանքով կիսաւարտ պատերն ալ կը փլին: «Սալմոյ - Չոր»-ի Միութեան մէջ պատասխանատու դեր կատարողներ (Տիգրան Էշրաֆեան, Յակոբ Գե-

ղեցիկեան, Գեղամ Կարախանեան, Չէֆրի Մղոսեան, Ստեփան Փարազեան եւ ուրիշներ) առանց յուսահատելու նորէն հրապարակ կիջնեն՝ եկեղեցւոյ շինութեան գործը գլուխ հանելու համար, եւ կը դիմեն Տիար Վ. Բէնթէնէճեանի, որ յանձն կառնէ եկեղեցին իր սեփական միջոցներով շինելու, եւ 20 գոնթի մօտ գումար մը ծախսելով՝ Փրէզիտէնթ - Ալքիմոյի հայ դպրութիւնը կօթտէ համեստ եկեղեցիով մը, որ միաժամանակ եւ դպրոցի սալսօնը կը կատարէ :

\*\*\*

Ս. Բաւլոյի հայ դպրութիւնը Թարգմանիչներու հանդէպ ալ իր երախտադիտական պարտականութեան մէջ չի թերանար : Կրթասիրաց Միութեան նախաձեռնութեամբ, 1933 Յուլիս 23-ին կը տօնէ «Մշակոյթի Օր»-ը՝ առաջին անգամ ըլլալով :

Նոյն տարւոյ վերջերը կը կազմւի եւ Հ.Օ.Կ.-ի Ս. Բաւլոյի մասնաճիւղը, որ պետական վաւերացման ենթարկելէ վերջ՝ պաշտօնապէս հրապարակ կուզայ եւ իր առաջին գործը կընէ «Ներգաղթի Ֆոնտի Յանձնախումբ» մը կազմել, որուն համար կը դիմէ Հ. Բ. Ը. Միութեան, Հաճնոյ, Մարաշի, Եոզկատի Հայրենակց. Միութիւններուն, Ս. Դ. Հնչ. կուսակցութեան մասնաճիւղին, եւ ներկայացուցիչներ կը խնդրէ խորհրդակցութեան համար : Դիմումին կը պատասխանեն Հաճնոյ, Եոզկատի Հայրենակց. Միութիւնները եւ Ս. Դ. Հնչ. մասնաճիւղը, իսկ Մարաշի Հայրենակց. Միութիւնը 1933 Դեկտ. 27 նամակով «Հայրենիքի երկինքին տակ փոխադրուող տարագիր հայրենակիցներու նիւթական եւ բարոյական օժանդակութեան Ս. Բաւլոյի հայ դպրութիւնը անմասն չթողելու ձեռնարկին համար» իր ուրախութիւնը յայտնելէ վերջ՝ կառաջարկէ. «... Սակայն, նրկատելով, որ Ներգաղթի Ֆոնտի կեդրոնը կազմուած է նաեւ մասնակցութեամբ Հ. Բ. Ը. Միութեան եւ որ դպրութիւն մէջ իր մասնաճիւղը ունի նաեւ այդ ազգօգուտ հաստատութիւնը, փափաքելի է մեզ, որ դպրութիւն մէջ եւս ֆոնտը կազմւի զոյգ Միութեանց նախաձեռնութեամբ, որմէ վերջ վարչութիւնս կը խոստանայ հարկ եղած մասնակցութիւնը բերել » :

Այս նամակին վրա, Հ.Օ.Կ.-ի մասնաճիւղի վարչութիւնը 30 Դեկտ. 1933 թւակիր նամակով՝ երկրորդ անգամ կը դիմէ Հ. Բ. Ը. Միութեան՝ «Ներգաղթի Ֆոնտի Յանձնախումբ»-ի կազմութեան մասին անոր վերջնական կարծիքը առնելու համար :

Հ. Բ. Ը. Միութեան Մասնաճիւղը՝ հրահանգուած Փարիզի Կեդր. Վարչութեան թ. 27033, 1933 Հոկտ. 20 պաշտօնագրէն՝ որով հարողելով «Հայրենիքի Օգնութեան Կոմիտէի նախագահ Գ. Վար-

դանեանի նախաձեռնութեամբ» Փարիզի մէջ Ներգաղթի Ֆոնտի Կեդր. Մարմնոյ մը կազմութիւնը, կը յանձնարարէր «տեղւոյ մէջ եւս Հ.Օ.Կ.-ի եւ Հայրենակցականներու հետ միատեղ խառն մարմնոյ մը միջոցաւ այս կարեւոր ձեռնարկը գլուխ հանել», 1934 Յունւար 8 գրութեամբ՝ իր կողմէ ներկայացուցիչ կը նշանակէ Լեւոն Մոստիչեանը :

Տեղի ունեցած երրորդ խորհրդակցական ժողովին՝ միաձայնութեամբ յայտնուած փափաքին վրա՝ Յանձնախումբի կազմութեան նախաձեռնութիւնը կը ստանձնեն Հ. Բ. Ը. Միութեան եւ Հ.Օ.Կ.-ի ներկայացուցիչները :

Մարաշի Հայրենակց. Միութեան ներկայացուցիչները տարակարծութեան եւ յարուցած վէճի մը հետեւանքով՝ կը հրաժարին Յանձնախումբին մէջ իրենց ներկայացուցիչը ունենալէ :

Յանձնախումբը՝ թէ՛ Ս. Բաւլոյի կեդրոնէն եւ թէ՛ զանազան քաղաքներէ կը յաջողի հանգանակել մօտաւորապէս 6000 Փրանքի գումար մը, զոր գանձապետ Ղազար Նազարեանի միջոցաւ կը զրկէ Կեդրոնի գանձապահ Լեւոն Կիւմիւզկերտանի :

1934 թ. Յունւար 1-ին կը կազմւի Հայ Կարմիր Խաչի Ս. Բաւլոյի մասնաճիւղը «Արմենիա»-ի խմբադիր Ռէն Վարդանեանի նախաձեռնութեամբ, որուն պաշտօնական բացումը տեղի կունենայ Ապրիլ 15-ին : Ներկայիս ունի 45 բարեկամ անդամներ եւ շուրջ 100 անդամուհիներ : Նիւթապէս կօթանդակէ հիւանդներու, աղքատներու եւ կորդերէ սաներ :

Դարձեալ 1934-ի սկիզբները կը կազմւի Չափաքա Որբերու Միութեան Մասնաճիւղը՝ մէկ քանի երիտասարդներու նախաձեռնութեամբ : Միութեան շուրջ կը համախմբւին 60-ի չափ կայտառ եւ կենսունակ երիտասարդներ : Մասնաճիւղը կունենայ պարբերական դասախօսութիւններ, որոնց ընթացքին կը խօսին Տոքթ. Վ. Մինասեան, Օ. Տարագճեան, Յ. Մամիկոնեան, Ն. Պոյաճեան եւ «ԶՈՄ»-երու սիրելի Հայրիկը՝ Յակոբ Գալէմքեարեան : Թող ներքի մեզ վայրկեան մը կանգ առնել այս անունին վրա, որ գրեթէ անշուք անցած է Երուսաղէմի պերճաշնորհ Ս. Պատրիարք Հօր կողմէ Աստուծաշունչի եւ «Ազգապատում»-ի հաւասար եւ շարժւած մէջ քանիցս ընթերցման արժանի նկատուող «Մարաշ կամ Գերմանիկ» հատորին մէջ :

Յակոբ Գալէմքեարեան բնիկ մարաշցի է եւ ծնած 1872-ին : Իր նախնական կրթութիւնը կը ստանայ Մարաշի Կեդր. Վարժարանին մէջ՝ Ս. Բիւրատի տնօրէնութեան օրով : 1892-ին կաշակերտի Այնթապի Ամերիկեան Գոյէճին եւ 1896-ին չրջանը աւարտելով՝ իր ծրնրնազվայրի Կեդր. Վարժարանին դաստիարակ - ուսուցչութեան

պաշտօնին կը կոչուի, դոր կը վարէ մինչեւ 1911 կատարեալ ձեռնհասութեամբ: Նոյն թուականին կը հրաւիրուի Այնթապ՝ Վարդանեան Կրթարանին եւ նորահաստատ Կիլիկեան ձեմարանին հին եւ նոր հայերէնի ուսուցչութեան պաշտօնով: Ընդհ. տեղահանութեան միջոցին, ինքն ալ ուրիշ շատերու նման, տարագրութեան բովանդակ դառնութիւնը կը ճաշակէ: Զինադադարէն յետոյ, դարձեալ իր ծննդավայրին մէջ, իր սիրելի պաշտօնին կը նւիրուի: Մարաշի Չարդէն յետոյ՝ կանցնի Հալէպ, եւ ժամանակ մը հոն ալ պաշտօնավարելէ ետք՝ 1934-ին կուգայ Ս. Բաւլօ, ուր իրմէ առաջ իր դաւանները եւ մերձաւոր ազգականները եկած էին: Հոս գտնուող մարաշիցիներէն շատեր պարծանքով կը յիշեն անոր աշակերտած ըլլալին, եւ ակնածանքով կը մօտենան ու իրրեւ երախտագիտական արտայայտութիւն՝ ձեռքը կը համբուրեն:

\*\*

1934-ի երկրորդ վեցմսեակին կը կազմուի «Գուսան» երգչախումբը Տօքթ. Վ. Մինասեանի նախաձեռնութեամբ եւ անոր ղեկավարութեան տակ: «Գուսան»-ը բոլոր հանդէսներու զարդն է եւ իր քառաձայն երգերով կարեւոր մշակութային դեր կը կատարէ Ս. Բաւլոյի հայ դաղութին մէջ:

\*\*

1935 - 36 ուսումն. տարեշրջանի համար Կրթասիրաց Միութեան կողմէ Հայ Ազգ. Դուրեան Վարժարանի տնօրէնութեան պաշտօնին կը հրաւիրուի բնիկ խրմիցի, էջմիածնայ Գէորգեան ձեմարանին սաներէն եւ Փարիզի «Սիփան» Երգչախումբի կազմակերպիչ ու ղեկավար Սաքօ Յակոբեանը, որ Մայիսի սկիզբները Ս. Բաւլօ ժամանելով՝ նոյն ամսոյ 15-ին կը ձեռնարկէ իր պաշտօնին: Անոր օրով վարժարանի մակարդակը հետզհետէ կը բարձրանայ եւ կը հասնի վիճակի մը, երբ վերջին դասարանի ուսանողները յաջողութեամբ պետական քննութիւն կուտան, որի շնորհիւ կրնան անարգել ընդունուիլ միջնակարգ դպրոցներու մէջ:

Ս. Յակոբեանի ջանքերով դպրոցը հասած է նախանձելի վիճակի մը: Անոր կազմակերպած դպրոցական հանդէսները միշտ անցած են փայլուն յաջողութեամբ՝ բարձրացնելով վարժարանի վարկը յաշտ ծնողներու եւ հասարակութեան:

Ներկայիս Դուրեան Վարժարանի աշակերտութեան ընդհ. թիւն է 250: Տնօրէնէն գատ կան նաեւ վեց տեղացի ուսուցչուհիներ եւ մէկ հայ ուսուցչուհի՝ յանձին Օր. Էֆրոնիա Գալէմքեարեանի:

հայ ուսուցչուհի՝ յանձին Օր. Էֆրոնիա Գալէմքեարեանի: Դպրոցը ունի 5 դասարան: Դպրոցի տարեկան պիւտճէն է շուրջ 40 քանթ, այսինքն՝ 80.000 Փրանք: Առ այժմ տեղաւորած է վարձուած չէնքի մը մէջ՝ ամսական շուրջ 1500 Փր. վճարով: Յոյս կայ շուտով սեփական չէնք ալ ունենալ եկեղեցւոյ շրջափակին մէջ: Դպրոցի հասոյթները կը դոյանան աշակերտներու թոշակներէ եւ Կրթասիրացի անդամատուրքերէ ու կատարած զանազան ձեռնարկներէ — վիճակահանութիւն, հանդէսներ եւ այլն: Դպրոցի մէջ կազմուած է «Արմենիա» անունով երգչախումբ մը, որ տուած է շարք մը զեղարեւսական - երանունով երգչախումբ մը, որ տուած է շարք մը զեղարեւսական - երանունով հանդէսներ՝ ներկայացնելով՝ «Արշին մալ ալան», «Ուշ լիւնի, նուշ լիւնի», «Անուշ»-ի քանի մը տեսարանները, «Տառապանքի դառը» երաժշտական տոամը, «Ծաղիկներ ու թիթեռներ», «Անահիտ» եւ այլն: Դպրոցի շուրջ ստեղծուած է հանրային ջերմ համակրական մթնոլորտ մը թէ ծնողներու եւ թէ ամբողջ համայնքի կողմէ: Կըրթասիրացը, որ ունի 80 անդամներ, ջանք չի խնայեր կրթական այս ազդեղութեան հաստատութիւնը բարձր պահելու համար: Անոր շնորհիւ հայ սերունդը կը մնայ հայ՝ հողիով եւ սպրումներով:

Հոգաբարձութեան անդամներն են՝ Յարութիւն ձէհտեան (ատենապետ), Տօքթ. Ենովք Խաչատուրեան (ատենադպիր), Պօղոս Փամպուլեան (գանձապետ), Վահան Չորպաճեան եւ Գարեգին Թիւֆէնկճեան, որոնք եռանդուն կերպով կաշխատին Կրթասիրացի կողքին՝ դպրոցի պիւտճէն հաւասարակշռելու համար:

Դ.

ԱՅՑԵԼ ՈՒԹԻՒՆՆԵՐ

Պրազիլահայութիւնը, իբրև նոր եւ կեդրոն վայրերէն շատ հեռու ընկած գաղութ, դուրսէն շատ այցելու հիւրեր չէ ունեցած: Ինչպէս արդէն յիշեցաւ, գաղութս իր մէջ ընդունելու առիթը ունեցած է երգչուհի Աբրամովան, ապա՝ «Արմենիա»-յի խմբագիր Ռէն Վարդանեանը, յետոյ՝ մեծանուն դերասանապետ Յ. Չարիֆեանը: Բայց պրազիլահայ գաղութի տարեգրութեան մէջ առանձնապէս յիշատակելի պիտի մնայ Հայաստանի Հանրապետութեան նախկին վարչապետ Սիմոն Վրացեանի երկիցս այցելութիւնը Սան Բաւլո:

1936 Մարտ 24-ին էր, որ Փրանսական «Մէնտաա» նաւով Ժամանեց Սանթոս՝ ընկերակցութեամբ Արէլ Գալուստեանի, որ յատկապէս զրկւած էր Բիօ՝ դիմաւորելու համար հիւրը՝ յանուն Հ. Յ. Դաշնակցութեան Ս. Բաւլոյի Կոմիտէին:

Հոս խօսքը կուտանք «Յառաջ»-ի աշխատակից Մ. Ամադոնին, որ Ժամանակին ամփոփ կերպով նկարագրած է Ս. Վրացեանի այցելութիւնը Պրազիլ: \*)

« Մարտ 24-ին Բիօ տը Ժանէյրօ գաղութին այցելութիւն տալէ ետք, յաջորդ օրը, Մարտ 25-ին Ս. Վրացեան իջաւ Սանթոս, Սան Բաւլոյի նաւահանգիստը, որ 90 քիլոմէթր հեռու է: Սան Բաւլոյի գաղութը կազմակերպած էր հանդիսաւոր ընդունելութիւն մը: Մասնաւոր կառախումբով Սանթոս հասած էին եկեղեցւոյ հոգաբարձութիւնը նախագահութեամբ Գ. քհնյ. Սամուէլեանի եւ երեցփոխ ձէկտեանի, կաթողիկ համայնքի հովիւ Վէնսէն վարդապետ, Հ. Յ. Դ. Սան Բաւլոյի Կոմիտէն եւ ընկերները, Դուրեան վարժարանի հոգաբարձութիւնը եւ դպրոցի տնօրէն Սաքօ Յակոբեան, Հայ Կ. Խաչի Վարչութիւնը, Չ. Ո. Մ. -ի վարչութիւնը ընկ. Տ. Աւագեանի առաջնորդութեամբ, Հ. Մ. Ը. Մ. -ը, Արիներու Միութիւնը Գ. Թիւֆէնքճեանի գլխաւորութեամբ, Մարաշի եւ Սիսի Հայր. Միութիւնները, «Գուսան» երգչախումբը եւ շատ հայրենակիցներ: Դեռ նաւը քարափ չհասած՝ խումբ մը ընկերներ եւ ընկերուհիներ փութացիւր էին դիմաւորման՝ ծովուն բացերը: Երբ ընկ. Վրացեան նաւէն իջաւ, քարափի հարիւրաւոր բաղմութիւնը ծափերով եւ համակրանքի

\*) «Յառաջ», 1936 թ. Ապր. 17 եւ 25:

բացազանչութիւններով ողջունեց, իսկ արիներու խումբը բարեւի կեցաւ: Այնուհետեւ ներկայացեցան յազալին մարմիններու, կազմակերպութիւններու ներկայացուցիչները եւ դիմաւորող ընկերները եւ հայրենակիցները: Կ. Խաչի ընկերուհիներու եւ «Գուսան» երգչախումբի կողմէ ներկեցան ճոխ ծաղկեփունջեր: Իրիկունը ամբողջ այդ բաղմութիւնը առաջին կարգի վակոնով վերադարձաւ Սան Բաւլո, ուր կայարանը խոնւած էր մեծ բաղմութիւն մը: Բաղմութեան առջեւ համազգեստով ու ծաղիկներով շարւած էր աշակերտութիւնը: Երբ Ս. Վրացեան դուրս եկաւ վակոնէն, ժողովուրդը ողջունեց բուն ծափերով ու կեցցէներով: Ներկաներու կողմէ մատուցեցան ծաղկեփունջեր եւ ամբողջ ճանապարհին կը ցանւէին ծաղիկներ: Կայարանէն հիւրը չըջապատւած բաղմաթիւ ինքնաշարժերով, առաջնորդեցաւ Հ. Յ. Դ. «Վարանդեան» ակումբը, որ արդէն լեցած էր բաղմութեամբ: Քիչ յետոյ, կայարանի ժողովուրդն ալ խոնւեցաւ ակումբին առջեւ: Ապա հերթով ներկայացեցաւ երկար շարքը պատգամաւորներու, ներկայացուցիչներու եւ անհատ հայրենակիցներու, որոնք բարի դալուստ մաղթեցին: Իր հերթին ջերմ խօսքերով ողջունեց ընկեր Վրացեան եւ քաջախեղանքի խօսքեր ըսաւ Ս. Բաւլոյի գաղութին: Կարճ տեսակցութիւններէ ետք, հիւրը առաջնորդեցաւ սեղան, որ տեւեց մինչեւ ուշ դիշեր:

Ընկ. Վրացեան Ս. Բաւլո մնաց մինչեւ Ապրիլ 23: Մօտ մէկ ամիս տեւող իր ներկայութիւնը գաղութիս համար եղաւ շատ օգտակար, որուն մասնաւորապէս նպաստեց ընկերով խոհեմ եւ չըջահայեաց քաղաքականութիւնը, մտտէլի բնաւորութիւնը եւ ամենուն հետ գործակցելու պատրաստակամութիւնը:

Ընկ. Վրացեանի ներկայութիւնը ոչ միայն ոգեւորեց ու հաւատք ներշնչեց հայրենիքէն հեռու, սակայն հայրենիքի կարօտով ապրող հայերուն, այլ եւ մեծ հետաքրքրութիւն առաջ բերաւ օտար շրջանակներու մէջ: Տեղական մամուլի բաղմաթիւ թղթակիցներ այցելեցին իրեն, իր լուսանկարը հրատարակեցաւ թերթերու մէջ, յօդւածներ գրեցան Հայաստանի ու հայ ժողովուրդի մասին եւ տեղեկութիւններ տրեցան Հայաստանի նախկին վարչապետի կեանքէն: Ընկ. Վրացեանն ալ իր կարգին դանազան առիթներով տեսակցութիւններ ունեցաւ պրազիլացի գործիչներու հետ:

Ընկերով այցելեցին հայ կազմակերպութիւններու, միութիւններու եւ յարանաւորութեանց ներկայացուցիչները: Իսկ ընկ. Վրացեան իր հերթին այցելեց հայկական հաստատութիւնները, դպրոցները, գործարանները, արհեստանոցները, Պ. Ռեզալլա ձորճի գործարանը

և Կ. Քէնթէնէճեանի հիւսածեղէնի գործարանը, և Եայն: Հիւրա-  
սիրեցաւ շարք մը ծանօթ հայրենակիցներու կողմէ, ի պատիւ իրեն  
տրուեցան հանդէսներ և թէյասեղաններ, կատարեցան խմբական  
պտոյտներ և Եայն: Հանդէսներէն մէկուն մէջ աճուրդի դրուեցաւ իր  
«Հայաստանի Հանրապետութիւնը» գիրքը, որմէ գոյացաւ 1500 Քր-  
րանք, յօգուտ Հ. Յ. Դ. Կոմիտէի:

Մեծ հետաքրքրութիւն ստեղծեցին ընկ. Վրացեանի բանախօսու-  
թիւնները, դասախօսութիւնները և զրոյցները: Կուսակցական ժո-  
ղովներու մէջ տւած դասախօսութիւններէն զատ, ընկերը հրապարա-  
կային հաւաքոյթներու մէջ խօսեցաւ հետեւեալ նիւթերու շուրջ.—

«Միջազգային քաղաքական կացութիւնը և գաղութները».— «Հա-  
յաստան և գաղութները».— «Հայ ազատագրական շարժումը».—  
«Միացեալ և անկախ Հայաստան».— «Խորհրդային Միութիւն, Ան-  
դրկովկաս և Հայաստան».— «Ռուսաստան, Թիւրքիա և Հայաս-  
տան».— «Ազգ և Հայրենիք».— «Համայնավարութիւն, փաշականու-  
թիւն և Հ. Յ. Դաշնակցութիւն».— «Ի՞նչ է Հ. Յ. Դաշնակցութիւնը»:

Դասախօսութիւնները տեղի կունենային Եկեղեցւոյ մէջ:

Չ. Ո. Միութիւնը կազմակերպեց դասախօսութիւն և երեկոյթ,  
ուր ընկ. Վրացեան խօսեցաւ Չ. Ո. Մ. -ի և երիտասարդութեան դե-  
րի մասին: Այդ զոյգ դասախօսութիւններէն վերջ Չ. Ո. Մ. -ին ան-  
դամադրեցան 41 նոր երիտասարդներ:

Պօսեցաւ նաև Կարմիր Պաշի ժողովին մէջ, ուր կը մասնակցէին  
300-է աւելի հայ կիներ: Կ. Պաշը սակի գրիչ մը նւիրեց ընկ. Ս.  
Վրացեանին: Ընկերը իր ճառերով և անձնական յարաբերութիւննե-  
րով ամէն կերպ ջանաց մեղմել հակամարտութիւնները, արմատա-  
ցուց միութեան և համերաշխութեան գաղափարը, զարկ տուաւ հան-  
րային գործերուն և ազգային - կրթական ձեռնարկներուն: Այցելու-  
թեան առթիւ տեղի ունեցան յուզիչ տեսարաններ»:

Ի պատիւ Ս. Վրացեանի կազմակերպուած հանդէսներէն, ընդու-  
նելութիւններէն ու ճաշկերոյթներէն յիշենք Չորպաճեան եղբարց և  
Փիլաւճեան ընտանիքի կողմէ տրուած ճոխ սեղանը Terminus Hôtel-ի  
չքեղ սրահներուն մէջ: Կը մասնակցէին հիւրընկալ ընտանիքի ան-  
դամներէն զատ՝ գաղութի հոգեւոր հովիւր՝ Տ. Գարբիէլ քհնյ.,  
գպրոցի տնօրէնը՝ Ս. Յակոբեան, Տիկ. Մարօ Յակոբեան, Յակ.  
Գալէմբեարեան, Գէորդ Չազմաքեան, Սահ. Պաշատուրեան, Գէորդ  
Մաքսուտեան, Տիգրան Աւագեան, Յովհ. Տիշէճէճեան, Գար.  
Թիւֆէնքճեան, Արտ. Փողոեան, Գ. Միթարեան, Նազ. Գումրու-  
եան և ուրիշներ:

Յաջորդաբար բաժակներ առաջարկեցան Յ. Գալէմբեարեանի, Ս.  
Յակոբեանի, Ա. Չորպաճեանի և ուրիշներու կողմէ: Ամենէն վերջը  
խօսեցաւ օրւայ հիւրը, Ս. Բաւլոյի գաղութի բարեկեցութեան և  
համերաշխութեան մասին:

Ճաշի միջոցին, հիւրընկալ ընտանիքի փափաքին համաձայն,  
բոլոր ներկաները կը խմբանկարւին և նկարները տողւոյն վրա ա-  
մենուն կողմէ ստորագրուելով՝ իւրաքանչիւրին նէր կը տրւին:

Ապրիլ 1-ին ընդունելութիւն տեղի ունեցաւ յայտնի գործարա-  
նատէր Վ. Քէնթէնէճեանի ապարանքին մէջ, ուր հրաւիրուած էին  
50-է աւելի պրաղիլիացի, անգլիացի, Փրանսացի, դերմանացի և այլ  
ազգի գործիչներ և ականաւոր դէմքեր: Տէր և Տիկ. Վ. Քէնթէ-  
նէճեան ջանք չէին խնայած չքեղ դարձնելու համար հանդէսը: Տան-  
տէրը բարի գալուստի ուղերձ մը կարգաց և հիւրերուն ներկայացուց  
Հայաստանն ու իր պետական գործիչը: Վերջինս ալ իր հերթին ջերմ  
խօսքերով պատասխանեց: Հայութիւնը օտարներուն ծանօթացնելու  
տեսակէտով այս ընդունելութիւնը, ինչպէս և մամուլի տեսակցու-  
թիւնները կարեւոր նշանակութիւն ունեցան:

Յիշատակելի է և ՉՈՄ-ի կազմակերպած փայլուն թէյասեղանը,  
Մարտ 31-ին, Մարտինելիի փառահեղ սրահներուն մէջ, որ լիւի-  
լեցուն էր: Եղան ուղերձներ, ճառեր, երգ և երաժշտութիւն, ար-  
տասանութիւններ: Երեկոյթի արդիւնքը եղաւ 15 նոր անդամներու  
յաւելում ՉՈՄ-ի կազմի վրա:

Այցելութիւններ տրուեցան և Ս. Աննա ու Օգոստոս հայ համայնք-  
ներուն, ուր նոյնպէս համազգային ընդունելութիւն ցոյց տրուեցաւ:

Նոյնքան օգտակար եղաւ Ս. Վրացեանի երկրորդ այցելութիւ-  
նը Արժանիքինէն Եւրոպա վերադարձին: Սեպտ. 29-ին Սանթոս հա-  
դաւա դեր. Յ. Չարիֆեանի հետ և, առաջին անգամւան պէս, ողե-  
ւորութեամբ ընդունեցաւ Ընդունելութեան Կեդրոնական Յանձնա-  
խումբի, հիմնարկութեանց ներկայացուցիչներու և բազմաթիւ հայ-  
րենակիցներու կողմէ: Համագաղութային յատուկ յանձնախումբ մը  
ստեղծած էր, որ խանդավառ ընդունելութիւն բրաւ թէ Սան-  
թոսի և թէ Սան Բաւլոյի մէջ: «Վարանդեան» սրահը բերնէ բերան  
լեցւած էր հանդիսականներով. մուտքի դուռն ու միջանցքն ալ  
բռնուած էին: «Գուսան» երգչախումբի «Մեր Հայրենիք»-ով և ո-  
րտորնդոստ ծափերով Ս. Վրացեան և Յ. Չարիֆեան առաջնորդե-  
ցան դէպի բեմ, որ զարդարուած էր թարմ ծաղիկներով, իսկ ճակա-  
տը խոշոր տառերով մակագրուած էր. « Ողջոյն Մեծ Հայուն՝ Հ. Հ.  
վարչապետ Ս. վրացեանին »: Հանդէսի զեղարեստական մասէն

դատ խօսակցան ողջոյնի ճառեր: Մասնաւորապէս զգացած ճառ արտասանեց Յ. Զարիֆեանը՝ փառարանութիւնը ընելով Հ. Յ. Դաշնակցութեան եւ անոր լուսեղէն զաւակներուն:

Այս անգամ, գաղութի խնդրանքի վրա, Ս. Վրացեան Ս. Բաւլո մնաց ամսի մը չափ եւ դասախօսութիւններով, տեսակցութիւններով եւ այցելութիւններով քաջալերեց եւ ամբաստանեց գաղութի ազգային ոգին: Ի մասնաւորի զբողոքեալ եկեղեցւոյ եւ զպրոցի խնդիրներով: Այս առթիւ մէկէ աւելի անգամներ անձամբ կամ եկեղեցական Հոգաբարձութեան հետ միասին այցելեց եւ հիւրասիրեցաւ մեծահարուստ ազգային Ռեզզալա Ճորճի եւ վերջնոյս ընտանիքի կողմէ: Պ. Ռեզզալա Ճորճ հանդիսաւոր խոստում տուաւ ի մօտոյ շինել եկեղեցի մը իր ներած հողին վրա, ինչ որ եւ իրականացաւ ամիսներ յետոյ: Գաղութն ալ խոստացաւ զպրոց մը շինել եկեղեցիի կողքին:

Անմոտանալի է ողջերթի թէյասեղանը, որ կազմակերպած էր Ընդունել. Կեդրոնական Յանձնախումբը Hotel Terminus-ի մէջ, որուն կը մասնակցին 200-է աւելի ազգայիններ՝ իրենց ընտանիքներով: Օրւան սեղանապետը Յ. Զարիֆեան ջերմ խօսքերով կը ողբեր է ներկաները եւ տիրականօրէն կը վարէ սեղանը: Հետզհետէ կը խօսին Ա. Չորպահեան, Գ. քհնյ. Սամէլեան, Հ. Վիչէն վրդ. Դաւիթեան, Գ. Կարախանեան, Օ. Թարաքեան, Գ. Միսիթարեան, Հ. Գալէմքեարեան եւ Joao Lima: Հուսկ յետոյ կը խօսի Ս. Վրացեան, եւ իրեն եղած այդ մեծարանքի ցոյցին համար շնորհակալութիւն յայտնելէ յետոյ՝ կը ջատագովէ հայ ժողովուրդի խոհալը՝ Միացեալ եւ Անկախ Հայաստանը:

Հոկտեմբերի վերջերը Ս. Վրացեան Ս. Բաւլոյէն մեկնեցաւ Ռիօ՝ տանելով իր հետ հայրենակիցներու սէրն ու համակրանքը:



Յիշատակութեան արժանի է եւ Փրանսական «Jeanne d'Arc» զպրոց - յաճանաւին պարանբու եւ նաւագներու «Վաիքամ Գասպարեան եւ Ընկ.» Հարաւային Ամերիկայի բուրգէ հիւսուածեղէններու ամենամեծ գործարանի այցելութիւնը 1934-ին: Վ. Քէնթէնէճեան՝ ընկերութեան հիմնադիրը եւ գլխաւոր բաժնետէրը կը ցուցնէ, թէ՛ ի՞նչ է իր մեծ գործարանին կողմէ կատարած արդիւնաբերութեան աշխատանքը, թէ՛ ի՞նչպէս բազմաթիւ գործաւորներ կը զբաղին՝ շարժելու teares-ները, որոնք ամենաընտիր կերպանները կը գործեն: Հիւրերը կը պատին բոլոր յարկարաժինները եւ իրօնց

սքանչացումը կը յայտնեն տիրող կանոնաւորութեան եւ Վ. Քէնթէնէճեանի ջանքերուն եւ ձեռնհասութեան վրա: Ընդունելութեան միջոցին ճոխ պիւֆէով եւ շամփանեայով կը մեծարւին, որու միջոցին, Վ. Քէնթէնէճեանի քենեկալը՝ Mucio Gomes Pinto յանուն ընկերութեան ղեղեցիկ ուղերձով մը շնորհակալութիւն կը յայտնէ եւ կըսէ, թէ՛ ընդունելութիւնը, որ տեղի ունեցաւ, երկու նպատակ ունի, մին՝ ցոյց տալ այն համակրանքը, զոր կը տածէ «Վահրամ, Գասպարեան եւ Ընկ.»-ը՝ հանդէպ Փրանսական մեծ եւ ասպետական ազգին, իսկ երկրորդը՝ «Jeanne d'Arc»-ի սպաներուն եւ նաւագներուն ներկայացնել շօշափելի կերպով՝ Ս. Բաւլոյի ճարտարաբանտին ղեղեցիութիւնը: Դեր - հրամանատար Julien Berthon իր կարգին շնորհակալութիւն կը յայտնէ իրենց եղած մեծարանքին համար եւ մաղթանքներ կընէ Պրագիլիոյ մեծութեան եւ Ս. Բաւլոյի ճարտարաբանտին աւելի բարգաւաճմանը համար:

«Jeanne d'Arc» Ֆրանսա դառնալէն յետոյ՝ հրամանատարը՝ մետաղի վրա փորագրւած, նաւուն պատկերը, պրագիլիական աստեղազարդ դրօշով եւ Փրանսական ու հայկական եռագոյններով եղբւրւած եւ «Souvenir de «Jeanne d'Arc» մակագրութեամբ ղեղեցիկ խորհրդանշան մը կը դրկէ, կարծես անուղղակի կերպով յիշեցնելու համար Վ. Քէնթէնէճեանի՝ ընդունելութեան օրը պրագիլիական եւ Փրանսական դրօշակներու կողքին՝ հայկական Եռագոյնին բացակայութիւնը:

Նոյն տարւոյն վերջերը, Պրագիլիոյ Փրանսական դեսպան Պ. Լուի Հէրմիտն եւս պաշտօնապէս կայցելէ «Վահրամ, Գասպարեան եւ Ընկ.» գործարանը: Այդ առթիւ Ս. Բաւլոյի առեւտրական կցորդ Ատոլֆ Թէլլիէ իր «բարի գալուստ»-ի խօսքերուն մէջ կըսէ. « Պիտի հարցնէք, Պ. դեսպան, թէ ինչո՞ւ Վահրամ Քէնթէնէճեան նախապատուութիւն կուտայ Փրանս. մետաքս թելերուն. պատճառը շատ պարզ է եւ միանգամայն պատիւ կը բերէ իրեն: Վահրամ ծագումով հայ ըլլալով՝ Փոքր Ասիոյ մէջ տեղի ունեցած դէպքերու բերումով նիւթապէս փճացած եւ իր ընտանիքի բոլոր անդամները կորսնցուցած է. ինքը թէեւ գաղթած է հոս, բայց չէ մոռցած երբեք Ֆրանսան, որ աղւորէն հիւրընկալեց մեծ թւով հայութիւն մը իր ծոցին մէջ: Պ. Վահրամ երախտագիտական պարտք կը զգայ փոխարինել հայերու հանդէպ ցոյց տրւած այս ջերմ համակրանքը եւ այդ նպատակով կաջակցի մեզի՝ մեր երկրի արտածման գործը աւելի եւս ընդարձակելու մեր աշխատանքին մէջ »:

Վահրամ Քէնթէնէճեան մէկն է այն Հայերէն, որոնք պարագա-

ները օգտագործելու եւ այդ առիթով հայ անունը ծանօթացնելու համար նիւթական գրհողութիւններէ չեն խուսափիր :

\*\*\*

Այսքանով մենք կը փակենք մեր տեսութիւնը պրագլիւհայ դաղութի մասին :

Ինչպէս կը տեսնէ ընթերցողը, Սան Բաւոյի շուրջ հինգ հարնոց հայութիւնը արդէն ինքզինքը դտած եւ իր մէջ ամփոփեած ու կազմակերպեած համայնք մըն է : Սեփական եկեղեցի, Հար. Ամբրիկայի լուսադոյն հայ դպրոցը, բազմաթիւ հանրային կազմակերպութիւններ, յարանւանական, հայրենակցական, երիտասարդական, մարզական, բարեսիրական, արեւոտասիրաց միութիւններ, ներքին համեմատական համերաշխութիւն, օրինակելի կեցեածք հանդէպ պըրագլիւհական իշխանութեանց եւ համակրական վերաբերում վերջինիս, ինչպէս նաեւ տեղական ժողովուրդի կողմէ, եւ այս բոլորը ձեռք բերեած տասը - տասնըհինգ տարւայ կարճ ժամանակի մը մէջ — ինչպէ՛ս չհիանալ ու չհպարտանալ հայ ցեղի յաւիտենական կենսունակութեամբ ու ստեղծագործ հանճարով :

Պրագլիւհայ դաղութը տնտեսապէս ամուր է, ազգային գիտակցութեամբ զօրաւոր ու տոգորեւած է ջերմ հայրենասիրութեամբ : Ան իր մէջ ունի ազգային հարցերով հետաքրքրուող եւ ապրող բաւականաչափ ուժեր եւ կազմակերպութիւններ եւ վճռական կամք կը յայտնաբերէ ապրելու իբրեւ հայ : Մնալով հանդերձ օրինապահ եւ սարկեշտ պրագլիւհան քաղաքացի՝ ան կերպով օր մը նորէն տեսնել իր սիրելի հայրենիքի երկինքը : Եւ համոզեւած է, որ այդ օրը հետու չէ...



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	Էջ
1.- Երկու խօսք	3
2.- Նախաբան	5
3.- Հին գաղութը	9
4.- Ազգային կազմակերպութիւն	17
5.- Ազգային կեանքի զարգացումը	24
6.- Այցելութիւններ	48

« Վ Է Մ » - Ի Ն

Բաժանորդ կարելի է գրել հետևեալ տեղերը --

Ֆրանսա՝ Լ. Գեւորեան, 17, Rue Damesme, Paris.

Ն. Կակոսեան, (Մարտէյի եւ շրջակայքի ընդհ. գործակալ)  
49, Rue Nationale, Marseille.

Բուլղարիա՝ Արամ Յակոբեան, Սոֆիա, 12, Bld. Madara.

Յունաստան՝ Մ. Սաուրեան, «Նոր Օր» 20-A, Rue Vouli, Athènes

Ռումանիա՝ Վահէ Բահադերեան,  
V. Bahaderian, 4, Str. Cosbuc, Bucarest; IV.

Եգիպտոս՝ Գ. Մխիթարեան, խմբագր. «Յուսարեր»-ի.  
B. P. 868, Le Caire.

Լիբանան, Գառնիկ Գիւղարեան,  
Collège Arménien 127, rue Vadi Abou Jemil, Beyrouth.

Սիրիա՝ Յ. Սիմոնի, B. P. 310, Alep.

,, Ս. Պոյաճեան, B. P. 321, Damas.

Իրաք՝ Մ. Սոսոեան, South Gate Baṭaveen, Bagdad.

Իրան՝ Վար. Բարայեան, Թաւրիզ:

Իրան — Խուզիստանի շրջանի Յոյճ. Սաչաուրեան,  
c/o A. Y. O. C. Ltd., Masjid Gulaiman.

Իրան՝ Մ. Համբարձումեան, Ահվազ,  
Southern State Railway, Ahwaz.

Իրան՝ Ար. Սոջոյեան, Թեհրան,

A. Khodjayan. Magasin «Khochnoud», Avenue Lalezar, Téhéran.

Իրան՝ Թաղ. Թաղէսեան, Ջուղա:

Հիւս. Ամերիկայի ընդհ. գործակալ՝ Յ. Կորոյեան,

H. Gopojan, 359 W. 28th St. New York, N. Y., (U. S. A.)

Հարաւ. Ամերիկա՝ Եղ. Սաչերեան, Carrino 1245, Buenos-Aires

« Ար. Գալստեան, Rua 25 de Março, 262 São Paulo (Brésil).


« Յ Ա Ռ Ա Զ »

ՕՐԱԾԵՐԹ ԱԶԳԱՅԻՆ. ԳԱՂԱՔԱԿԱՆ. ԳՐԱԿԱՆ

Խմբագիր՝ ՇԱԻԱՐՇ ՄԻՍԱԿԵԱՆ

ԲԱԺԱՆՈՐԳԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ	Տարեկան	Վեցամսեայ	Նոսամսեայ
Ֆրանսա եւ Գաղութներ	140 ֆրանք	70 ֆրանք	35 ֆրանք
Ենգլիա. Եգիպտոս. Զիդերիա. Իտալիա	250 ֆրանք	130 ֆրանք	
Ռուսիոյ երկիրներ	200 ֆրանք	100 ֆրանք	
Ամերիկա	200 ֆրանք	100 ֆրանք	

ՀԱՍՏԷ.— 17, Rue Damesme, Paris XIII



---

Imp. ARTISTIQUE. — 42. Rue de la Jonquière, PARIS (17<sup>e</sup>)